



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2606

2607

2608

2609

2610

2611.

9147.925)

t-40

ԲԱԲԳԵՆ ԵՊՈ. ԿԻՒԼԵՍԵՐԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ ՄԵԶ

ԵՂԻՇԵ

ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆ

ԳԻՐՔԵՆ ՅԱՊԱՀՈՒԱԾ ԳԼՈՒԽՆԵՐ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՑ

Տպագր. Վ. և. Հ. ՏԵՐ-ՆԵՐՍԵԿՍԵԱՆ

1912

Պատկուած Յ. Խզմիրեանց Գրկն. Յանձնաժողովին
Սահմակ - Մեսոպետամ մշցանակով

281.6

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ ՄԵԶ

ԵՂԻՇԵ

ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԻՒՆ
ԳԻՐՔԵՆ ՅԱՊԱՀՈՒԱԾ ԳԼՈՒԽՆԵՐ

ՆՈՐ ՅԱԿԵԼՈՒԱԾՆԵՐՈՎ,

ԳՐԵՑ
ԸԱ. ԲԱԳԻՆ, ԵՊՈ. ԿՐԻ. ԿՈՒՐԵՎԵՎ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՆԳԻՒՐԻՈՑ
Ի ԴՊԻԵՎ. ԱՆՈՒՑ

ԿՈՍՏԱՆԴՅՈՒԹՈՎԱԿՄ
Տպագր. Վ. Եւ Հ. ՏԵՐ-ՆԵՐՍՅԵՍԵԱՆ
1912

12789

Թ յիշատակ

ՈՂԱՔՆԵՐԸ ԲՈՐԵՆԱՄՄԻՒՄ

ԿԱՐԱՊԵՏ Էֆ. ԽՈՐԱՍԱՆՃԵԱՆԻ

ՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՅՈՒՆ

ՈՐ

ԼՐՁՈՐԵՆ, ՀԱՅՈՒ ՄՐՏՈՎ ԿԸ ՍԻՐԵԲ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵՒ ՈՐ

ՅԱՆԿԱՐԾԱՄԱՆ ԹՈՒԳՔՈՎ ԹՈՂՈՒՑ ԱՅՍ ԿԵԱՆՔԸ

ԻՐ ԱՌՈՅԴ ՀԱՍԱԿԻՆ ՄԷԶ

Խն. 1871 նոյեմ. 21 — † 1911 օուլիս 4 թ.

6567-57
of

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հետեւեալ յանի մը հատուածները, զորս կը հրատա-
ռակեմ՝ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԴԱՐՈՒ ՄԵԶ՝ ընդհանոր խորագրին տակ, շարունա-
կուրինն են ԵՂԻՇԵ ՔԵՆԱԿԱՆ Ուսումնասիրութիւն
զործիս ԵՐՐՈՐԴ Գիրքին եւ կը համապատասխանն
առոր Երդ, Զրդ եւ Երդ յապատուած զրոխներուն։ —
Այս զրոխները յապատած էի զործիս հրատարակիչ-
ներուն փափաթին զոհացում տարու համար, ինչպէս
որ յայտարած եւ այդ զործի Յառաջաբանին մէջ⁽¹⁾։

Առանձին տեսրակով կը հրատարակեմ այդ յա-
պատուած զրոխները անփոփոխ — միայն ընթերով
Երդ Զրդ եւ Երդ զրոխ բաժանումները եւ պահեղով
հատուածական բաժանումները —, որպէս զի ոչ
միայն ուսումնասիրութիւնն ամբողջապէս հրա-
տարակուած ըլլայ իր ծրագրին համեմատ, այլ նև եւ
կատարած կ'ըլլամ այս հրատարակութեամբ՝ Ամենայն
Հայոց Վեհ. Հայրապետին՝ հնգ. Մատրոս Բ. Կրդ. ին
պատուերը։ Ս. Կարողիկովը, երբ Էցիմիածին կը
զժնուի 1910 ին, եսպիսկոպոսական ձեռնադրու-
թեան առքիւ, Անգ. 14, Բշ. օրը, Վեհարան հրա-
տիւնով զիս, ի միջի այլոց, զնահատեց Եղիշէի քնն-
ական ուսումնասիրութիւնն եւ պատուինց, որ ան-
պատճառ հրատարակեմ յապատուած զրոխները. Կրկին
կրկին յանձնարարելով ինձ միանգանայն, որ Հայ
Եկեղեցւոյ Ծիսական Պատմութիւն մըն աղ գրեւ⁽²⁾։

(1) Ֆե՛ս ԵՂԻՇԵ, Քննական Ուսումնասիրութիւնն սպ.
1909, Վիեննա Մխթրեն. Տպ.ն. էջ Ժ. — Ժ. Ա.

(2) Եկեղեցւով, որ այդ զրոխները կը շօշափէին Հայ.
Եկեղեցւոյ հնագոյն ժամանակներուն ծիսական խնդիրները.
նետեւաբար կարելի էր ընդարձակել ծրագիրը մինչեւ վեր-
ջին դարերը։

Եւ ես այն ատեն խնդրեցի Ն. Վեհափառութենէն ,
որ բարեհամի բոլլ տալ ինձ ինձ էջմիածնի տպարակն
հրատարակելու ուսումնասիրութիւն։ Չաս լաւ լաւ։
Բայց էջմիածնի վերադարձին՝ երբ ես զեռ արռոս
չի հասած , վախճանեցաւ Վեհ. Հայրապետ . եւ
այս պատճառու աղ ուշացաւ հրատարակութիւնը այս
զործին :

Վեհ. Հայրապետ բանի մը յատկանշական հար-
ցումներ աղ լրաւ խօսակցութեան ատեն , եւ մասնա-
ւորապէս շատ կը հետաքրոշէր հասկընալ , թէ ինչո՞ւ
համար նախնի մատենագիրներ կ'ընէին մատենագրա-
կան կեղծիներ , ինչպէս օրինակի համար Եղիշէ , որ
շատ մը աղբիւրներէ օգտուած է եւ բառ մը անզամ-
չունի այդ մասին եւ եսքը՝ ինքիններ ականատեսու
ու ականչաղուու կը հոջակէ իր նկարագրած դեպքերուն եւ
դիմերուն , մինչ դուք , լաւ , ապացուցած է՞ որ
պատմագիրը զուրկ է այդ համապատասինէն։ Ի՞նչ է ասու
պատճառը , եւ այն։ Բնական է , ես բացասրեցի այդ
պատճառը իմ հասկըցողութեամբ . բայց հարկ էր որ իմ
ուսումնասիրութիւնը իր կարգին ենթակուէր մաս-
նագէտներու անաշառ ֆնութեան եւ երեւան թերուէր
թէ ի՞նչայի ձիշը են՝ եղած դիտուրիթիւններն ու յայց-
նուրիթիւնները։ Եղիշէի վրայ իմ հրատարակած ֆնա-
կան ուսումնասիրութիւննը , իբր բոլորովին նոր եւ
աննախաւոր ձեռնարկ , յայտարաւած եմ արդէն , որ
դնան չէ , եւ իմ յուզած խնդիրները կրնան շատ մը
թեր ու դեմ կարծիններու տեղի տալ։ Ես սիրով
պիտի լսէի մասնագէտներու այդ կարծինները , որոնք
պիտի նպաստէին նախնեաց մատենագրութեան կա-
տարեալ լուսաբանութեան։

Սակայն մինչեւ հիմայ ո եւ է ֆնական վերջո-
ծում չենայ զործիս մասին , ինչ որ մեծապէս
ցանկալի էր ինձ համար . իսկ զովեսները շատ

յուցի թուրքիոյ եւ Կովկասի բանակրներու կողմէն։
Եւ Պ. Մրշակ Զովանեան , իր Անահիտին մկց , Հայ
ցեղին Պատմութիւնը խորագրին տակ , իր ֆնական
տեսութիւնները պարզեցու ատեն Պ. Գեորգ Ալանի
Etudes historiques sur le Peuple Arménien եւ
ՊՊ. Noel Dolensի ու A. Katchի *Histoire des An-
ciens Arméniens* մասին , իր մեջին եւ արժին համա-
ձայն կը զոնկ իմ ֆնապատելու եւ ֆնադատութեան
արդիւնները համադրելու ուղղութիւն՝ ամ բառերով .

«Վերջերս լսու տեսած ուրիշ զործ մը , թէ եւ միմիայն
պատմական որոշ շրջանի մը նույրուած սահմանափակ
ուսումնասիրութիւն , լիովին գոհացում կուտայ այն
արժի ու մերի պահանջներուն , զոր վերեւ բացատեցի .
Այդ զործն է Բարգէն Վ. Կիրէսէրեանի Եղիշէի եւ Վար-
դանանց մասին հոյակապ գրքը . Անա զործ մը , որուն
մէջ հեղինակը հետեւած է ամենախիստ զիւական մեթոսի .
իր խուզարկութեանց համեմատ՝ Եղիշէ կը դարդի Ե.
Դարևուն ապրող Ս. Մեսրոպի աշակերտ . Վարդանայ բար-
տուրար , պատերազմին ականատես կրօնական մ'ըլլալէ ,
կը դառնայ Զ. զարու վանական գրագէտ մը , որ օգոստ-
յով գրականապէս՝ Մարտուասի եւ Փիլոնի զործերու
թարգմանութիւններէն եւ պատմականապէն՝ Փարսիցույց
գրքէն , գրած է Հայ բրիտոնէութեան մեծ դիւցազներ-
գութիւնը , եւ սակայն , այդ խուզարկութեանց նույրուած
տուածին մասէն յեսոյ . կարգացէր զործին Երկրորդ մասը
ուր հեղինակը նոյն ինքն Վարդանանց գրուազը կ'ողէ ,
կը բացարէ . կը բուսաւորէ՝ օգտուելով Փարսիցիէն եւ
Եղիշէն ու բոլոր այդ շշանին վրայ տեղեկութիւնն տուող
Հայ եւ օսար ազբիւններէն . իր գծած պատկերն այսակէս
զեղեցիկ է , տար , կինդանի . — ոչ միայն հմտութեամբ ,
այլև գուրգուանքով , խանդապատանքով , յարգանքով
յօրինուած . — որ՝ անոր սպաւուութեան տակ Եղիշէն իբր
գրագէտ ա'լ աւելի մեծ եւ Վարդանը իբրեւ ծերոս ա'լ
աւելի վսկէ կը տեսնենք .

«Անո՛ այս ոգուզուած պիտի բլլայ այն մեծ
Հայր , ուսուն պիտի վիճակուի գրել Հայոց ամբողջական
ճշմարիտ պատմութիւնը (Աննաշէ , 1909—1910. Թիւ 9-10
Դեկտ.—Յնվ. է.ց 208.)

Այս հասուածներու առանձին հրատարակութիւնը Եղիշէի վրայ բնագիտական ուսումնասիրութեան, կը յուաս թէ մեկ կողմէն առիր պիտի ընծայէ բանասէրներուն անդրադարձու Եղիշէիս վրայ եւ միւս կողմէն զրգին պիտի լրաց Հայաստանեաց Եկեղեցւոյ բարեկարգութեան մասին գործնականուն խորհերու։ Վասն զի Երդ դարու Հայ Եկեղեցւոյ վրայ նետուած պատմական այս արագ ակնարկը՝ շատ կարենոր քեզարութիւններ կ'ընէ խորհողներուն, որոնք կենական են Հայաստանեաց Եկեղեցւոյ համար։

Հայաստանեաց Եկեղեցւոյ բարեկարգութիւնը այնիան կենական խնդիր մըն է, որու գանցառութիւնն ու յետազումը ծանր ծանր պատմախանաքութիւններ կը բերէ պատմախանատուններուն վրայ։ Եկեղեցին բարացած կազմակերպութիւն մը չէ, այդ կենական գործարանառութիւն մըն է, որու դասն կանոնառութենին կախուած է իր կենականութիւնն ու արդինառութիւնը։ Հայ Ազգին խորհութանը, Եկեղեցական թէ աշխարհական, պարտառեն դուրց ուշադրութեան առնել այս խնդիրը։ իսկ նախաճանութիւննը պէտք է սամաննեն մեր Կարողիկուններն ու Պատրիարքները՝ սիրով եւ համբերատար համազորութեամբ։ Վասն զի բարեկարգութիւնը պէտք է հիմնուի նոյն ինքն Եկեղեցւոյ պատմութեան եւ առանդութեան վրայ՝ զոհացնելու համար ժամանակին պահանջները իր ինքնուրոյն ողիով։ այս ողին պէտք է ճառապայրէ բարենրոգութեան մէջ ալ։ Հայաստանեաց Եկեղեցին պատմի բարեկարգութեամբ մը միայն կրնայ շիովին շարունակել կատարել իր կրօնա-ազգային պատմական եւ կենական դերը՝ հայութեան ամբողջական պահպանութեան գործին մէջ։ Վերջին ժամանակներու, զոնք կէս իւրեւ իւր

պարբերաբար կը կրկնուի Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան խնդիրը, բայց զործնական լուծում մը չգտնեն։ Վերջին անգամ, 1940 ին վերջերը, Դուռեան Եղիշէ Պատրիարքի տեսն, Պողոս մէջ անկատար ձեռնարկ մը եղաւ այս մասին, գրաւոր կարծիքներ հաւաքուեցան։ Այս առրիւ Մատքես Կրդի.ը Պողոս մէջ յուզուած բարեկարգութեան խնդիրն ալ նկատի առաջ Եցմիածնի մէջ եւ նոյն իսկ պահ մը ըստեցաւ՝ թէ, Վեհ. Հայրապետը օգոստով տար նորապատ եպիսկոպոսներու ներփայութենէն Մայր-Արքոնի մօս, ժողով մը պիտի գումարե անոնց եւ Եցմիածնի միաբանութեան մասնակցութեամբ եւ պիտի խորհրդակցի այս մասին։ Սակայն այսպիսի ժողով մը տեղի չունեցաւ։ միայն Աւելաս. 23, Եշ. օրը, կէս օրեն առաջ նորապատ եպիսկոպոսներ Վեհաւան հրաւիրուեցան եւ մնացին հոն մինչեւ ժամը 12։ Այդ միջոցին Ս. Կրդի.ի հրամանաւ կարդացուեցաւ Բիւլատեֆիոնի այն թիւը, որ տեղեկութիւն կուտար Կ. Պողոս Համազումար ժողովին բարեկարգութեան համար բած շարժման մասին։ եսթը Ս. Կրդի.ը մենք իրավանչիւրին կարծիքը հաւցուց։ ուսանել յայտնեցին իրենց կարծիքը, ուսանել լուցին, եւ ալ կարդացի այն բարեկարգութեան ծրագիր, զոր իմբարգած եի պատմախանութեամբ Դուռեան Պատրիարքի հրաւիրին (Տէ՛ս Յաւելուած Բ.): Վեհ Հայրապետը ծրագրիս ընթերցումը ուշադրութեամբ չեղէ եսթը՝ լսաւ, «զա՞ւ է», եւ սկսաւ ինքն խօսիլ, եւ սու զարափարը շեշտեց խնամքով, թէ առանց դպձերու Հայ Եկեղեցւոյ դաւանութեան, պէտք է բարեկոյին ծխական եւ արարողական մասերը, եւ ամուսնական խնդիրներու լուծման համար պէտքը զգացուց լաւ խմբագրուած օրենին մը։ Այս ալ այսպիսի միայն։ Մատքես Կրդի.ը վախճանեցաւ, եւ Ազգ. Պատրիարքանը

մոոցաւ ձեռնարկուած խնդիրը : Բայց բարեկարգութիւնը պէտք մըն է , որուն ձեռնարկուելու և ո'չ բարեւորէն եւ ամենանհանելու կողմէն , այլ շրջորէն եւ պատրաստուած ոյժերով : Սակայ ամենազդասուր պարման պէտք է ըլլայ բարեկարգուած ձեռնարկուեան :

Հայաստանեաց Եկեղեցւոյ պատմական եւ դրական նշանակութիւնը այնան խոշոր , այնան կենական է Հայոց Ազգային կեանին մէջ , որ կարելի չէ պատճեցրել զայն եւ ուրանալ , ուրանալ մանաւանի բարեկարգութեան պէտքը : Այսպէս ընդուներ կամ աններելի սպասութիւն մը կ'ապացուցանեն Հայ Եկեղեցւոյ մասին եւ կամ գիտակցական անհանելի ուրացում մը կը ձեռացնեն Հայ Եկեղեցւոյ հոյակապ պատմութեան հանդիք : Երկութիւն ալ ամօթ է : Հայը պէտք է յաւ գիտեայ եւ զնանակ արժեքի իր բոլոր ընկերացին կազմակերպութիւններուն , եւ պէտք է շատ նախաձախնդիր ըլլայ առող բարեկարգութեան եւ բարգաւաճման : Ուսանց այսպիսի դաշտանանի՝ ի զն ուր է աշխատի Ազգին անունով եւ Ազգին համար : Եւ ի զն ուր աշխատի՝ համանշանակ է ինքնահիւծ եկարութեան , երկպառակութեան եւ փանցման . . . :

Հայաստանեաց Եկեղեցւոյ հնագոյն , փառաւոր մէկ շրջանին հիանալի պատմութիւնը պատկերացնելու առէն իր ընդհանուր զիժերուն մէջ , օգտակար համարեցի ևնր յաւերուածներով բացատէլ մէր Մայրենի եւ Հայրենի Եկեղեցւոյն նշանակութիւնը եւ պարզել իմ ծրագիր Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան մասին :

Ուրախ պիտի ըլլամ՝ երե այս էջերը արքեցնեն ազնիւ կիրքեր ընթերցողներու ները՝ ուրանց եւ ամուր համոզումով զուրգուրապու համար Հայաստանեաց Եկեղեցւոյ վրայ:

ԲԱԲԹԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

1912 Մարտ 28, ԴՇ. Անկիւրիս
Ս. Խաչ Եկեղեցի

ԱՅԼԵԿԱՅՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՂԻՇԵՒ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Կը փափաքէի Եղիշէիս առանձին հրատարակութեան ատեն , 1909ին , առոր կցել լիակատար ցանկ մը այն բոլոր այլազան եւ այլակեզու ուսումնասիրութեանց , որոնք սկիզբէն մինչեւ հիմայ նույնուած են Եղիշէի Վարդանանց Պատմութեան՝ գիրքերով , տերակիներով եւ յօդուածներով : Առովհետեւ այսպիսի ցանկ մը մեծ արժէք ունի եւ կը ծառայէ բանահերներու աշխատութիւնները դիւրացնելու եւ գոհացներու առոնց հետաքրութիւնը :

Այն ատեն կարելի չեղաւ իրազործել փափաքս . որովհետեւ տեղէ տեղ փոխապրուելով միշտ հետի մնացի մատենագրական եւ բանաբարական աշխատնի անընդհատ հազորգալցութենէն : Այս վիճակը արդէն շատ մնասած է գրական աշխատութիւններու կանոնաւորութեան եւ արդիւնաւորութեան :

Բայց այս անզամ կը յաջողիմ կցել փափաքած ցանկս , սիրայօմար աշխատակցութեամբ Հանդէս Ամսօրեայի խմբագիր Մեծ . Հ. Ն. Վ. Ակիննեանի , որուն կը յայտնեմ իմ շերտ շնորհակալութիւններաւ :

Այս ցանկը , մեր ծանօթութեան սահմանին մէջ , կրնայ լիակատար ըստովի . վասն զի կ'ենթագրենք որ կրնան զստուիլ դեռ այնպիսի ուսումնասիրութիւններ , որոնք վրիպած են մեր պրագումներէն կամ մենք չենք հանդիպած առոնց :

Նաև Երախտապարտ կ'ըլլանք բանահերներուն , եթէ բացնեն մեր թերին :

Դիտել կուտանք բանասէրներուն , թէ այս ցանկը բննելու եւ ուսումնասիրելու ատեն պէտք է ուշադրութիւն դարձնել ինչպէս Եղիշէիս սկիզբը դրուած Մատենագրական ցանկին եւ ներածութեան մէջ յիշառակուած եւ գերլուծուած զործերուն , նոյնպէս այն ծանօթութեանց , որոնք Հանդէս Ամսօրեայի խմբագրութեան կողմէ աւելցուած էին տեղ տեղ , երբ ուսումնասիրութիւնս կը հրատարակուէր ՀԱՅ մէջ , եւ որոնք չառնուեցան զործիս առանձին հրատարակութեան մէջ :

1. NÈVE F. — Sur l'histoire de Vartan par Elisée. Երեբանական համալսարանի Առաջակայի աշխատանքները. ՀՅ. 1897, էջ 509-515.
2. WELTE. — Elisius von Amothounik über die Bedeckenheit. Երեբանական Թեոլոգիական Կուրսական աշխատանքները. Տեղական աշխատանքները. ՀՅ. 1848, թ. 633-44.
3. [Եղիշե Պատմութեան ե. Յեղացած հարուստ և բարեկան անդամների և գլուխացած աշխատանքները.] ԲԶՄ. 1851, էջ 227-29.
4. ԱՆՈՒՇԵԱՆՑ Յ. Յ. — Եղիշե Յ. Միջազնական պատմութեան աշխատանքները. Սեպտեմբեր 1868, էջ 112-17.
5. Աշվերձով Լ. — Արմենիա ու Վ. մեջ. Ս. Պետերբ. 1878, 80 պ. 102.
6. Դիլլեն Էմիլ. — Егнше: Война Армия противъ Персовъ. Переходъ и примѣчанія (Հ. Հ. Ք. Արմանскіе этюды. II.) Խարկովъ 1884, 80 պ. VIII+199+10. Թուրքական պատմութեան Եղիշե. Պարսկական պատմութեան պատմութեան Եղիշե. Վերաբերյալ պատմութեան պատմութեան Եղիշե. Վերաբերյալ պատմութեան պատմութեան Եղիշե.
7. ՊՈՂԻՐԵԱՆ ԵՎԼԵՅ Վ. — ԵՎԼԵՅ ԲԵՐԵՎ. Երևան. 1888, էջ 14-26.
8. ՊՈՂԻՐԵԱՆ ԵՎԼԵՅ Վ. — ՍԵՐԵԲՐԱԿԱՆ ԱՐՄԱՆԱԿԱՆ Ա. ՊՈՂԻՐԵԱՆ. ՄՊՈՒԲԸ. 1891, էջ 1391-97. Ա. ՍԵՐԵԲՐԱԿԱՆ ԱՐՄԱՆԱԿԱՆ 1892 էջ 135-148.
9. ՄՈԼԻԿՈՒԵԱՆ Ս. — ՄԵՐԵՎՈՒՆՈՒԹԵԱՆ Խ. ՅԵՐԵՎԱՆ ՀՅ. Երևան. ՄՊՈՒԲԸ. 1892, էջ 135-148.
10. ԽՈԼՈԹԵԱՆ Գ. — Խոյին քայլ. ՄՊՈՒԲԸ. 1892, էջ 934-948. Խոյին աշխատանք. Տեղական 1892 թ. էջ 415.
11. Բայր և պարտիկա բարեկան. որ գործութեան է առ ի Պարսկական Եղիշե. ԲԶՄ. 1895, էջ 57, 49-52, 145-8.
12. ԽՈԼՈԹԵԱՆ Գ. — Եղիշե աղբարեկան աշխատանք. Հանդիս. 1895, էջ 113-116. Արդու. Վ. Երևան. 1895, 80 էջ 8:
13. ԳԱԹՐՈՃԵԱՆ Հ. Յ. — Արքանական և Եղիշե աղբարեկան Հանդիս Ամսուրայ. 1896, էջ 254, 383.
14. ՀԱՅՈՒՆԻ Հ. Վ. — Խորհրդական Եղիշե աղբարեկան գործ. ԲԶՄ. 1896, էջ 10-12, 1897, թ. 1-4, 9: (Բանական Տեղական աշխատանք) Արդու.:

15. ՏԵՐ-ՊՈՂՈՍԵԱՆ Գ. — Եղիշե պատմութեան աշխատանք. ՀՅ. 1897, էջ 509 515. Արդու.
16. ՀԱՅՈՒՆԻ Հ. Վ. — Արքանական Եղիշե աղբարեկան գործ. ԲԶՄ. 1897, էջ 230-5.
17. ՀԱՅՈՒՆԻ Հ. Վ. — Խորհրդական Եղիշե Պատմութեան գործ. Վ. Երևան. 1896, 80 էջ 230. Արքանական գործ.
18. ՏԵՐ-ՊՈՂՈՍԵԱՆ Գ. — Կայունական Եղիշե պատմութեան գործ. ՀՅ. 1896, էջ 129-133, 168, 170, 197-200, 302-305. — Խոյին կայ. ՅԵՐԵՎԱՆ 1902, էջ 202 5, 317-321.
19. Յ. Ս. — Եղիշե և Մատենադարական գործեր պատմութեան համար. Արմանական 1896, էջ 553 55.
20. Յ. Ս. — Մատենադարական գործեր Եղիշե պատմութեան գործ. ՀՅ. 1897, էջ 211-12.
21. ՄԻՔ. ՓՈՐԹՈՒԳԱԼ. ՓՈՇՈՅ. — Եղիշե Պատմութեան աշխատանք. ԲԶՄ. 1898, էջ 6-10.
22. ԽԱՊԱՅԵԱՆ Ս. ԵՊ. — Փէլա Երեւան և Եղիշե Բիկիրական 1899, էջ 788-791.
23. Օ. [ՕՐԵՆՔՆԵՐ. Մ. ԱՐԵՎԵԿ.] . — Ժամանակական գործեր Պարտիկա. Ժամանակական գործեր Եղիշե պատմութեան Պարտիկա. ԱՊԻՄԱՅ. 1900, էջ 337-347.
24. ՎԵՍԵԼՈՎՍԿИЙ ՅՈՐԻЙ. — Литературный дѣятель геронической эпохи (Հերուսական աշխատանքները) Երեբանական Կավказский Вѣстникъ, II. (1901) № 2, p. 49-67: — ՀՅ. և ՄՊՈՒԲԸ. 1901, էջ 315-6.
25. ԷՐԻԿՍՈՆ Յ. Վ. — Объясненіе нѣкоторыхъ сообщеній армянского историка Егнше съ точки зрения психиатрии Երեբանական Կավказский Вѣстникъ. III (1902). № 3, pp. 85-93.
26. MEILLET A. — Notice sur une passage de l'historien arménien Elisée. Երեբանական աշխատանքները. Journal Asiatique, série IX, t. 19, P. 548 f.
27. ՄԻՑԻ Ս. — Մէրժերեկ Խոյին Հոյ. ԲԱԿՆԱԾԵՐ 1902, էջ 141-2.

28. ԿՈՍԱՆԵԱՆՅ Կ.— Եղիշե Պարուրուա բանքը: ԱՐԱՄԱ, 1902, Ա. 183-193:
29. ԹԻԹԵԱՔԵԱՆ Յ.— Եղիշե Պարուրուա Գլ որբութեադաւար. ԱՐԱՄԱ, 1903, Է 635-42, 724-736.
30. Ածոնց Ի.— Մարզան Վասակ պետք սուժու աշունական. Ս. Պետր. 1904, (թութ. է հայութ. Յան Վաս. Օժճ. Ամս. Հայութ. Արամա, 1904, թ. XV) թ. 0130:
31. ԱՆԴՐԻԱՆՅ Հ. Յ.— Եղիշե Պարուրուա բանքը: ԲԶՄ. 1905 Է 487-491.
32. ԱՎՏՈՒՐԵԱՆ Հ. Յ.— Եղիշե Պարուրուա արքան հայութեադաւար. ԲԶՄ. 1906, Է 7-9, 59-64, 110-114.
33. ԹԻԹԵԱՔԵԱՆ Յ.— Թրութ բանք ուղարկութեան պատճեան. ԲԶՄ. 1907, 22-4.
34. ԱՆՅԵՎԵԱՆ ՕԲԻՆ: ԲԶՄ. 1907, 28-29.
35. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Հ. Պ.— Առաջար բանք Եղիշե: ԲԶՄ. 1907, Է 211-215.
36. ՏԵՐ ՄՈՎԱԲԵՍԵԱՆ ՄԵՍԻ. Վ.— Խանութ գործական կանոնադրութ: ԱԶԳԱԳԻՒԽՈՒ ՀԱՆԻԽՈՒ, Բ. Գեր, 1898, Է 295-299.
37. ԿՈՍԱՆԵԱՆՅ Կ.— Հիման բանք կամաց պարուրուաց: Պարուրուա բանքական հարգանական է հայութ. Արամա, Վահագին 1877, 80 Գիր Ա. (Վահագին և Վահագին պարուրուաց) բանք: Բանք Հայութ Վահագին և Վահագին պարուրուաց Փարուրուան և Եղիշեէն, և Ալբենէ, Թաւութ, Եաւ. Է 206, Բ. Գիր (Բարեկաման Ա. Գիր) Է 223, Պ. Գիր (Ա. Գիր համար հարութ պարուրուաց, հաւորութ պարուրուաց և պարուրուաց հարութ պարուրուաց) Է 240, ԱԲ + 240.
38. ԳՈՐԾԱՋԱՆԵԱՆ Ա.Մ.— Բանակ Պարուրուաց: Արամա, Վահագին 1895, Եղիշե բանք Է 106-108, 111-218.
39. ԵՂԻՇԵ Վ.Պ.— Պարուրուաց Եղիշե Պարուրուաց: ԱՐԱՄԱ, 1868, Է 89-92, անտ, Է 123-125, հրու, ձառա Յ. Պարուրուաց:
40. ԱԼԻՇԱՆԵԱՆ Հ. Վ.— Հայութաւար, Ա. § 20.
41. Հ.Պ. ՏԱՅԵԱՆ.— Եղիշե Արամա 81 վարութեան գուախոյ բար-

շեր է Գլ 80, Է 242, բանք 2 ֆ.՝ Արամա հայութաւար բանք 1224թ քութ չեւ 1828թ ուղարկութ: Խանութը լայ ուղարկութ ամազակալար է Գլ:

42. ԵՂԻՇԵ Վ. Պարուրուաց: Բանքական գիր Ա. Պ. Ալականյաց: Տաղեան, թու. Օր. Ա. Ալականյաց, 1911, 80, Է 270, Գիր 75:— Արամա Պարուրուաց բանքական բանք (Արամա Պարուրուաց) հայութ բանք բանք շահաթեան բանք կերպութ արամա արամա (*):

43. ԱՀԱՄԱ Եղիշեի Վարդանանց պատճեանին: Թբէր. Յ. Վահագին, թու. Մ. Գուհանին, 1911, 80 Է 204 Գիր 7 անտ.

(41-43 համար ուշ Հ. Ամաօրեայ, 1912, թ. 1 ՅԱԼ. Է 86)

ԱՀԱՄԱ.— Հ. Յ. Ալբենէ ուղարկութ հայութ, ու «Արամա պատճեան», Ա. Ալականյաց, 1890, թ. 16, Է 3 հայութ էր, Ա. Պարուրուաց բանքական բանք Եղիշե Եղիշե բանք գերանի և Բերդի պարուրուաց Եղիշե Բար կերպութ Արամա արամա պարուրուաց: Գառա աշակար է բանք:



(*) Այս Բարուրուաց բանք ուշ Հ. Վահագին արամա պարուրուաց ՀԱՆԻԽ Շահաթեան բանք 12, 21, 24, 25, 26, 29, 40:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒԻ ՄԷՋ

§ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Քրիստոնէական կրօնի վարդապետական ամբողջ դաւանանքը իր վերջնական բանաձեւին վերածուեցաւ Երեք Տիեզերական Ժողովներով : Արեւելքի և Արեւմուտքի բոլոր եկեղեցիները ի մի ձուլող տիեզերական զօդն է այդ ժողովներոն բանաձեւած հաւատքը : Մինչև 451՝ վարդապետական ըմբռնումի և բացատրութիւններու տիեզերականութիւնը կատարելապէս ներդաշնակ էր : Քաղկեդոնի ժողովը այդ ներդաշնակութեան խանգարումին թուտկանը բացաւ մեր եկեղեցին հանդէպ : Հայաստանեայց Եկեղեցին, Երդ գարուն, պատմական ճշտութեամբ քրիստոնէական վարդապետութեան տիեզերականութեան մէջ մնաց : Տիեզերական Երեք Ժողովներու գծած վարդապետական սահմանը ամուր պարիսպ նկատուեցաւ՝ օտար կամ աւելորդ տարրներ, բացատրութիւններ չբարդելու համար սահմանուած հաւատքին (դաւանանք) վրայ : Տիեզերական ըւրոնումի այս սկզբունքին հաւատարիմ մնալու համար՝ Հայաստանեայց Եկեղեցին շատ զոհողութիւններ ըրաւ աղգովին :

Բնաղանցական խնդիրներու մէջ կարծիքներու, ըմբռնու մներու համաձայնութիւնը ամէնէն հզօր միջոցն է կրօնական ներքին միութիւնը պահպանելու. իսկ պառակտումը աս խնդիրներու մէջ՝ ամէնէն սարսափելի մոլեռանդ խումբեր կ'ըստեղծէ. և մոլեռանդութեան տոյժը միշտ աղիտաւըր, միշտ չարաշուք էջեր թողած է մարդկայն կեանքի ամէն դարու պատմութեան մէջ։ Այդպիսի էջեր Քրիստոնէութեան պատմութեան մէջ առելի սե են։ Հայ. Եկեղեցին մահու չափ աշխատեցաւ պահնել հզօր միջոցը և դեռ այսօր իր Տիեզերական երեք ժողովներուն հետ պահած համաձայնութեան կը պարտի իր կեանքը՝ իրը քրիստոնէական հին Եկեղեցի մը։

Սկզբունքի, իմաստասիրութեան խնդիրներու մէջ՝ քննութիւնը, դատումը յառաջդիմութեան ստուգանին է և յառաջդիմութեան պահանջքը։ Բնաղանցականին մէջ անկում մ'է այդ։ Միտքը հաշտեցնելու համար այնպիսի խնդիրներու հետ, որոնց բնութիւնը ո՛չ թէ հասանչեան, այլ ուղղակի հասանք կը պահանջէ, տարօրինակութեան ամէնէն վտանգաւորներուն և ամէն վտագներուն յանձնառու պէտք է ըլլալ։ Քրիստոնէութեան հիմնական վարդապետութիւնը հասանքէ խնդիր մ'է. քննութիւն, քննադատութիւն, մեկնութիւն ատոր վրայ՝ մոլեռանդութիւն կը գրգռէ. Քննադատութիւնը ազատորէն կը մտնէ գաւանաբանական խնդիրներու մէջ միայն զիտական, կրօնից պատմութեան, տեսակէտով. բայց այս բոլորովին տարբեր նրագուտակ ունի։

Բնաղանցական խնդիրներու մէջ իրարու բոլորովին հակառակ երկու ծայրեր կան. մին տիեզերական ըմբռնումը, միւսը անհատական մերժումը.

Կամ համաձայնիլ տիեզերականին կամ մերժել բոլորովին։ Քրիստոնէական եկեղեցիներու համար միշտ լաւն ու բանաւորն էր՝ պահել ըմբռնումի տիեզերականութիւնը։ Տարբեր կամ հակառակ ըմբռնումներ բաժանումի կ'առաջնորդեն, յառաջդիմութիւն չկայ. որովհետեւ բնաղանցութեան յառաջդիմութիւնը իր ծագումն է։ Ի՞նչ ձեւի ալ վերած-ուի, ի՞նչափ ալ գիւրամատչելի մակարդակի մը վրայ դրուի այդ, բնաղանցութիւն ըլլալէ չըդադրիր։ Քրիստոնէական վարդապետութեան պատմութիւնը խարիսխն է այդ իրողութեան, իսկ Յուղոքական օրինակն այդ պատմութեան՝ կ'ընդգրկէ քրիստոնէական պատմութեան բնաղանցութիւնը մինչև հոն, ուր տիեզերական համաձայնութիւն կայ։ Քանի որ Քրիստոնէութեան մէկ կողմը միշտ բնաղանցական է, լաւ է որ Քրիստոնեալ Եկեղեցիներ համաձայնին այդ կողմին վրայ։

Հայաստանեաց Եկեղեցին՝ Սրեւելքի քրիստոնէութեան ամէնէն հարազատ ցոլացոցիցը — միշտ վարդապետական տեսակէտով կը խօսինք — այդ սկզբութին ծառայեց և կը ծառացէ զեռ։ Երբ դարը ո՛չ միայն ուրիմն ժամանակամիջոցն է մեր եկեղեցւոյն տիեզերական վարդապետութեան համեմատ կազմակերպութեան, այլ մանաւանդ գարագլուխն իր հաւատարմութեան Տիեզերական երեք ժողովներուն, երբ ուրիշ Եկեղեցիներ աւելիին ձգտեցան, սակայն առանց կարենալ շարունակելու իրենց մասնաւոր տիեզերականութիւնը. որովհետեւ այդ Եկեղեցիներն ալ պիտի բաժնուէին իրենց մէջ՝ զոհուելով բնաղանցական խաղերու տակ ծածկուած դիտումներու։ Այս է Յոյն և Լատին Եկեղեցիներու բաժանումը (Թ. դար)։

Հայ Եկեղեցւոյն վարդապետական շրջանակը ծանօթ բանաձեն է, «Հաւատամք»ը, որ բունի (fond) նոյնութեամբ կը պահուի տակաւին: Պարզութիւնը պահեցին Հայք՝ ազգային կնիք մը տալով անոր. Լուսաւորչի ուսուցումով բացատրուած վարդապետութիւնը՝ «յստակ և ականակիտ»՝ նշանաբան եղաւ. լցո՞ւ առաջնորդներ պիտի չկրնային այդ պարզութիւնը պղտորել: Փարպեցու պատմութեան մէջ ծայրէ ի ծայր նախատիպ մէ Լուսաւորիչ՝ իր բոլոր գործունէութիւնով: Այնքան հայական եղած էր Լուսաւորչի ուսուցումը, որ օտար (ասորի) յաջորդներու ժամանակ ո՛ և է օտար բացատրութիւն, նորութիւն իրը խանգարու մ կը նկատուէր, —«Եւմի՛ խառնեսցի պղտոր ուսումն ընդ յստակ և ականակիտ վարդապետութիւն սրբոյ և առաքելանման հայրապետին Գրիգորի. քանզի ահա դեռ թուլացեալ մեղկի ի լոյծ առաջնորդաց կնիք աւանդոց անարատ քարոզութեան Սրբոյն» (Փրա. էջ 74, 76) —, այսափ նախանձայոց հաւատարմութիւն հինին, պարզին համար՝ իրական է մեր Եկեղեցին մէջ և իրը պատմական իրողութիւն նշանակութիւն ունի:

Դաւանաբանական խնդիրներ այնչափ յուղուեցան հայ գրիչներու տակ մինչև 451 և յաջորդդար, ո՞րչափ ընդհանուր Եկեղեցիի մէջ: Վարդապետական սկզբունքներու մշակումը, մեկնութիւնը գետին ունեցած է դարուն զրականութեան մէջ: Լուսաւորչի վերագրուած Վարդապետութիւնը, Յանձնականացումը այն գրուածներն են, որոնք նպատակ ունին քրիստոնէական վարդապետութիւնը հայ մտքերու ուղղակի մատչելի ընել: Ժողովուրդը կուրօքն հաւատալու վասնգէն ազատելու և անոր մէջ հաւատքի վրայ խարսխուած լուսարանութիւններով կրօնական համոզումի չէնքը բարձրացնելու

նուիրուած վարդապետարաններ են ատոնք: Եւ այդ գրուածներու հիմն ալ պարզութիւն, անկեղծութիւն եղած է. աւետարանական պատմութիւններ, բացատրութիւններ կը ցոլան հոն: Քրիստոնէական կեանքի ամէնէն բնական վիճակն է այն առաքեալներէն մնացած:

Վարդանանց պատմագրին չօշափած ինչ ինչ խնդիրները Քրիստոսի նկատմամբ (Եղիշէ էջ 26, 29-30), Քրիստոնէութեան ըմբռնումը (էջ 23), Եկեղեցիի գաղափարը (էջ 35-36, 49, 51, 88) այնքան աւետարանական են, որ կարծես հատուածներն են անոր: Հայ վարդապետի մը ամէնէն բուռն, բայց ամէնէն պարզ բացատրութիւններն են անոնք: Աւետարանը եղած է միշտ Հայ Եկեղեցիի համար բուն վարդապետարանը և ինքն ալ Աւետարանով բացատրած է վարդապետութիւնը: Դարուն կրօնական բնական վիճակն էր այս իր բոլոր բնազանցութիւններուն մէջ: Հաւատարմութիւն Երեք ժողովներու հաւատքին, և այդ հաւատքի վրայ խարսխուած բացատրութիւն, ահա՛ վարդապետութեան ամբողջը:

Վարդանանց Պատմութիւնը տեսակ մը բարոյական-գործնական Քննութիւն է (glose) Քրիստոնէութեան և Քրիստոսի Եկեղեցիին, հայ ըմբռնումին: Ոսկի գրքոյին մէն մի էջը Քրիստոս, Աւետարան, Եկեղեցի կը ցոլացնէ: Ասի վարդապետուած քրիստոնէութեան՝ ուսուցումի արգիւնքն է: Քրիստոնեայ Հայաստանի պատմութեան մէջ Աւետարանով գործնակնացած է վարդապետութիւնը. իրողութիւն մէ այս: Հայք Աւետարանէն անդին բան չեն ճանչցած իրր վարդապետութիւն. — «Քանզի Հայք Ներ՝ լուսնը Աւետարանն էլուէմ և Սայք՝ լուսաւելական Եկեղեցի Կալուղիկէ⁽¹⁾» (Եղիշէ էջ 51):

(1) Կաթողիկէ (=ընդհանրական) Եկեղեցի կոչումը ա-

§ ԽՈՐՀՈՒԹԻՆԵՐ

Խորհուրդները թէ՛ աւետարանական և թէ՛ առաքելական ժամանակներուն՝ արդէն ընդարձակ գործադրութիւն մ'ունէին առանց այն կաղապարուած ծիսականութեան, որ ազգային եկեղեցիներու որոշիչն եղաւ հետզհետէ:

Մէրժութիւնը, քրիստոնէութեան ամէնէն աւագ խորհուրդը, իր նախնական ձեւով կը կատարուի Երդ դարուն: Նսղատակն է այս խորհուրդին՝ աստուածային որդեգրութիւն, քրիստոնեայն դնել հոգերանական ամէնէն բարձր վիճակի մը: — «որ մկրտեալք մատուցանէ յորդեգրութիւն երկնաւոր Հօրն և անուանեալ եղբայր Քրիստոսի» (Եղիշէ Էջ 357) (2): — Ի՞նչէ կամ ուրշա անմիջապէս կը տրուի: Կնքաւորներ ճերմակ զգեստ կը հազնէին:

Երտիսներու Արքութիւնը՝ Տանկարքութիւննեան հետ զուգահեռական մը կը գծեն: Աւազանէ (մկրտարան) հաստատուն շնչքը եկեղեցիներուն մէջ՝ մանկամկրտութեան արդիւնքն է: Իսկ մանկամկրտութիւնը հեթանոսութեան իսպառ ջնջումին կը յաջորդէ.

Աազին անգամ կը տեմուուի իգնատիոս եպիսկոպոսին՝ Զմիւռնիոյ եկեղեցին՝ զրած նամակին մէջ. նոյնպէս Պողկարպոսի մարտիրոսութեան առթիւ զրածին մէջ, Այս ժամանակէն սկսել ընդհանրացաւ համբէկէ կոչումին գործածութիւնը: Արդի catholique բացատրութիւնը շատ սեղմ է. բռնաբարուած է բառին ընդհանրական իմաստը: Նախնիք կամողիկէով կը հասկնային Քրիստոսի եկեղեցին, յետոյ սկսաւ մասնաւոր ընդհանրականութիւն նշանակել: Դարեր ինչե՛ք պիտի չփոխն:

(2) Կոչումներն յառաջ կը բերենք այն գրուածներէն, որոնք Վարդանանց Պատմագրին կը վերագրուին: Այս տեղ մատենախօսական տեսակէտով չնք դիտեր այդ գրուածները: Բնական է որ հնագոյն ժամանակի մը արտադրութիւններն են առոնք և կը շօլափեն ոսկերարի կրօնական իմացութերը:

քրիստոնէութեան մէջ ծնունդներ մանուկ վիճակի մէջ պիտի մկրտուէին՝ երբ արդէն Երախոյութիւնը հեթանոսութեան հետ կը քաշուէր քրիստոնէական եկեղեցիէն:

Եփրատի մկրտութեան մինչև Տղմուանը՝ Երախոյութիւնն է: որ հաստատուն կը քալէ: Ամենէն հանդիսաւոր երախոյութեան մկրտութիւնը 452 Մայիս 25. Ուրբաթ գիշեր կատարեցին Ղեւոնդիաք, անգամ մըն ալ չենք հանդիսակիր պատմութեան մէջ: Անչուշա շտրանակութիւն ունեցաւ բաւական ժամանակ մ'ալ: Մկրտութեան այս ձեւին Միոք յերափայից... մերձեսցի յաստուածային խորհուրդ» մեացած է այժմ Սարկաւազի բերնին մէջ:

Հառըդութիւնը սերտկապ մը ունի Մկրտութեան հետ: Մկրտութիւնը անցք մըն է Հաղորդութեան խորհուրդին. — «Իսկ ոչ մկրտեալքն թէպէտ և իցեն կատարեալ ամենայն արդարութեամբ, ոչ ունին իշխանութիւն մերձենալ և ճաշակել ի մարմույ և յարենէ Որդւոյն Աստուծոյ. +անզի պէրունական է կանոն» (Եղիշէ Էջ 358): Քրիստոս իր իսկ ձեռքով, օրինակով հաստատեց այդ խորհուրդը, ամէնէն սրացոյզ խորհուրդը, որ ամբողջ քրիստոնէութեան լիշտակն է: Վայելելու համար զայն՝ նախսապէս պէտք է քրիստոնեայ ըլլալ՝ մկրտիլ: Երկու խորհուրդներն ալ քրիստոնէական հաւասարութեան, եղբայրութեան հիմն են, ո՛չ միայն Քրիստոսի կը կապեն խորհուրդն ինդունողները իրը եղբօր, այլ մանաւանդիրարու կը կապուին բնդունողներ իրը ծնունդ միեւնոյն առաջանէն և իրը մասնակիցներ միեւնոյն սեղանին:

Պատմարագի արդի ձեւերը Լականին մէջ նոյն են ամէնքն գործու համար: Անխման թարմ հաց (բազարչ) և անապակ զինի՝ խորհուրդի մատակարա-

բութեան ժամանակ յատուկ է մեր եկեղեցին համար : Արարողական մանրամասնութիւնները, Պատարագամատոյցի ոսկեդարեան ծաւալը, եթէ ոչ բոլորովին անծանօթ, գէթ ճշդուած չեն : Բատ Ասողիկի՝ Աթանասիան Պատարագամատոյցն պէտք է ըլլայ գործածուածն, զոր կարգագրեց Յ. Մանդակունի : Բարսեղի Պատարագամատոյցն ծանօթ է Հայոց (Բուղ.) : Ոսկերերանէն առնուած աղօթքներ բաւական կարեւոր տեղ մը կը գրաւեն դեռ . հաւանարար այս խառնուրդը սկիզբէն ի վեր կար : Նարեկացին աղօթքներն կը ցուցընեն, որ ժամանակ ժամանակ յաւելումներ եղած են նոյն իսկ յետին դարու մէջ :

Հաղորդութեան խորհուրդը թէ՛ հաստատուն և թէ՛ շարժուն սեղաններու վրայ կը կատարուէր : Բոլորովին հաստատուն սեղսնի զրութիւնը շատ հին թուականի մը չվերանար : Երբ դարէն այդ պատուական յիշատակութիւնն ալ ունինք : Բանակի մէջ կը պահուէր Վըան պատրուքին : Լուսաւորիչ Եփրամի ափերուն վրայ Մկրտութեան հետ Հաղորդութեան խորհուրդն ալ կատարեց, Դեւ ոնդեանք նոյնպէ՛ Տղմուտի ափերուն վրայ : Շարժուն սեղանը և կամ Պատարագի վրանը Զաքարէ Սպասալարն ալ ներմուծեց իր բանակին մէջ (Ժ. դար) ⁽¹⁾ :

Պատարագն ամէն օր կը մատուցուէր — «Մի օր հացացաւ ի վերնատունն, և հանապազ հացանայ յեկեղեցիս ի վերայ սուրբ սեղանոյն . նախինքն լինքնէ ճաշակեաց, և ապա զմեզ զամնեսեան ճաշակիցս արար նմին չարչարանաց» (Եղիշէ 204, 358) : — Այդ սովորութիւնը կայ դեռ

(1) Հիմակուան օշեւ-լ Ք՛ (Հորժուն) պահելու սովորութիւնը, ի հարկին պատարագ ընելու համար, կը յիշեցնէ այդ հետթիւն:

տեղ տեղ . Շաբաթ օրուան պատարագը անոր հետքըն է . թէկ յատուկ կանոն մ'ալ կը գտնենք կանոնագիրքի մէջ «թէ աւուր չաբաթուն եղիցի տաւն և պաշտօն ընդ ամենայն տիեզերն, և եղիցի յիշատակ ամենայն մարտիրոսաց, պատարագ մատուցեն ի նմա քահանայքն» եւայլն :

Կանոնուած նախապատրաստութիւններ անհրաժեշտ էին պատարագէն յառաջ . — «Եւ յամենայն միաշաբաթւոջ ընթերցին զիրք սուրբք մարգարէականք և առաքելականք և աւարտումն և գլուխ ամեննեցուն կարդացի Աւետարան և մատուցի պատարագ» (Կանոնագիրք) : — Գիշերային պաշտօնմունք (երգ, սաղմոս), հսկում՝ նախապատրաստութիւններու գլխաւորն էր :

Պատարագ թէ՛ «կենդանեաց» և թէ՛ «մեռելոց» համար միանգամայն կը մատուցուէր : «կենդանեաց» պատարագը երկու մասի բամնուած էր, «Երախայից» և «Հաւատացելոց» : Երախանները ներկայ կը գտնուէին պատարագին մինչեւ «Մի՛ ոք յերախայից»ը, որմէ յետոյ կը սկսի սրբագործութիւնը : Երախայութեան ջնջումը վերջ տուաւ այդ բաժանումն ալ . հաւատացեալներն ամբողջ պատարագին ներկայ կը գտնուէին :

«Մեռելոց» յիշատակին պատարագ ընել շատ հին է : Եկեղեցին անդամները իրենց մահէն յետոյ չէին մոռցուեր : Երախատագիտական ամէնէն բարձր ըմբռնումն է այդ, որուն կը միանայ կրօնական մտածումներ, համոզումներ (Եղիշէ էջ 358, 359) : — Թիւտակութեան եղանակը յատուկ ձեւ մ'ունէր : Վարդանանց Պատմագիրը պահած է զայն . Վասակի համար կ'ըսէ . «ո՛ւ յէշեցաւ անուն նորս ի ո՛կ սրբոց, և ո՛ւ մատուած յէշտուակ նորս առաջի սուրբք սեղանոյն յէկեղեցուն» (Եղիշէ էջ 109) . — Բնադրութիւ-

շատակեցան նորո»⁽¹⁾ (անդ էջ 158). — Փարպեցի նոյն ձեւին կ'ախարկէ իր վարդապետ «առաքելակրօն» Աղանին յիշատակութեան առթիւ. — «ո՞յս յէշտառ-իրան ընդ անուանս որբոց պատմեալ + արողէ մնալ շայտան և յատիրեան, անուան որբոց յամենայն Եկեղեցին Հայութանեաց աշխարհին, Վարչ և Աղուանից» (էջ 16): Վախճանեալներու միայն յատոկ չէր բնագիրը. կենդանիներ ալ կ'արձանագրուէին հոն: «Եւս առաւել», «Թոհութիւն և փառաբանութիւն» անոր մնացորդներն են, ինչպէս նաև Պատարագ ընել տուող հաւատացեալներուն պատարագչին յանձնած թու զթերը, որոնց մէջ ննջեցեալներու երկար շարք մը կը դրուի կենդանիներու հետ միասին: Պատարագամատոյցներու լուսանցքին վրայ տեսնուած արձանագրութիւններ՝ բնագրի զրութիւն են: Տեղ տեղ եկեղեցիներու մէջ՝ գեռ պատարագի ժամանակ սեղանի վրայ կը դրուին վախճանած նուիրասուներուն անուններուն արձանագրութեան տես-

(1) «Բնադիմ. Արձանագրութիւն ի յիշտառակ վախճանեցն ի թրիսոսո յիշտառակագիրը, կամ պատկեր կենդանագրեալ հանդերձ ներըողական յիշտառակարանաւ. (յն. Տիփտիկու ծուռսուօ. որ գրի և քրիպտական Տուրէտին, ցուցակ անուանց երկիջեան կամ երկծուլ ի յիշտառակ աւագութեանց և վասն յիշելց ի պատարագի և այլն նոր. Հյուն.)

Բնագրի ծագումը եկեղեցական չէ, ոչ ալ տուագելական դարերու կը վերանայ առար եկեղեցական գործածութիւնը Առաջին յիշտառակարաններ կըն առնուք շինուած այն տեսակ նիւթէ (ոսկի, արծաթ, փղոսկր, փայտ, քարետափակ, թաղանթ, պապիւրուն): Հիներ, մանաւանդ հարուստներ էն+տի վերածեցին զայն և միշտ իրենց վրայ կը կրէին, ինչպէս հիմն-ժամացուցը Բնագրիք կարելի է նմանցնել տեսակ մը գրոյիկ երկու տափտակներէ շինուած, որոնց մէկ կողմը միացած է կրունկով մը (charnière), իբր հրապարակացին ցուցակ մը բնագիրը կը պալունակէր բարձր անձնաւորութիւններու, եպիսկոպոսներու, սուբբերու, մարտիրոս-

րակներ: — Անկնունքներու յիշտառակութիւնը ներելի չէ եղած, նոյնպէս «վասն անմեղ երախայիցն, որք հրաժարեցին յաշխարհէս առանց մկրտութեան»: «Վասն յէշտառիաց մեռելց» խորագրով զրուածը հետաքրքական է այս խնդրի նկատմամբ (Եղիշէ էջ 357-362):

Աղաղիսրունիւնը՝ քրիստոնէական եկեղեցիի հնագոյն սահմանագրութիւններէն մին՝ կրօնական կեանքի մէջ լայն տեղ մը գրաւեց: Ապաշաւ, զղջում հոգեխօսական ամէնէն զգայուն վիճակն է մարդուն. ինքնամանաչութեան դատաստանն է որ կը գործէ մարդուն ներալ: Եկեղեցին՝ հաւատացեալը այդ ինքնամանաչութեան մէջ պահելու համար պաշտօնական միջոցներ ձեռք առաւ: Կրօնական կեանքի մէջ անհատներու յարաբերութիւնը աւելի փափուկ է քան աշխարհինը: Օրէնքի զանցառութիւնները ընդհանոււր գայթակղութեան պատճառ կ'ըլլան: Հաւատացեալ անհատը պէտք է ճանչէ իր-

ներու, խոսովանողներու և ուղղափառութեամբ վախճանած հաւատացեալներու անունները Ծագումով երկութերէ կը բազկանար բնագիրը. և բուն բնագիրը ոյս է. մէկ կողմը կենդանի և միւս կողմը վախճանած հաւատացեալներու անունը կը գրուէր: Բնագիրներ բարձրաձայն կը կարգացուէին ամբիոնի և բեմի վրայ Բնագրի ընթեցումը պահուեցաւ եկեղեցիներու մէջ մինչև մի. դար: Հետզետէ բնագիրներու ծաւալն ու տեսակը ընդարձակուեցան. երեք խորմի կը բաժեռուէին ատոնք. Ա. Մէրտունիւն բնակչէրը, որ կը համապատասխանէ արդի Մկրտութեան տոմարներու սկզբունքին, Բ. Կէնտանէց բնակչէրը, ուր աշխարհական և կղերական գասերէն Նշանաւորներուն անունները և հաւատացեալները ընդհանոււր ձեւով մը կ'արձանագրուէին: Դժուարէր մի առ մի արձանագրել, Գ. Ննջելց բնակչէրը Մանրամանութեան համար տե՛ս Dictionnaire des Antiquités chrétiennes, par M. l'Abbé Martigny 1877, և Origines du culte chrétienne, L'Abbé L. Duchesne p. 199-201)

դիրքն ու դերը կրօնական ընկերակցութեան մէջ : Այս նկատումով եկեղեցական իշխանութիւնը խըստիւ կը հսկէր իր օրէնքին ճիշդ գործադրութեանը : Ապաշխարութեան արտաքին ձեւն է այս, որ շատ լայն կերպով մշակուեցաւ երկար գարեր : Կանոնագիրքերու գրեթէ կէսը այս խնդրի (ապաշխարութեան գործնական ձեւերուն) բազմադիմի երեւոյթներուն նուրուած յիշտակարան մ'է : Տարիներով, նոյն իսկ ցկեանու ապաշխարութեան սահմանումը՝ քրիստոնէական բարքերու մէջ նշանակութիւն ունի : Պիտի պատմուէր օրինազանց հաւատացեալը և եպիսկոպոսին կամքը, միջնորդներու բարեկամութիւնը չափ և սահման էր պատմին՝ ապաշխարութեան : Այս արտաքին երեւոյթէն գատ ներքինն ալ կար . հաւատացեալը սիրով կը հնագանդէր արձակուած վճռին, և այդ վիճակը ներքին հանդարտութիւն կուտար յանցաւորին : Նա՝ իր ապատամբելու աղատութիւնը եկեղեցական իշխանութեան գէմ, պարագայ մը որ շատ դիւրին չէր հաւատացեալին համար, կը զոհէր լաւ ագոյն վիճակի մը : Տուգանք, նեղութիւն սիրով կընդունէր :

Ինքնաբերաբար ապաշխարողներու կեանք մ'ալ կ'երկարէր . հաւատացեալներու մէջ : Մեղքի ծանրութիւնը կ'ընկճէր անոնց ոգին, որոնք թերացած էին ոչ միայն կրօնական կեանքի պահանջներուն մէջ, այլ նաև իրենց խզմին հանդէպ, Զրկումներու շղթայ մը կը յօրինեն քաւուելու սրբուելու միջոցները : «Սրբոց» վիճակին մասնակցելու համոզումը՝ տանելի կ'ընէր տմէն ծանրութիւն : Քրիստոնէական կեանքի այդ կրօնական կողմը Հայ եկեղեցին մէջ նոյնքան լայնցաւ : Հայ-քրիստոնեային ապաշտւն ու զզջումը այնքան խիստ և իրական եղաւ, որ ճամբայ բացաւ դէպի ի միայնակե-

ցութիւն՝ ցկեանս ապաշխարութիւն կեանքին : Մեր խոտարուտներն, այրերու մթութեան մէջ հայեցողական կեանքի լոյսին սիրահարները զատ աշխարհ մը ստեղծեցին : Փարապեցի մը, նեղուած իւր միջավայրի անբարոյականութենէն՝ ճգնաւ որներու կեանքը կ'ընդգրկէր ժամանակ մը : Միանձանց ծանօթ խրաը ամբողջ պատմութիւնն է այդ կեանքին . իսկ Ոսկի-Գրքոյին տողերէն մնրթ ընդ մերթ ցայտող զզջումը զգայուն հոսանքներ՝ այդ պատմութեան վէրջաբանը կը կազմին :

Արդի եկեղեցին ապաշխարութեան մնացած կարգերով, մանաւանդ . Աւագ Հինգչարթիի մէջ, ա'լ տարեկ արձը կը կատարէ նախկին ապաշխարութեան :

Ձեռնորդութիւնը իրը խորհուրդ ծանրակիու հանդամանք մ'ունի քրիստոնէութեան մէջ : Նոր կեանքի մը սկիզբն ալ այդ խորհուրդն է, որ ձեռնադրութիւնով և օծումով կը նուիրագործուի : Երդ գարու մէջ այդ խորհուրդին ըմբռնումը շատ յուգիչ կերպով մը կը բացարէ Փարապեցին (Էջ 235) : Աստիճաններու «որոշութիւն»ը եկեղեցական պաշտօնէութեան մէջ՝ աշխատութեան բաժանումով եկեղեցւոյ խորհուրդներն ու պաշտամունքը կանոնաւոր և անթերի կատարելու սկիզբն է : Օծումով սկսուած այդպիսի կեանքի մը պէտքերը խնամու հոգացողութիւն մը կը պահանջէ, կարող և արժանաւոր անձերու հայուղործ աշխատութեան մէջ : Զեռնադրութիւնը «աստաու ածատուր հրամանի համեմատ եկեղեցական կարգադրութիւն մ'է» : «Քրիստոնէական օծումը» տարբեր դիրքի մը, պատուի մը կը հասցընէ նուիրեալը : Անքէժ կէտան, բառին բռն նշանակութեամբ, ծշաբէտ գէտակցութիւն, յօժաբառ-թիւն, կամ, գէտառ-թիւն, ասոնք են հիմնական

պայմաններ նոյն իսկ ամէնէն խոնարհ եկեղեցական
պաշտօն մը ընդգրկելու համար (Կանոնագիր+):

Չեռնադրութիւնով և օծումով յանձնուած պաշտօնի գոհերն են Յովուէփեանք, Ղեւոնդեանք, Սբ-
րահամ և Խորէն, Խորհուրդ մը բուն խորհուրդին
մէջ, այս է անշուշտ Չեռնադրութեան նպատակը:
Պաշտօնի փառաքը՝ պաշտօնեային պարտաճանաչու-
թիւնն է: Եթէ դարու եկեղեցին կը պարծի այդ-
պիսի պաշտօնեաներով:

Պատկը մաքուր կեանքի մը կնիքն է Քրիստո-
նէութեան մէջ. ուղղակի խորհուրդը և ոգի խոր-
հուրդին, կեանքի սրբութիւնը, առողջութիւն,
մարդկութեան հիմն է. առանց բնական օրէնքի
պահանջներուն՝ կեանք չկայ: Քրիստոնեայ եկեղե-
ցոյ այս մասին ունեցած ըմբռնումը՝ անհատակառ-
նէն ընտանեկանին, և ընտանիկ սնէն հանրութեան
կ'անցնի. և իր միջամտութիւնը ընկերական կեան-
քի կազմակերպութեան առաջին քայլին խորհըր-
դաւոր է, նպատակ մ'ունի. այսինքն՝ բնական
օրէնքի մը պահանջած պայմաններու տակ մարդ-
կային աճումը ապահովելէ յետոյ, արջափ կարելի է
երջանիկ կենցաղ մը պատրաստել անոր: Կրօնի մի-
ջամտութիւնը ամուսնութեան մէջ ամէնէն բարձր
հիմով է և եկեղեցին կրօնի բարոյականին ընդար-
ձակ յիշեցուցիչն է: Եւ ամէնէն մեծ խորհուրդ մը
պէտք է նկատել ամուսնութիւնը, կեանքի տա-
ռապանքներուն և վայելքներուն այս համերաշ-
խութեան սկիզբը՝ երկու անհամաներու մէջ: Առաք-
եալին մտածութիւնը ամուսնութեան նկատմամբ՝
ամէնէն հնչուն շեշտն է ատոր նպատակին: Քրիս-
տոսի աղերսը իր եկեղեցին հետ ամբողջ անձ-
նուիրութեան խորհրդանշան մ'է. Քրիստոս զոհն է
իր նպատակին՝ եկեղեցւոյն: Այս աղերսը մտածել

երկու սեռի անհատերու մէջ՝ կանգնումն է ընկե-
րական կեանքին զոհողութեան վրայ հիմնուած:

Երդ դարու պատակասէր հայուհիներուն ըմբռու-
նումը իրենց ամուսնական կեանքի նկատմամբ՝
սքանչելի է և ուղղակի արտայայտիչը խւրհուրդին
(Փրագ. 448-449): Իսկ «Տիկնայք փափկասունք»
նկարագրութիւնը, Տիկնայք՝ որ անչքութեան մէջ
չքեզ պահեցին իրենց պատակը, ամուսնական զոհո-
ղութեան, ևթէ ուղէք բուն խորհուրդին մեկ-
նութիւնն է:

Չեռնադրութիւնն ու պատակը քրիստոնէական
եկեղեցիներու մէջ հետզհետէ սկսաւ խորհուրդներու-
կարգը մանկէ: Մկանութիւնը, Ս.պաշխարութիւնը,
Հաղորդութիւնը յայտնապէս կը պատկերանան
Վարդանանց կրկին պատմակրութիւններու մէջ
իրենց ամէնէն հանդիսաւոր գործադրութիւնով:
Պատկի նշանակութիւնը շեշտեցինք հայ կիներու-
ըմբռնումին վրայ զոր, անշուշտ, բարձր հեղինակու-
թիւնը՝ եկեղեցին ներշնչած էր անոնց Լուսաւորչէն
սկսեալ. Լուսաւորչէը, որ աւելի քան երեք
Ե. Զ. դարու մէջ ճանչցուած է, իբր ընկի նկարագիր
մը դնող Հայ-քրիստոնեայ բարքերու մէջ: Հայաս-
տանեայց եկեղեցին Պօղոսէն յետոյ՝ Լուսաւորչին
կը պարտի ամուսնութեան իմացումը:

§ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Անվիճելի իրողութիւն մէկ, որ քրիստոնէական նախկին եկեղեցիներ չառ պարզ պաշտամունք մունէին՝ Առաքելականին պէս։ Երբ դարու Հայ. եկեղեցին պահած է պաշտամունքի այդ պարզութիւնը, իւր տեղական դրոշմով։ Իրաւի, Փարագեցի եղիշէ բաւական ատաղձ չեն լնձեռներ մեզ՝ մեր եկեղեցւոյ իսկական պաշտամունքը պատկերացնելու մանաւանդ այնպիսի մէկ դարու մէջ, ուր մեր եկեղեցական Հայրեր արդէն սկսած էին ճոխացնել պաշտամունքը։ Բայց յիշեալ պատմագիրներու քով գտնուած ցրիւ, սակայն կարեւոր տեղեկութիւններ պաշտամունքի բուն հիմը կը կազմեն իր ամբողջութիւն։ «Ընթերցուած» կամ «Կարդացմունք» (Հին և Նոր Կտակարաններու, մասնաւորաբար «Սաղմոս» կամ «Երգք հոգեւորք»)⁽¹⁾, Մելնութիւն (Աբրձանաւած), Վարդապետութիւն (Քարողութիւն), ահա՞ ինչ որ կ'իմանան մեր մատենագիրներ «կանա» լաւ եւս «պաշտօն» բացատրութիւնով. և պատարագ, ահա՞ ինչ որ ունէր մեր եկեղեցին իր պաշտամունք Վարդանանց և Ղեւոնդեանց ժամանակ⁽²⁾։

(1) Հսէեւու երբով նախիք սաղմոս կ'իմանան. «Եւ անդէն վէրէն հսէեւու ի բերան առեալ ասէին. Բարի է յուռապը ի Տէր քան յուռալ ի մարդիկ» եւլն. (Եղիշէ էջ 107)։

(2) Յիշատակութեան տեղեր. — «Սաղմոսիք և երգովք հոգեւորովք և մեծապայծառ վարդապետութեամբ յայտ առնէին մեծի բանակին զպաշտօնն ցուցանէին»։ — «Սաղմոսք և ընթերցուածք»։ — «Հոգեւոր օրհնութիւն, մարդարէք, ընթերցուածք»։ — «Եւ ինքեանք զպաշտանն բարձրացուցեալ յեկեղեցւոն զտերունական կանոնն կատարէին»։ — «Զայնք պաշտօնէիցն ի տուէ և ի գիշերի սնչատ էին ի սուրբ սաղմոն. ընթերցուածք աստու ածային կտակարանացն ոչ երեք

Պաշտամունքի մէջ Սաղմոսը իրապէս ժողովրդականացած էր. ամէնէն յիտին շինականը գոյ գիտէր Դաւթի նուագները⁽¹⁾։ Սաղմոսի գիտութիւնն այնչափ ժողովրդական եղած էր, որ մինչեւ իսկ Խութեցիք, հայ լեռնականներու հաւատարիմ ներկայացուցիները, թէե կիսով «վրիպեալք ի բնական հայրենի լեզուէն . . . Եւ այնքան խրթնի անձանօթք պատահին առ միմեանս, մինչեւ թարգմանչաց անգամ կարօտանան . . . Եւ գիտեն լուսաւան

առնուեն գագարումն յամենայն ժամ սոյնպէս և մեկնիչք ի միթարութիւն երկնաւոր վարդապետութեամն»։ — «Եւ փառատրելով կատարեաց զԱմէնն ասելով»։ — «Զգիշեր ամենայն սաղմոսիք ի զլուխ տանէին»։ — «Եւ սոյնպէս բարձրացուցանէին զպաշտօն սրբութեան»։ — «Սաղմոսք և ընթերցուածք մարգարէից» (Եղիշէ, Յեղ. Բ. Գ. Ե. Ասէպ)։

«Ճապին սաղմոսաց . . . զերգ» երկնաւոր»։ — «Եւ զկանոն պաշտաման ժաման աղօթիքն ըստ սովորութեան լցեալ»։ — «Պայտին ամենայն գագարհանայիցն մերթ սաղմոսարանին գոյզայիւք, մերթ վարդապետական բանիւք քաջալերէին զբաղմութիւն զրացն»։ — «Առ աբելական վարդապետութեամբ առակաց մեկնութեամբք. հոգեշնորհ վալ զապետութեամբ»։ — «Հանգերձ ամենայն քահանայիւքն զպաշտօն կանոնին կատարէլով»։ — «Եւ զկանոն եր' կոյին պաշտամանն կատարէլով»։ — «Զոր ասէք և ընդ գուրզայս սաղմոսին միաբանեալ»։ — «Անգիներ կատարէին կարգեալ կանոնս գուրզայից, և կարդացմանս ընթերցուածոց»։ — «Կանիեցին ըստ սովորութեան աւուրցն ի պաշտօն գիշերոյն և կասարեալ զարօթս առաւօտուն»։ — «Սաղմոսիք և ճառիւք հոգեւոր վարդապետաց եկեղեցւոյ» (Փրա. էջ 160, 204, 205, 210, 267, 316, 330, 376, 541) տես և Սահակի տեսիքին արարողական մասերը. էջ 79-81։

(1) Իսկ եկեղեցականները բոլոր Սուրբ Գիրքը լաւ պէտք է սերտած ըլլուին. — «Թէ որդ ուշ գիտեն կառապէ ուղարկել գոյն գիրու և է գումառ անսիւլ, և ու գոյն գիտեն է ներմանաւուլ հօսւլ ըստաց էրը զբանութեալու»։ Եւ միայն սաղմոսը չըր որ եկեղեցականներ ստիպւած էրն գոյ

դին Աստվածակալու (1) Հարդառերացն Հայոց, ուր հանու-
ղաղ է բերան ունին (Թուղթ. Արծ. Բ. Դպ. Գլ. է):

Սազմուը սկիզբէն ի վեր երգուեցաւ թէ Սի-
նակոկներու և թէ Եկեղեցիներու մէջ, և դեռ մեր
Եկեղեցական երգեցողութեան շատ կարեւոր մէկ
մասը կը կազմէ այդ: Երդ դարուն Եկեղեցական
բոլոր երգերը՝ սազմուներն էին և ժողովուրդը
զանոնք կը մրմիջին թէ՛ Եկեղեցւոյ, մէջնթէ՛ պատե-
րազմի ատեն և թէ՛ սաւանին:

Գիտնալ, այլ «ըստինայն իշխանութեան»: — «Իսկ երանելի վարդա-
պետն ըստինայն իշխանութեան Եկեղեցւոյ Երես և առեւց-
եալ է այս անուն մէջն է իշխանութեան Համբոս պահանջէին ի-
մէջ զնողնս, և չիւն զիշեն առաջան ուշտեւ մէջ հարգու-
թէն» (Փրա.-Թղթ. էջ 605 606):

Շնորհալին ու Փարպեցու պէս կը գանգատի այն Եկե-
ղեցականներէն. որ այլ և զիազնոն Դաւթի ոչ զիտեն բո-
վանդակ, առանց որոյ զնոսին և զշարիւր Ժիսունն Խօսել
բերանով ընդ Աստուծոյ, ոչ մասչի պատարագ ըստ աւան-
դութեան կանոնի Հարցն սրբոց (Անդամութեան):

(1) Կատակելով Երդ դարու ամէն Հասակի մարդոց սազմոս
գիտնալն, զոր սուեպ կը Ճիշտատկին Փարպեցի Եւ Եղիշէ,
պէտք է ընդունի թէ, մանաւանդ եթէ արժեք մ'ունի թովմա
Արծրունիի վկայութիւնը, սազմոսի հին Ծարդմանութիւն մը
տարածուած ըլլոյ ժողովրդեան մէջ, թէ ի՞նչ էլք սցդ հին թարգ-
մանութիւնը Հայերէն նշանագրերու գիւտէն յառաջ(2), կա-
րելի չէ ճիշդ բան մ'ըսել, թէկ Փարպեցու մէկ վկայու-
թիւնը, — «Բատ գրեցելումն ի վեշտասաններորդումն սոտղմասին,
Յադեցան իւրաքանչ, ամէ, որ Գու Եւս Բարդանէւ Եսպնաւ-
տէ, և թողին զմանցուածս տղայոց իւրեանց» (էջ 115) — զայն
հասաւատել կը թուի: Գիտենք արդէն, որ երբ Փարպեցին Գու
հասաւատել կը թուի: Գիտենք արդէն, որ երբ Փարպեցին Գու
բարդանէւ մը կը նշանակէ: Կ'ըսէ նախապէս, թէ «պաշտօն
Եկեղեցւոյ և Կարդացմանք գրոց առաջ առաջի վարէին ի վա-
նորդոյ և յեկեղեցին Հայաստան ժողովրդոցոց» (էջ 36):

Փարպեցի անշուշտ գրերու գիւտէն յառաջ գրաւոր
թարգմանութիւն մը Հասկրցնել ըստեր Եւ իւր Յարդանէւ
ըստը կարելի է Հասկրաւ կամ Եօթանանից տարեկը օրի-
նակներու գրոյ և կամ Աստրերէնի և Եօթանանից վրայ երը

Մեր եկեղեցին կան ըստած յատուկ խումբե-
րու րամսած է ամբողջ Սազմուը. այսինքն 150
սազմուները՝ 8 կանոնի վերածած է (իւրաքանչիւր կա-
նոնի վերջը կցուած է Տաղիան+, +արու, +ազն+) և մէն
մի կանոնը եօթը կամ ութը Հուբեյաներու (գուբդայ,
գործպայ, զօրիպայ): Փարպեցու Հուբեյանը յիշատա-
կութիւնները կը ցուցնին, որ բաժանուամի այս եղա-
նակը հին է Հայ. Եկեղեցւոյ մէջ, կամ թէ հիմակ-
տան ժամանէրի բուն կմախքը յօրինած են Երդ դա-
րու Հայրերը, Հայրապետները, թէն կարելի չէ
անոնց իւրաքանչիւրին բաժինը որոշել, որչափ ալ
ժամանէրիքին ինչ ինչ մասերը կնքաւած ըլլան Ման-
դակունիի կամ ուրինակրուն անուններով:

Կցորդ ալ կ'երգուէր Սազմուններու հետ միասին
— «Սազմունիով և կցորդ ասելով ընդ ամենայն
տեղիս ի հրապարակս և ի փողսց և առանին»
Փրա.- էջ 47). — Կցորդ կամ Կցորդ (Հմմտ. պրսկրն.
պէտիւ) ըստած երգերու մասին հնագոյն յիշատակ մը
չկայ: Բատ Տօնացոյցի Կցորդ է երգուելիք Սազմուին
այն տունը, զոր աւուր պատշաճին յարմարուածով
կ'երգենք իրը սկսուած Սազմուին և անմիջապէս
է կցեն+ բուն Սազմուը, որ կո՞ւ կ'անուանուի: Իսկ

տարրեր versionներոււ Ասկէ զատ, եթէ տարօրինակ չնկատ-
ուի, կարելի է ըսել որ Փարպեցու և թովմայի բացատրու.
թիւններով պէտք է իմանալ բերանացի Հայացուած սազմա
մը՝ վերձանողններու ջանքով: Ուրիշ ի՞նչ մեկնութիւն կրնայ
առուիլ սազմոսի մրմանջներուն այնքան ընդհանրացումին ժու-
զովուրդի ամէն գառակարգին մէջ, նոյն իսկ Խութեցիներու
բերանը, Հասկրցուած՝ ժողովրդական լեզուաւ մը միայն կրնային
իւրացուիլ սցդ սազմուներ, որովհետեւ առորի և յոյն դպրու-
թիւնը ժողովրդական չէին — որպէս զի կարելի ըւլար ըսել թէ
ասոնց պատկանարացած ըլլոյ Սազմուը — և ըստ Բուզան-
դի, բարձրագոյն դասակարգի մարդիկ հազիւ Եին Հասու ինչ
այնմ փաքր ի շատէ» (էջ 33),

Ժամագիրքի մէջ հով (= Փ)կը նշանակէ հանոնչլուն-ներու եօթներորդ տուները, ուր սազմոսերգաւթեան եղանակը էլ ժոխուէ : Այսպէս են նաև Շնորհալիի «Յէլլոցու» երգին ժոխերը, որուն վերջը կը կցուի «Անբաժանելի»՝ հորդ՝ (= կց) : Ասկէ կարելի է հետեւցնել, որ իշտովլ այս տեսակ երգերու յաւելուածներ հասկըցած ըլլան նախնիք . ասոր նպաստաւոր է Շարսկանի զլիստոր պատիեներուն իշուած երկրորդ պատիեներ, որ իշտաճովլ կ'որոշուին լուսանցքին վրայ, և որոնցմով եղանակները կը փոխուին ընդհանրապէս⁽¹⁾ :

Սազմոսելու ձեւն ըստ Եղիշէի և Փարագեցուէ է չ չայն . սայց նէս կամ բանիս ալ էլ ժոխուէր կամ էլ պաշտուէր թէ՛ հոխուէ գիշերներն (ցոյցապաշտօն) և թէ՛ առանին : Երբ գարու Եկեղեցւոյն մէջ և յետոյ ալ անշուշտ, Սազմոսերգութեան ձեւն էր այսպէս «է զոր ընթեռնուն բանիւ», և է զոր պաշտեն ժոխուական չայնիւ, զբանարուուն «Ն երբեւ առնուալ յարկելը ժոխուարուունեամբ մէկանց ժոխուու ժոխուու աբեշային . . .» (Եղիշէ, էջ 238) :

Մեր տնեցած տեղեկութիւնները կը ցուցընեն թէ ի հնումն Եկեղեցւոյ ամէնէն առատ և որոշ ձե-

(1) Եթէ հորդ բառին բուն և առաջ ն իմաստը Հայ. Եկեղեցիի մէջ փոխուած կամ լայնուած նկատուի, բան մը որ չէ անհաւանական, հաւանական է ենթադրել. Թէ հորդ որի երգեր ըլլան տառնք, այսինքն՝ ուղարկներ . Հայ Սրբազն երգչին կամ աշուխին զրէն ելած, եւ արդէն հորդու տարբեկ, առումներով կը մօտենաց հորդի նշանակութեան, — Բատ Հ. Ալիշանի (Սէսաւան էջ 254) «Բանզի աստանօր» (յուիտ Արքակառը), ոչ զիտեմ յօրմէ Տարտարէ Հնարեցան քաջուրը և բազմագուագ եղանակք մեղեդեց և նմանեաց երգոց ժամասցութեան, որ յատկապէս հարուստանէ կոչին, և հորդ, հանդերձ համօրէն երգովք»: Աստի է անւոնն Աշորուագիրք (անդ էջ 344):

ւի մը ներքեւ ըրած երգեցողութիւնը սազմոսներէ կը բազկանար և այս սազմոսներուն կը կցուէր ուրիշ յատուկ երգեր, կցորդներ, նոյն իսկ սազմոսներու ոգիսվ և ձեւովլ գրուած . զոր օրինակ Բուն Բարեկենդանի և Նոր Կիրակիի կանոնադէնն վերջ Փիի ձեւով կցուած «Օրհնեցից զրեղ» . «Քաղցրացին քեզ Քրիստոս», «Զքեզ գովէ Եկեղեցի» (Ժամանչէր+): Հքնազ պատառիկները :

Երբ աւելցնենք ասոր վրայ օրուան աղօթքի ժամերուն խորհրդաւոր բաժանութիւնները, կ'ունենանք նախնեաց Ժամանչէր+ը . գոնէ մինչա էրդ զար: Օրը՝ աղօթնելու յատուկ ժամերուն վերտծելը առաքեւ լական հասաւատութիւն մ'ունի արգէն . և ասոնց կ'ակնարիէ Ա.) Փարագեցի — «Եւ զկանոն պաշտաման ժամու աղօթիցն ըստ սովորութեանն լցեալ» — «Եւ զկանոն երեկոյին պաշտամանն կատարեալ» — և մանաւանդ կանան բացատրութիւնը, զոր յաճախ կը գործածեն երկու Պատմագիրներն ալ, և կը ցուցընէ որոշ չափ մը սազմոսներու օրուան ժամերուն համար . Բ) Օձնեցին՝ իւր «Յազագս կարգաց Եկեղեցւոյ» գործին ընափր տեղեկութիւններով: Այս գործը, առ ի չգոյէ աւելի հին յիշատակութեան մը, առաւելապէս իւր պարզ և համառօտ ոճով կարիլի է Եւ-էրդ զար եկեղեցւոյ պաշտամունքին ամբողջութիւնը համարել:

Սազմոսի կից կ'ընթեանան Հին և Նոր Կտակուրաններու ընթերցումը, այսինքն «Ընթերցուածք» կտմ «կարգացմունք»: Ա. Գիրքը՝ քրիստոնէական վարդապետութիւնը բացարոզ իւր միակ խարիսխ ձշմարտապէս իւր նպատակին ծառայեցնելու պէտքը Հայ, Եկեղեցւոյ Ա. Հայրեր չեն անզիտացած երբեք . և այս գիտակցութիւնն է որ յօրդորեց զանոնք Ա. Գիրքը հայցնելու գերազանց աշխատու-

թեան։ Ասկէ յառաջ հետաքրքրական երեւոյթ մը կը տիրէ Եկեղեցիին մէջ, — հայերէն երգուած սաղմոսներու հետ ասորի կամ յոյն ընթերցուածներ լսել վերծանով կամ Ռաբրձանէն կամ Քինչւ րերաններէ, որոնց սակաւութիւնը աւելի կը իրթնացնէին թէ՝ օտար լեզուներու «անլիութիւն»ը և թէ նոյն ինքն պաշտօնեաներու գործը, այնպէս որ յստ Խորենացու, ինքն Մեսրոպ «ոչ փոքր կրէր վտանգս, քանզի ինքն էր ընթերցով և Ռաբրձանէն և եթէ այլ ոք ընթեռնոյր, ուր նու ոչ համդիպէր, զանիսուլ ի ժողովրդոցն լինէր՝ յաղագս ոչ լինելոյ թարգմանիչ»⁽¹⁾ (Դ. Խէ.): Այս ու ուրծր Վրանիներու արդիւնք եղաւ հայերէն նշագրերու գիւտը։

Թարգմանութիւնն յառաջ և յետոյ Հին և Նոր Կտակարաններու ո՞ր գիրքերն արդեօք ընդունած էր Հայաստաննեայց Եկեղեցին. կարեւոր ինդիր մէ ոչ միտյն րնագրական ճշգրտութեան, այլ մանաւանդ վաւերականութեան տեսակետով, որ սկիզբէն ի վեր իրը ծանրագոյն իննդիր մը զբաղեցուցած է թէ՝ քրիստոնէական Եկեղեցիները և թէ արդի գըպրոցները։ Մինչեւ իսկ հետաքրքրական է դիտել թէ մեր Եկեղեցւոյ մէջ եղած ընթերցուուածներուն ամերողջութիւնը հազիւ մէկ մասը կը կազմէ հայերէն թարգմանութեան (Հին Կտակարան), այսինքն՝ մեր Եկեղեցւոյ մէջ ձաւցի՝ որ բուն ընթերցուածներու հաւաքածոյն կը ներկայացնէ— և Մաշտոցի՝ որուն

(1) Միայն մեր Եկեղեցւոյն յատուկ չէր այս գժբախտութիւնը, նոյն իսկ առաքելական գարու քրիստոնեայք, որ գիր գրականութիւն ունէին, չէին հասկընար մարգարէներու լեզուն և ընթերցուածները անոնց կը մեկնուէր հաւանաբար յունաբէնով։ Այժմ իսկ տաճկախօս գաւառներ, ինչպէս կիլիկիա, եւայն, հայերէնը կը կարօտի թարգմանութեան և մեկնութեան։ Մենք տաճկերէն լեզուով ընթերցուածներ ունինք և տաճկերէն կը քարոզենք։

ընթերցուածներէն շատեր նոյն են ձաւցի հետ՝ բովանդակութիւնները միայն կը կարդացուին պաշտօնապէս։

Նոր կտակարանը, բացի Յայուս-Ռէնէն, ամէնէն ընդարձակ անզը գրաւած է մեր ընթերցուածներու մէջ և գրեթէ մեր բոլոր վարդապետներու քառողութեան ազբիւրներն են Նոր Կտակարանի գիրքերը, մանաւանդ Պօղոսի թու թիւերը։ Յովհաննէսի Յայանութիւնը, ինչպէս յառաջ, այժմ ալ գուրս կը մնայ Եկեղեցական կարդացմունքէն՝ ուրիշ երկրորդականոն կամ անվաւեր թուղթերու հետ։

Հին Կտակարանը թէ ինչպէս կը գործածուէր երւ գարու Եկեղեցւոյն մէջ, անզի կուտայ երկու գլխաւոր զիտողութիւններու։ 1⁰ Եկեղեցին քանի գիրք ընդունած էր, 2⁰ Այս գիրքերը ամբողջ կը կարդացուէին, թէ ոչ արդի ձաւցի գրութիւններ պատշաճի ընտրութիւններով։

1⁰ Մինչեւ թարգմանիներուն «Առոյէ Ճիշտին հրոց» բերելը՝ կարդացմունք ասորերէն օրինակին վրայ կ'ըլլային (Փրագ. Էջ 36). հետեւարար այն բանութեան և Եղիս յայտնէ գրքերը կը կազմէին մեր Եկեղեցիի ընդունած նախկին Կառանը, որուն թարգմանութեան ձեռնարկեց Ս. Սահակ «Խորհրդաբար սկսանելով յԱռակաց» (Խոր. Գ. ԾԳ.): Այս անզ չենք յուզեր Սարբ Գրաց Յունարէնէ թէ Ասորերէնէ թարգմանութեան ինպիրը։ Թէ՛ մին և թէ միւսը պաշտպանուելու բաւական զօրաւոր կռուաններ ընծայող իննդիրներ են։ Նորագոյն հետազոտութիւններու միաւումը ասորականին նապաստաւոր են իրաւամբ։ Որչափ ալ սակայն միաւումը նպաստաւոր րլլայ բէջնիք (պարզ), ասորի օրինակին, յայնի է որ Աղէքսանդրիանին (Եօթանանից) վրայ «Գարձեալ թարգմանեցին զիւանիայ»

Եւրէ յանելով կո-Շահակի , հանդերձ նօքօք վերստին յօրինեալ նորոգմամբ՝ (Կոր.-Խոր.) , և այս կրկին թարգմանութենէն կամ սրբագրութենէն յետոյ է որ բովանդակ տառ և երկու յայտնի հօթանասնից կաղապարը կը մտնէ : Բասն երկու յայտնի զիրքեր յականէ անուանէ չեն նշանակուած . Եւդ դարու հեղինակներէն , անսպէս որ կանոնի⁽¹⁾ ինդիրը մոլորու չափ տարբեր կիրագով ընդունուած է Արեւելիան և Սրբւանուան Եկեղեցիներու մէջ : Արեւելեան Հայրեր Արեւմտեաններէն տարբերելէ զատ , կը տարբերին նաև իրենց մէջ կանոնի թիւր ճշգերու մասին . ամէնքն ալ երբայտկան այրուրէնքի 22 տառերուն թիւր կ'ընդունին իրր խորհրդաւոր թիւր , բայց թէ՛ բաժանու մոլ և թէ՛ համբանքով չեն նոյնար : Այսպէս Աթանաս Ազեքսանդրացի († 372) , Գրիգոր Նազիանզացի († 390) , Կիւրեղ Երուսաղեմացի († 386) , Եպիփան Կիպրացի († 403) , Ասկերերան († 407) , Թէոդորոս Մովսուեառացի († 428) և ուրիշներ , ինչպէս դիտել կուտայ Խօյս , թէ՛ Հին և թէ՛ Նոր Կտակի Կանոնին թիւր կը սեղմեն կամ կ'ընդլայնեն . և այս տարածայնութեան մէկ պատճառն այն էր , որ մինչեւ Դրդ դար պաշտօնական հեղինակութեան մը չենթարկուեցաւ Կանոնը , կամ թէ ո և է Տիեզերական ժողով՝ Ա . Գրոց պաշտօնական Կանոն մը հաստատեցի⁽²⁾ : Լատին եկեղեցւոյ

(1) Կանոն այս տեղ կը նշանակէ այն հաւաքածոն , որ վաւերական Ա . Գրոց ցուցակը կը ներկայացնէ : Այս բառին տարբեր առումերուն համար (տե՛ս Canon , էջ 230-36) .

(2) Շուրջ 363 թուին տեղի ունեցաւ ժողով մը Լաւուգիկէ մէջ , որ 60 բդ կանոնով հաստատեց 22 գիրք Հին Կտակարանի առանց Անվաներու (apocryphe) և 26 գիրք նոր Կտակարանի՝ առանց Յայտնութեան . բայց ինչպէս դիտել կուտայ Խօյս (Canon , էջ 192) այս ժողովը գտաւառական պարզ սինոդ մ'եղաւ . թէն հետեւողներ ունեցաւ , յոյն եկեղեցւոյ հայրերէն :

համար ինդիրը լուծուեցաւ Տրիտենաեան ժողովով (1545-1563) : Իսկ Եւրոպայի համար միբեր գարու գրեթէ կէսին : Այս ժամանակէն յետոյ որչափ ալ գիտական զօրեղ կամ տկար կարծիքներ յայտնուեցան այս նկատմամբ , անոնք միշտ անհատական մնացին :

Հայաստանեացց Հայրերը ինդիր մը յառ գեցին , — զէթ հոկոռակիր հաստատող Արշատակութիւն չունինք — այն զիրքերու մասին , որք գուրս էին քսան երկու յայտնիներէն⁽¹⁾ : Բեր դարուն , բաւական տարածայնութեան տեղի տուած պիտի ըլլաց կանոնի իննդիրը , որ մոր ազգային-եկեղեցական ժողովներէն մէկը զրագած է տառվ : Պարտաի (Ազուանից երկրին մէջ) ժողովն է այն , զոր Սիօն ուսեալ Կաթողիկոսը զոմարեց (768) և , ի մէջ այլոց , սահմանեց . «Եւ եղիցի ձեզ ամենեցունց եկեղեցականց և աշխարհականաց պաշտել ի գիրք սուրբք ի Հին և ի Նոր Կտակարանաց . Մովսէսի Գիր Յննդոցն , Ելեզն , Ղետուական , Թէ՛+ , Երեւեր Օրէն+ , Յեսու Նուելայ Գտառաւորացն և Հասունայն , Թառ Քտառորացն Գ. , Մնացորդացն առուց+ Բ. , Եղիչ Բ. Բան+ , Գիր Յովեայ , Սողոմոնցն Գիր+ Ա. , Սողէնակ Գ. , Գիր Ժ. Սորբուէին , Եսայէ , Երեւելայ , Եղեկէէլ , Դաւիէլ . և արդաւուսուր պատքաճառորեցն առ է յուսուցանէլ զէւ հանկունան շատուանաբանան Սէբուայ էտուպունիւն⁽¹⁾ և հանաչէր էջ 230-31 , Զեգր Արմաշու Գալրեվանուց) :

(1) Այս պայտ լուսվթիւնը սապէս կը բացատրէ . Le savoir philologique et historique se perdent de plus en plus , la majorité en vint bientôt à ne pas distinguer ces divers éléments . En Occident , dans l'Ethiopie , dsns l'Arménie , dans tous les pays où l'on ne possédait l'Ecriture que dans une version de seconde main , les plus savants s'en préoccupaient seuls , non dans l'intention d'introduire une réforme , mais pour imaginer une justification plausible des usages existants (Canon , p. 223) .

Գալով արդի վիճակին՝ նոյն իսկ հայ թարգմանութեան տպագիր օրինակներն Աղեքանդրեան օրինակին հետեւելով հանդերձ կը տարբերին իրարմէ . Հ. Զօհրասպի (տպ. 1805) և Հ. Բագրատունիի (տպ. 1860), որք լաւագոյն տպագրութիւններն են Հայերէնի, տարբեր կարգ մ'ունին. Սիրաք, որ տուաջինին համար Յառելուածէ, երկրորդին համար Կանոնականէ : Այս շփոթին հանդէպ, որ սկզբուն ի վեր կայ անշուշա, գժուար է ոչ միայն որոշել +առն Երկու յայռնելոք, երդ գարու եկեղեցւոյն ընդունած գիրքերը, այլ նաև հիմակու ան ընդունուածները, Եթէկիւրեղի սկզբունքով պնդենք, թէ ինչ որ չկարդացուիր պաշտօնապէս, պէտք չէ որ կարդացուի առանին (Կոչ. Բնծց. տպ. Վիէննա Էջ 68-71) և միանդամ ընդ միշտ այժմ եկեղեցւոյ մէջ պաշտօնապէս ընդունուածնելը հանելով տպագիր օրինակներէն, բաւական գիրքեր և գլուխներ գուրա կը մնան նախնեաց թարգմանութենէն :

Պաշտօնապէս ընդունուածնելը կը համարինք ա) Եպիսկոպոսական ձեռնադրութեան Մաշտոցը, որու հնութիւնն յարգելի է անշուշա, բ) Մայր Մաշտոցի ընթերցուածները (կաթողիկոսական օծութեան և Միւռոնի օրհնութեան առթիւ Ս. Գրոց ընթերցուածներն ալ միասին) գ) Ճաշցը : Այս երեք խումբի մէջ ալ չատ կան միեւնոյն ընթերցուածներ :

Մաշտոցի կանոնը արժէք մ'ունի ըստ ինքեան իրր մեր Եկեղեցւոյն ընդունածը, զոր ինքն Եկեղեցին իր կողմէն պաշտօնապէս կաթողիկոսի ձեռքով կը յարցնէ Եպիսկոպոսին և կը յանձնէ անոր : Այդ կանոնը համեմատական ձեռով կը դնենք Ս. Գրքի երբայական կանոնին հետ, տարբերութիւնը տեսնելու համար :

Կառա (Երբայսկան [1])

Ա. ՕՇՆ+

- 1 ԾՆ. ՀՆԴՔ
- 2 ԵԼՔ
- 3 ՂԵՍԱԿԱՆ
- 4 ԹԻՒՔ
- 5 ԵՐԿՐՈՐԴ ՕՇՆ

Բ. Ա.ՇՆ. Մ-Շ-Շ-

- 6 ՅԵՍՈՒ
- 7 ԴԱՄԱԿՈՐՔ
- 8 ՍԱՄԱԿԵԼ (Ա. և Բ. ԹԻՐՔ)
- 9 ԹԱԳ-ԱԿՈՐՈՒԹԵԱՆՑ

Գ. Ա.ՇՆ. Մ-Շ-Շ-

- 10 ԵՍՈՅԻ
- 11 ԵՐԵՒԱԿԱՆ
- 12 ԵՂԵԿԵԼ
- 10 ԵՐԿՐՈՒ ՄՆԱցորդք
- 11 ՅՈՐ
- 12 ՍԱՂԱՄԱՆ(3)

Կառա (Մշտոց Եպո. Զեռնագութեան)[2]

- 1 ԾՆ. ՀՆԴՔ
- 2 ԵԼՔ
- 3 ՂԵՍԱԿԱՆ
- 4 ԹԻՒՔ
- 5 ԵՐԿՐՈՐԴ ՕՇՆ

6 ՅԵՍՈՒ

7 ԴԱՄԱԿՈՐՔ

8 ՀԱՄԱԿԵԼ

9 ԶՈՐՈ ԹԱԳ-ԱԿՈՐՈՒԹԻՒՆՔ

(1) Այս կանոնը ԿԸՆԴՈՐԲԻՆԱԿԵՆք Migneի Հատորներէն. տե՛ս Bible յօդուածը Encyclopédie théologique Առաջին հատոր նոյն էջի վրայ կը աենուելն տարբերութիւններ Որոգինէնին և Երբայսկանին մէջ Ա.մէն Հեղինակ, որ կը գրէ Bibleի Կամ Կայոփի վրայ՝ անպատճառ կը տարբերին իրարմէ այս Կամ պին գիրքի մասին:

(2) ՏԵ՛Ս Էջ 22 23 Մ-Շ-Շ ԶԵՐՆԵՐ-ՇԵ-Ն Ե-Շ-Ն-Ե-Ն Ե-Շ-Ն-Ե-Ն Ե-Շ-Ն-Ե-Ն Ե-Շ-Ն-Ե-Ն Հայութակեցը տպ. Էջմիածին 1876 :

«Հարցանէ Հայրապետն. Աշակերտիս Հին և նոր կտակարանաց՝ որք ի Հոգւցին Սրբոյ Հնորհեցան ի ձեռն մարդարեկից և առաքելց, և ուխտե՞ս այսու գոյն հուշել գեղացւութեան և զնոպին ուսուցանել յամենացն ի կեանսքո, որք են . . .

(3) Սողոմոնով կ'իմացուի Ա.Շ. Երեւան, Ժամանակ 17ի վրայ՝ Կունենանք 20, 22ը լրացնելու համար ինչպէս կը տեսնուի, կը պական Ե-Բեր, Երեւեդի, Միւս կողմէն Հռութը աւելի է Մաշտոցին մէջ :

13 Երկուտասան մարգարելք [Ու-
-է- Յ-է-է, Ա-է-ւ-ւ, Ա-բ-
-ո-ւ- Ն-ո-ւ-ւ, Յ-ո-ւ-ւ, Մ-է-
-է-է, Ա-բ-ո-ւ-ւ, Ս-ո-ւ-ւ, Ա-ն-
-է-է- Զ-ո-ւ-ւ, Մ-ո-ւ-ւ-ւ,
-ը-դ ամէնը մէկ գիրք]

Գ. Արքաքէր+

- 14 Սաղմոսք
- 15 Առակք
- 16 Ցոր
- 17 Երգ Երգց
- 18 Ժողովզ
- 19 Եսթեր
- 20 Դանիէլ
- 21 Եզր և Նեեմի
- 22 Մացորդաց (Ա. և Բ.)

Տարբերութիւնները յայտնի են : Մաշտոցի Կա-
նոնը , անտարակոյս , բաւական հին ժամանակի մը
կնիքը կը կրէ և հուանական է որ այս ժամանակը
վերանայ մինչև ոսկեղար և նոյնանայ Եպիսկոպոսա-
կան Զեսնազրութեան Մաշտոցին կազմութեան ժա-
մանակին հետ , ենթազրելով որ Երե գարուն հարկաւ
ունէնք այդպիսի Մաշտոց մը սկզբունքով և ոչ
հիմակուանը նոյնութեամբ : Դիտելի է որ բաւական
ալ անխնամ կը իւուի ըլլալ Մաշտոցին Կանոնը , եթէ
Եսթերի , Եզրի և Նեեմիի գիրքերու բացակայու-
թիւնը գաղափարողներու պարզ մոռացում չնկա-
տենք : Ինչ ալ ըլլայ՝ ուստ Երիւ յայտնիներու ձգու-
թիւնը կ'երեւի մեր Կանոնին մէջ :

Ոօյս իր ընտիր երկին մէջ երբ կը խօսի հայե-
քէն թարգմանութեան վրայ , խոսավանելէ յետոյ
թէ Հայոց նախնական կանոնի նկատմամբ բան մը
ըսելու համար տեղեակ չէ հայ մատենագրութեան ,
միայն որչափ կարելի է արդի քանի մը հայ տպա-

գիր օրինակներ բազգատելով առաւել կամ նուազ
ուղիղ կախում մը կը գանէ Վուլկաթայէն . բայց և
այնպէս հայ թարգմանութիւնը , կը յարէ , ըստ
ինքեան ուշաղրութեան արժանի հանգամանք մ'ու-
նի(1) : — Անչուշա կը՝ զիտուի , որ մեր թարգմա-
նութեան վուլկաթայէն ունեցած կախումը Սահակ-
Մեծորպի ձեռքով չէ . Կրտսեր կամ Երկրող թարգ-
մանիներու ձեռքով 22 գիրքերէն գուրու եղած
թարգմանութիւններով է որ Երբայական կանոնը
մօտեցու Վուլկաթայէն , լուս եւս այն գիրքերուն ,
զոր Յերօնիմոս յունարէնէ թարգմանելով միացուց
երբայականէ ըրած թարգմանութիւններուն :

Գալով թէ՛ Եկեղեցիներու և թէ՛ Ս . Հայրերու-
իրորմէ ունեցած տարբերութեան , պէտք է զիտել
Ա . Գրոց Նուռառէլ քրիստոնէ ութեան և նոյն իսկ
մասն որ Եկեղեցիներու և արդի աստուածաբա-
նական դպրոցներու մէջ : Կանոնի իննդիրը աւագ
կարեւորութիւն մը չուներ նոյն իսկ Առաքեալնե-
րուն համար . անոնք կը քարոզէին վարդապետու-
թիւն մը , որուն կրտսեկան և պատմական ըստու-

(1) Աչու իւր բուն խօսքերը . Quant à la littérature arménienne, dont je devrais ici, je ne la connais pas assez pour dire quel a été le canon primitif des Eglises de cette nation. Les éditions imprimées de nos jours pourraient bien être dans une dépendance plus ou moins directe de la Vulgate. Néanmoins elles présentent (autant que j'ai pu les comparer) quelques particularités dignes de remarque. Elles comprennent trois livres des Machabées mêlés aux autres livres historiques, elles changent la série des Prophètes, elles mettent l'épître aux Hébreux avant les épîtres pastorales, et ajoutent tout à la fin le Siracide, une seconde révision de Daniel, la Prière de Manassé, une troisième épître aux Corinthiens et la Légende de saint Jean. Peut-être quelques-unes de ces pièces occupaient-elles autrefois une place plus honorable (Canon p. 191 Note 1).

գութիւնը ցուցընելու համար փաստեր յառաջ կը բերէին մի միայն այդ նպաստակին նպաստաւոր գիրքերէն, և ըստ այսմ կարելի էր կամսնը կամ Աստուածաշունչի գիրքերուն թիւը սեղմել կամ ընդարձակել: Այս գրութիւնը, որուն միակ նպատակը ժողովրդական շինութիւնն էր, մինչեւ կանոնի հաստատութեան ժամանակները ափրեց թէ՛ Առաքեալներու, թէ՛ Եկեղեցիներու, թէ՛ Ս. Հայրերու ուղղութեան և դեռ կը տիրէ: Ասոր արդիւնքն է, զոր օրինակ Հայաստանեաց Եկեղեցւոյ մէջ յնթերցուածներու ոչ ամրողջութիւն մը բնագրի կամ հայ թարգմանութեան բազդատմամբ: Եկեղեցին յարձարարութեան տեսակէտով հանած է Ս. Գիրքէն այն կտորները, որոնք աւուր պատշաճի տօնին կամ արարողութեան խայտիսի մը կ'ընծայեն. այնպէս որ եթէ նոյն իսկ աւուր պատշաճին յարձար կտորներ պակսին կամ ատոր հետ ընդ ազօտ ազերու մ'ունենան լոկ, քարոզիչն է որ այն ատեն յարձարութեանը կը պատշաճեցնէ, կը հաստատէ: Այսպէս կա՞ն գիրքեր, մինչեւ իսկ երկրորդականուն, որ յաճախ մուտ գործած հն վարդ սպետական ինդիրներու և կա՞ն գիրքեր, որոնց վաւերականութիւնը անժիստելի է (ինչպէս Եզր, Նեկոմի, Եսթեր) իր պատմութիւն՝ գործ չեն ունեցած առաքելական վարդապետութեան մէջ. այսպէս նաև Երգ Երգոցն ու Ժողովովը, որչափ ալ աւանդական ուղղափառութիւնը (Խոյսի բացարձութեամբ) յաւակնի այս երկու գիրքերու մէջ շատ զրական և շատ մանրամասն աւետարանական յայտնութիւններ գտնել: Ինդհակառակը կա՞ն այնպիսի վկայութիւններ նոր կտակարանի մէջ, որոնց ազբիւրները կամ կանոնը յայտնի չեն (Մաթ. Բ. 23.—Ղոկ. ԺԱ. 49.—Յով. Լ. 38.—Ա. Կրնթ. Բ. 9.—Յակ. Դ.

5): Այժմ իսկ եւրոպական դպրոցներ (աստուածաբանական) իրենց այսինչ դրութեան աննպաստ գիրք մը կը մերժեն կամ կ'ընդունին եթէ նպատաւոր է: Լուտեր Եբրայեցւոց թուղթը մերժեց ոչ թէ գուշակէ կամ անշառէր տեսակէտով, այլ միայն Զ. նշանաւոր գլխուն համար(1): Եւ հիմայ աւելի նոր կտակարանն է որ կը տիրէ Եկեղեցւոյ մէջ իր հիմ մեր քարոզութեան. Աւետարանը, Պօղոսի թուղթերը ամէնէն առատություղութիւնն. ասի արդիւնք է իրական պէտքի մը: Հինը իւր նորերով (Եսայիներով), այսպէս ըսենք, միայն կը հնչէ:

2⁰ Կարելի չէ պնդել որ Աստուածաշունչի, մանաւանդ Հին կտակարանի բոլոր գիրքերն ալ առանց յասպաւումի կարդացուած ըլլան մեր Եկեղեցւոյ մէջ ի սկզբան: Ըսթերցուածներ պէտքի համեմատ կ'ընտրուէին, որ հաստատուն ձեւի վերածուեցաւ յետոյ: Զուր աշխատանք մ'է նշանակելու աշխատիլ Երգ գարու Եկեղեցւոյն ընտրածները. սկզբոնքը սասոյգ է, որ ամէն գիրք ամրողջութեամբ չէր կարդացուեր: Եթէ Ճաշոցի, ինչպէս նաև ուրիշ արարողութիւններու յարձարութեամբ ընարուած գլուխներն ամփոփենք՝ բազդատելու համար ամբողջ զրոց հետ, կը գտնենք բաւական կարեւոր

(1) Եկեղեցական նախկին Հայուեր Երկու Կտակարաններէն անշառէր կը համարէին ոս' գրուածները Եսթեր, Տագրու, Նարու (Բաւշը) Երեւանի, Խառաւանիւն, Արքու, Շահնշահի, Բելէ և Վահագի պարմանեները Երեւանի Երեւան, Մաքենյաց արագին Երեւան Քերեւը, Արքիուս (իմ. 43 և Հետ.) հարուստէն ուր հրեշտակը Կ'օգնէ Քրիստոնի, Շահնշահ Բագրատունիւն (Յովհ. Բ.), Երբայիւսաց Բաւշը, Կարենակիւնաց հինգ Բաւշէրը, Յայրանաբետաց Այս գիրքերը Երախոյից կուտային ընթեռնուլ և հետպհատէ հաւատացեալներուն ալ յանձնարարուեցաւ և գրեթէ վաւերական գիրքերու հեղինակութեամբ օժառուեցան:

գիրքեր և հասուածներ, որք չեն կարդացուիր մեր Եկեղեցւոյ մէջ : Անշուշա երբեմն աւելի յարզի Են ատոնք և տարբեր նպատակի համար . զոր օրինակ եթէ Մակաբայեցւոց գիրքերն ընթերցող չօւնէր Եկեղեցւոյ մէջ . Վարդան զայն ուրիշ ատեանի մը մէջ կը կարդար, կը բացատրէր (Եղիշէ Էջ 81) :

Առաքեալներու դրութիւնը, այսինքն պէտքի կամ յարմարութեան համեմատ Ս. Գիրքէն հատուածներ կարդալ, բաւական երկար ժամանակ շարունակուեցաւ մեր Եկեղեցւոյ մէջ : Տօներու յաւելումը, յարմար ընթերցուածներ պիտի պահանջէր անշուշա, այսպէս Կանոնը պիտի ընդարձակուէր մինչև որ ալ նոր տօներ չհաստատուեցան և արարողութիւններ կամ պաշտամունքը վերջնական ձեւ մ'առին, ընթերցուածներ չառին իրենց վերջնական ձւը . այսինքն ձաշցը : Եւ հետաքրքրական է զիտել ձաշոցի մէջ, իբր պահանջ յարմարութեան, թէ Աստուածաշունչն ամրող գիրքեր կան, որ երբեք չեն կարդացուիր և ընդհակառակը կան հատուածներ, որք ատրին քանի մ'անգամ կը կրկնուին, զոր օրինակ . Երգ Երգոցի բազուածոյ հատուածներն Աստուածածնի բոլոր ատոներուն, եւն :

Ընթերցուածները կանոնաւոր կարդ մ'ունէին . Մարդարէական, Առաքելական և Աւետարանական հատուածներ կամ գլուխներ : Աւուր պատշաճի ընտրութիւնը եպիսկոպոսէն կախուած էր . ընթերցողը կը տանէր Ս. Գիրքը եպիսկոպոսին կամ գրւխուորին, նա կը բանար և կ'որոշէր ընթերցուածի չափն ու սահմանը⁽¹⁾ : Աւետարանը բոլոր ընթերց-

(1) Ոյս հնաւանդ սովորութենէն մնացած է Հոգեհանդքստեան և Հսկումի Աւետարաններուն ըստ պատշաճի որոշ ժամանքի ձեռքով . սա տարբերութեամբ, որ ժա-

ռւածներու իր կնիք կը կարդացուէր . ժողովուրդը պարտաւոր էր և է սովոր վրայ ունկնդրել (Կանոնագիր) : Հաստատուն է այդ ձեւը մինչեւ այսօր : Տարուան ընթացքին որոշուած տեղեր կը նշանակուէին Ս. Գրքի լուսանցքին վրայ կամ յատուկ ցանկով մը⁽¹⁾ : Ասի սկիզբն էր ձաշոցի դրութեան : Ընթերցուածներ արդի հասարակ ձեւով և անկարողներու չէր յանձնուած : Ընթերցողներու, Վեհապահներու ընտիր և պատկառելի խումբ մը կար . Մեսրոպ և Մամրէ անոնց ամէնէն ծանօթ ներկայացուցիչներն են : Ասոնք ալ անշուշա, կրնային ընտրութիւններ ընել ընթերցուածի համար և երկարել իրենց ուղածին կամ ժամանակի ներածին չափ . «Ընթերցողն կամաւ յերկարէր զկարդացմունս և յաղագս սակաւ մի առնլոյ ողի և բաւելոյ պաշտօնէիցն առաջարկութեան կանոնին» (Փրաք. Էջ 80) : Եկեղեցական արտաքոյ կարզի հանգէսներուն առթիւ պատշաճ ընտրութիւններ ընել՝ Եպիսկոպոսին կամ Հայրապետին, վերջապէս ներկայ եղող գլխաւորին կամքէն կախուած է : Վարդանանց վերջին գիշերուան ընթերցումները, արարողութիւնները Մանդակունիի հանդէսները պատշաճ ընթերցուածներով և սաղմոսներով սարքուած են (Եղիշէ . Փրաք. Էջ 383-384, 539, 542 547 և հետ.) :

մօրհնողին կամքը Ռւթը Զայներու պիտի հետեւի . ուոլչետե Աւետարանը Զայներու վերածուած է (Աջ և Գջ Յովհաննէս Ակ և Գկ Ղուկաս, Բջ և Դջ Մարկոս, Բկ և Գկ Մատթէոս) յայտնի չէ թէ ո՞ր ժամանակէն ի վերը

(1) Այժմ Եկեղեցւոյ մէջ մոմէ նշխարիկ փակցնել Աւետարանի կամ Նարականի լուսանցքները, այդ հնութեան կը վերանան :

§ ՊԱՀՔ

Չորեքշաբթի և Ուրբաթ օրերու պահքը Քրիստոսի չարչարանաց յիշատակին՝ քրիստոնէական եկեղեցւոյ հնագոյն աւանդութիւններէն է։ Հրեաւր ալ երկու օր կը պահէին շաբթու մէջ (Ղուկ. Ժ. 12), այսինքն՝ Երկու շաբթի և Հինգշաբթի օրերը։ Քրիստոնեաց եկեղեցին շատ կանուխ ժամանակէն այդ օրերը վերածեց ԴՇ. և ՈՒՐԲ. օրերու, ինչպէս անոնց Շարաթի հանգիստն ալ Կիրակիի՝ իրը տէրունի օրուան։ Հինգրիստոնեաներ Շարաթ օրն ալ կը պահէին։ Յբդ դարուն վերջերը դադրեցաւ այդ, մնաց սակայն Լատին Եկեղեցւոյ մէջ, որ ըստ ինքեան զատ պահք մը չէ, այլ՝ Ուրբաթի պահքին երկարումը։

Շաբաթադաշտը չորս եղանակներու հետ կապուեցաւ և եղանակներու անունով ալ մնաց ծիսական բացատրութիւններու մէջ, Ամարան պահ+ կամ Ամարան աշունաց եւլն։ Բունը այս է Շարաթապահքին։ յետոյ մեծ տօններու (տաղաւար միացան և այդ տօններ Երդ դարու մէջ դեռ չէին հաստատուած, ինչպէս Խաչը Երդ դարու հաստատութիւն է։

Քառամորդական պահ+ կամ Մէծ պահ+, ճիշտ 40 օր պահելու պայմանով, իրը յիշատակ Քրիստոսի քառամորեայ ծովապահութեան, հաստատութիւնը բաւական հին է և Երդ դարուն շատ ծանօթ։ Բոյզը Քրիստոնեաց Եկեղեցիներու մէջ ամէնէն աւելի Մէծ պահքը փոփոխութեան ենթարկուած է թէ՛ երկարութեան և թէ՛ պահելու խստութեան կողմէն։ Գրեթէ ամէն դար մեր ժողովուրդը տրատնջ ունեցաւ Մէծ պահքի նկատմամբ, մանաւանդ զին-

ուղականներու և ազնուականներու դասակարգը։ Օձնեցին վերագրուած կանոնով մը թեթեւացում մուծուած է Մէծպահքին Շարաթ և Կիրակի օրերու լուծումը «յիշաւանչիւր կամ» թողուելով (Օձն. Էջ 25)։

Վարդանանց պատմագիրներուն նկարագրութիւնն այս նկատմամբ ջերմեւանդ բան մ'ունի. պահքի և ազօթքի փարումը սրտառուչ է Վարդանանց պատմութեան մէջ։ Փարսկեցի դարուն պատկերը գծած է Ս. Սահակի տեսիւրին մէջ։ պահքի պատմութիւն կարելի է համարել այդ պատկերը «Եւ էի ես ի Մէծի Հինգշաբթոջն ի Զատկի աղուհացիցն ի Հակման, հաղորդեալ ի ժամ երեկոյին պաշտաման՝ սրբոյ և մնղսաքաւիչ խորհրդոյ Կենարաբին, հաշուկեալ այլ բնաւ աւելի ինչ ու բայց հաց և ջուր և աղ, ըստ կանոններոյ մեծի և սուրբ ժողովոյն երեք հարիւր ոթեասանցն, որք ի Նիկիացւոց քաղաքին այսպէս կանոնագրեալ հաստատեցին, զորոց կանոնագրութիւն կնքեալ Սուրբ Հոգին սահմանեաց, և կատարեալ կանոն յերկարման առաջին գորուողայիցն, և շատ պաշտոնէիցն ընդհանր նիբանմանք է աստիւնիւններ պահունեանցն՝ որպէս կիսումբաւ էլքն։ Որոց շատուր ժամանակորդացն աւելին պահուած և անդադար աշխիւն+ զայտ և զայտէկ հանեալ էր. և մասնաւոր է Մէծի Շաբաթուն առաւելացուն յաւելուածավ զնոյն աճեցուցանել կունային, ուշագրեալք ուրախալից վաստակով՝ հասանել վարձուցն հատուցման։ Եւ լոյն ճրագացն և կանթեղացն բորբոքեալ տոչորէր. և ընթերցողն կամաւ յերկուրէր զիւրդացմանն՝ յաղացն առկա մի առանց ոգի և բաւելոց պահնէցն առաջարկութեան կանոնն։ Զայտն և ժաղադացոցն բաշնունեան ժաղադացն ըստ սովորութեան՝ և պաշտն էլքներոյն։ քանզի յորդոր կամաւորութեամբն փափաքէր իւրաքանչիւր ոք, այր և կին առհասարակ, ժա-

մանել արթնութեամբ անձին փրկութեան» (Փրագ. էջ 79-81)

Հակումի նկարագրութիւնն է այս միանգամայն .
Հսկումը, որ Պատարագի նախընթաց գիշերը անպատճառ պիտի կատարուեր գիշերն ի բուն արթուն մնալով կամ Հակումէն այժմ, բացի բարեպաշտներու խնդրանքով եղածներէն, որ հազիւ քանի մը ժամ կը տեւէ, միայն Սաղմոսներու կանոնագլուխները մնացած են :

§ 80 Կ

Ամբողջ քրիստոնէական եկեղեցիներու հետ Հայոստաննեայցն ալ զլիսաւոր երկու տօն կը ձանչնար ի սկզբան . «Տօն Յայտնութեան Քրիստոսի» այսինքն՝ Ծնունդը և Զատիկը՝ Քրիստոսի Յարութեան տօնը : Փարպեցու բացատրութեամբ «Տօն Փրէնէ» կը կոչուին արդի Տէրունէները : Հին բացարութիւնը աւելի արդարացուցիչ է և շատ լաւ կ'ընդգրկէ ուղղակի Քրիստոսի այլեւայլ յիշատակներուն յատկացուածները : Իսկ հիմայ Տէրունէով կը հասկցուին կյաչի և Աստուածածնի տօներն ալ :

Ծնունդը հաստատապէս Յունուար 6 ին կը տօնէ մեր Եկեղեցին : Վարդանանք շատ փառաւոր կերպով տօնեցին զայն, «զողջոյն ամիսն Քաղոց պահօք և աղօթիւք» պատրաստուելէ յետոյ (Եղիշէ էջ 62): 450 Դեկտեմբեր 4 էն մինչև 451 Յունուար 2, միջոցը կը գրաւէ այդ տարին Քաղոց ամիսը . ուրիմն Ծնունդը տօնեցին 451 Յունուար 6 (=Արաց 4) ՇԲ. օրը : Ծնունդի կամ Յայտնութեան տօնին մէջ կ'իմացուէր յարակից բոլոր տնօրինականներ, որոնք Քրիստոսի Յայտնութեան ամբողջութիւնը կը կազմին :

Զատիկը, որ այնքան մեծ նշանակութիւն մ'ունի Քրիստոնէութեան մէջ, Հայաստաննեայց Եկեղեցւոյն ոգեւորեալ օրերը կը կազմէ ամբողջ Յինունքով : Հաստատուն ամսաթիւ մը չունի Զատիկը . Մարտ 22 էն մինչև Ապրիլ 25, Շբէսուն հինգ օրերու մէջ՝ զարնանային գիշերահաւասարի կամ Մարտ 21 ի լուսնի լրումին յաջորդող կիրակին կը տօնուի ըստ սահմանադրութեան Նիկիոյ Ս. Ժողո-

զին։ Վարդանանք տօնեցին 451 Ապրիլ 8 ին, որ շարժուն սոսմարով կը հանդիպի Ս.Ն.կանի 6ին։ Զատկի ամրողջ Յէսուսն օրերը՝ մինչև Պէտքեկոստ (Հոգեգալուստ) բացարյակ ուրիշ էր։ Համբարձումի տօնին յաջորդող ուրբանին պահուիլը՝ Շնորհալիին կարգադրութիւնն է (Հմմտ. Փրա. Էջ 203-204):

Փրկչի տօներէն զատ Հայ Եկեղեցին ունի Սրբոց կամ Մարտիրոսաց տօներ։ Փարավեցու բացարութեամբ Ժառջիւ Մարտիրոսաց։ Այս կոչումը առնուած է այն համախմբութենէն, որ աեղի կ'ունենար սրբոց բուն վկայարաններուն մէջ։ Հայոց այս կարգի ամէնէն հին տօնն է Յովհաննու. Կարապետի և Աթանագինէ Եպիսկոպոսինը, զոր Լուսաւորիչ ինքն հաստատեց ամէն տարի աշխանակութէ բաշխութէ տօնելու համար։ Սրբոց տօները զուտ ազգային նկարագիր մը ունին և Դրդ դարէն սկսեալ յատուկ մշակում մը կար աղգին քաջերն ու սրբակրօնները անմահացնելու տօնական յիշատակութիւններով և հանդէմներով (Բուզ. Էջ 7, 15, 27-28, 36-37, 235 236.— Փրա. Էջ 16.— Եւ յաջորդ գարերուն Յով. Պտմ. Էջ 70)։ Այս պատռական և բնիկ տօներէն և ոչ մէկը հասած է մեզ։

Տօները կը հաստատուէին քաջին և սուրբին շահատակութենէն և նահատակութենէն անմիջապէս յետոյ։— Մարտիրոսաց ժողովները, ըսինք թէ բուն վկայարաններու վրայ կը խմբուէին։ Դիտելու կէտ մ'է այս։ Վկայարանները սուրբին կամ ամրողջը կամ մասունքը կը պարունակէին գերեզմաններու մէջ և ընդհանրապէս վկայարանի Աւագ խորանին տակ։ Մասունքը տուփերու մէջ պահել հին չէ։ Լուսաւորիչ իր բերած մասունքները թաղեց և վկայարան չինեց վրան։ Խարդախութենէ աղատելու համար Հայրապետներն իրենց կնիքով կը կնքէին

գերեզմանները։ Կոմիտաս Կաթիղիկոս չհամարձակեցաւ խախտել Հռիփսիմեանց գերեզմաններուն կնիքը։

Նշեաբէն կամ ճառաւանի երախտագիտական յարգանք մը կ'ընծայուի Երդ գարու կրօնական բարքերու մէջ։ այս մասին ընդարձակ յիշատակութիւններ կը գտնենք Փարավեցու և Եղիշէի մէջ։ Պարսիկներն իսկ Շահէն սկսեալ մինչև յետին գործակալը, կը դիակին, թէ Հայք ի՞նչ տենչանքով կը փարէին իրենց սիրելիներու մասունքին՝ եթէ նոյն իսկ ակռայ մը ըլլար այդ կամ եղունգ մը (Փրա. Էջ 264, 306-313.— Եղիշէ Յեղ. Բ. — Հմմտ. Եղնիկ, Էջ 89, 90)։

Այս սէրը հոգէն հանեց մասունքները թանկացին մասնատուփերու մէջ զետեղելու հոմար։

§ Բ Ե Մ Ը

Երբ դարը մեր հկեղեցական թեմին ալ ոսկեցարն է, ուր շնչերցնշներ ու վեժանոշները կազմած էին խումբ մը ճառախօսներու, որոնք խանդակառ ունինդիներ ունեին իրենց շուրջը։ Դարուն եկեղեցին չատ լան տեղ մը տուած է բեմի այս ձեւին՝ ուսուցումն՝ որ իր (Եկեղեցւոյն) բուն նպատակն է։ Հայ վարդապետը ճիշդ իր պաշտօնին մէջ է եկեղեցական այս չրշանին։ Նա Ս. Գիրքը կ'ուսուցանէ Ս. Գիրքը միշտ իր ձեռքին տակ է և աշքին առջև։ Բուն բեմբասացութիւնը չէր այս ստկայն։ Նիւթի մը բնդլայնումը չին խօսուածները, այլ առուր պատշաճի բնդերցուածներուն տեսակ մը ճառախօսկան մեկնութիւնը, որ օմելի (ճառ) կ'ըսուի։ Մամրէ վերծանողի անունով հասած ճառերու մէջ ստկայն սքանչելի հատուածներ կան, որք օմելիյէն բարձր են։ Ոսկեղարու վարդապետները զուտ հայական նկարագրով օմելիյէն բնիմ մը պիտի չկընային ստեղծել։ իրենց կրթութիւնը, հմառութիւնը հելլէն կեղրոններէն տուած էին։ Ոսկերերանի աղղեցութիւնը չատ զգալի է մեզ հասած օմելիաներու մէջ։ Բայց այս չէ ամէնը։

Բուն բեմբասացութեան լաւագոյն տիպարներ ունինք, զուտ հայական կարծես։ Վարդանանց պատմագրին Ս. Ղեւոնդի բերանը դրած յորդորականը, Մանդակունիի Դուինի եկեղեցւոյն մէջ «լոռունեան ասդինն» վրայէն արտօսանած, եթէ ուզէք որոտացած խօսքերը, որով կը կնքէ Փարակեցին իր պատմութիւնը, հայական բան մը ունին։ Մանդակունիի քարոզը տիպար մ'է հայ պերձախօսութեան։

Եկեղեցին կը խօսի անոր մէջ։ այդչափ տարիներէ ի վեր դեռ կենդանի, դեռ եռանդուն։ Առանց զգածուելու կարելի չէ զայն կարդալ։

Մանդակունիներով միայն կարելի է ուսումնաւայրել Հայ Եկեղեցիի բեմը։ Բուն ժողովրդական կեանքի ուսումնախրութիւն մ'է ծերունի հայրապետէն մեացած զրուածները։ Նա «առաջեալ . . . անայն հոգեւոր հանճարով . . . յարդարէ ճառս զգուշացուցիս գիտաւորական կինցազոյս, որ բերէ զորւոցն վրկութիւն» (Յշ. Պամ. էջ 35-36)։

Մանդակունին դարուն բարքերը կ'ուսումնաւայրէր քրիստոնէական պարզ կեանքի մը սիրահար՝ անկեղծ և գորովալից շեշտ մը կայ իր մէն մի բառին նաև, որ ուզգակի նպատակին կը հասցնէ զինքը։ Իւր խօսքերը ճիշդ իր մտածումներն են, շքեղ խօսուածքի մը մ'ջ կաղապարուած⁽¹⁾։ Դարու խօսուներուն մէջ բարձր զիրք մ'ալ պէտք է տալ, Խորենացու վկայութեամբ, Մեծն Սահակին Տիսրոնի դատական ատեանին (հրապարակ) սուջե ինքինք արդարացնելու համար ըրած հրապարակիսութիւնը չափազանց հիացում և յուզում բերած է լսողներուն մէջ, «մինչե հրամայեաց վուամ արծաթ բազում տալ նմա՝ իր աշխարհական և ուժուարտէ տան, համարձակախօսի առաջի այնքանւոյ թագաւորի»

⁽¹⁾ Պէտք չէ սակայն Մանդակունին գնահատել իր անունով հրատարակուած ծանօթ ճառերու հաւաքածուով. որովհետեւ այդ ճառերու վաւերականութիւնը ստուգուած չէ։ 1910 Սպամ. 26 ի երեկոյին, էջմիածնի մէջ Մէբեանի հետ կը խօսէինք բանախրական նիւթերու վրայ Մանդակունիի վերագրուած այդ հաւաքածոն ալ առարկայ եղաւ մեր խօսակցութեան, և իմ վարանումներուս իրաւունք տալով գիտուն Մէբեանը՝ յայտարարեց թէ Մանդակունիի վերաբրուած ճառերը՝ Յավշան Մայրագոմեցւոյ Խըստ Վ. Ք. գործէն են։

(Խոր. Գ. ԿԵ.): Փարպեցի կը չեւտէ կատարեալ սքանչացումով Մեծն Սահակի եկեղեցական ճարտարախօսութիւնը (Փրագ. Էջ 42, 102): Իրական զրկում մ'է այս ճառերուն պակասութիւնը մեզ համար՝ մեր մատենագրութեան մէջ և ընդհատ մը՝ մեր բեմական պատմութեան ամէնէ փայլո՞ն մէկ շրջանին վրայ:

Մեր ճարդասան պատմագիրն ալ առաջին կարգի առև մ'է, իր իսկ բառով: Բեմական գրուած մը չէ հասած մեզ Փարպեցիէն: Իր զրածներն սակայն մանաւանդ իր Թոռ-դիւը, սուր, առատ և արագ խօսող մը մասնանիշ կ'ընէ: Նա «Հարդ էր Եկեղեցայ», «+ Համեղը աւել և զբանաբա» (Փրագ. Էջ 600): Բեմարասացի «Քիչնաբար» խօսելու յատկութիւնը, ճշմարիտ քաջախօսութիւնը նախանձ գրգռեց ժամանակակից աբեղեանէ սիրտերուն մ'ջ, որք սակայն «յորժամ տեսին դաշնանիւն ժառըդրուց յաժարեալ է լուել, յորդութեալ է դաշնանիւն, պատմելով մի մանց զնորհնին յորժութեան, յորդութելով և անմոռաց զարմանալով զլուստուր և զնանքայն բանին բնիւուն է հրապարակու և է դուշոց, յայս և են հաւաքելով առ միման իտապայծեալ, և իոր իրժանեցան» (Փրագ. Էջ 600-605):

Ա. Գիրքի՝ իրապէս իրացուած ոյժ մ'եղած էր մեր սակեղարեան վարդապետներուն (խօսովներուն). իրենց ամէն զրածին, խօսածին մէջ պատկեր մը, նմանութիւն մը կայ Տիեզերական Մատեանէն: Փարպեցին ծայրէ ի ծայր, Դաւթի 150 սաղմուներուն պէս, բերանացի սերտած էր զայն (անդ. Էջ 605-606 Հմմտ. և վերագոյն Էջ 18 ԾԱ.):

§ ՊԱՇՏՈՆԵՐՈՒԹԻՒՆ

Պաշտօնեաներու կազմակերպուած մարմին մը ունի Հայ Եկեղեցին: Մեքենական չէ սակայն այդ կազմակերպութիւնը, որ ուեիցէ թերիով մը խանգարուի. զոր օրինակ, պաշտօնէութեան մէջ Սարկանագութիւնը երբեմն, մանաւանդ Դրդ և Երդ դարերուն ընդարձակ գործունէութիւն մ'ունէր իր եպիսկոպոսին փոխանորդը: Խաղ՝ Մեծն Ներսէսի չափ ազգեցութիւն ի գործ կը դնէր. այսօր չէ այդպէս: Եւ Սարկաւագութեան տեսակ մը ջնջումը չխանգարեր Հայ Եկեղեցւոյն պաշտօնական մարմին անաւեսութիւնը. նա կը գործէ: Պաշտօնէութեան հիմնական աստիճանները կանգուն են միշտ: Ասով մեծապէս կը տարբերի ուրիշ Եկեղեցիներէ մեր Եկեղեցին՝ զերծ մնալով այն ոգիէն, որ իշլայտութիւն (clericalisme) կ'ըսուի. հետեւաբար նոյն իմաստով նուիրապէտութիւն ալ անձանօթէ հայ մաքին: Արեւմըտեան եկեղեցւոյն կղերամիտ ձգտումները, աշխարհիկ նուիրապետութեան վերայ թեւածելու տենչը, անընական է մարմին մը համար, որուն պաշտօնը բոլորովին աւրիշ բան մ'է: Քրիստոնէական կրօնի ոգին զուտ պէտք էր մնալ, ինչպէս իր նախնական վիճակին մէջ:

Հայ Եկեղեցւոյ պաշտօնէութեան ամէնէն զօրաւոր մատոք՝ Եպիսկոպոսութիւնը՝ շքեղ կեանք մը վարեց մեր ուսումնակամիջոցին. այդ է իր բոլոր պատմական յաւակնութիւնը. բան մը որ գուրսէն՝ քաջաքական իշխանութեան հետ շփումէն յառաջ կուգար: Իսկ Կաթողիկոսութիւնը նոյն շփումի մէջ աւելի քայլ մը չկրցաւ ընել:

Սկիզբէն ի վեր թագաւորներն ու նախարարները միջամտեցին եկեղեցական գործերու մէջ : Նոյն իսկ Կաթողիկոսի ընտութիւնը անօնց ձեռքով կատարուեցաւ՝ իր ազգին ներկայացուցիչներուն ձեռքով, բայց ոչ բուն ազգով, ժողովուրդով : Երբ Սասանեանք զօրացան անոնք ալ նոյն դիրքը բըռնեցին : Սահակի պէս հայրապետ մը կ'արգիլու էր իր պաշտօնէն Շահի ձեռքով (Խոր Գ. ԿԴ. ԿԵ. ԿԶ.) : Կաթողիկոսարանի և Կաթողիկոսի անձնական կալուածներն ու գոյքերը տիրապետողներու քմայրին ենթակայ եղան միշտ : Գիւտ Կաթողիկոս՝ Սահակի ճակատագիրն ունեցաւ (Փրագ. Էջ 341-ՅՅ2), Աստիկաններ միեւնոյն գծին վրայ քալեցին . Հայոց Հայրապետը չունէր և չունեցաւ անբռնարարելի դիրք մը : Բնարութիւնը ժողովրդական էր սկզբունքով : աւագանին դերը զգալի էր սակայն : Կաթողիկոսին յարաբերութիւնը վարչուկան շրջանակներու հետ համերաշխութեան սկզբունքի վրայ հաստատուած է : Կաթողիկոսները առհասարակ բռնաբարուեցան, բայց չըսնաբարեցին : Արեւմտեան եկեղեցականութեան ըմբռնումը արդարացնելու համար՝ մեր եկեղեցական կառավարութեան մէջ պէտք չէր որ այսպիսի իրականութեան մը հանդէպ գտնուէինք : Քանի որ մեր Եկեղեցին եկեղեցականներու ձեռք չէ քոլորովին, այսինքն երբ առանց ժողովուրդի ուեւէ գործակցութեան, առանց քաղաքական շրջանակներու միջամտութեան, եկեղեցականները չեն կրնար գործել, աւելորդ է հոն մասնաւոր դրութիւն մը մտածել . դրութիւն մը, որ միմիայն յատուկ է կղերական կազմակերպութեան : Եկեղեցական լատին խնդիրներու մէջ երբ ժողովուրդը կը գործէ, հոն ամէն ինչ ժողովրդական է : Կը հասկրնանք զեղծումները, բայց օրէնք չեն առոնք, ոչ ալ կրնան

սկզբունք մը բլլալ անժողովրդական դրութեան մը : Ոչ միայն քրիստոնէական եկեղեցւոյ ողին, այլ մահաւանդ Հայոց հոգին դիրքը, Հայոց բարքերը ամբողջովին փոխուելու էր՝ ստեղծելու համար կղերամիտ նուիրապետութիւնը :

Հայոց «Կաթողիկոս»ը պարզ «Եպիսկոպոսապետ» մէջ իր ընդհանրական իշխանութեան մէջ՝ իր զլուխ եպիսկոպոսներու . «Քահանայապետ» մը՝ իրը պետ հայ քահանայութեան . «Հայրապետ» մը՝ իրը հայր ժողովուրդին, և ժողովուրդը «Հոգեւոր Տէր» կ'անուանէ իր Հայրը : Անոր ամէնէն փառաւոր շքանունն է «Մեծ» և «Սուրբ» երբ կը խօսի իր հօտին . գերեզմանէն յնայ՝ «երանելի» . ահա անոր ամբողջ պերձանքը, իրը պաշտօնական անձնաւորութիւն, իրը իշխան Լուսաւորչի աթոռին վրայ : Անոնք շատ պարզ վերտառութեամբ կը գրեն իրենց կոնդակները և միշտ համերաշխութեամբ իրենց եպիսկոպոսներուն : Վարդանանց պատմագրին շինած պատճեններուն վերտառութիւնները օրինակելի են : «Յովսէփ եպիսկոպոս հանդերձ ամենայն միաբանելովք» եւն, — «Յովսէփ եպիսկոպոս բազում եպիսկոպոսակցօք» :⁽¹⁾

Դարուս մէջ նշանակելի է Կաթողիկոսի առանին կեանքը : Բուզանդի պատմութիւնով Զաւէն Կաթողիկոսի և ուրիշներուն կենցաղը աւելի աշխարհիկ կողմից ունին : Ասի յարմարում մ'է նախարա-

(1)Կարելի չէ ճիշտ բան մ'ըսել Կաթողիկոսի պաշտօնական զգեստին նկատմամբ : Սերէոսի մէկ տեղը՝ «Եւ առին ի նմանէ գէտէն զարդար քահանայապետութեան» էջ 98՝ կը ցուցը է որ Կաթողիկոսը յատուկ գէտէրու մը կը զանազանուել եպիսկոպոսներին Սքեմը՝ «զերպարան հարգերձից» Հայ եկեղեցականներ Բիւլղանդիոնէն կը բերեն Ե.-Զ. դարուն Փրագ. Էջ 345ր Զգեստի պերձանքը հետզետէ բազմապատկուած է (Յով. Պտ. 57-59):

քական միջավայրին։ Կաթողիկոսներ անձնական ստացուածներ (կալուած, ագարակ, գիւղ) ունին։ (Խոր. — Փրապ. էջ 103-104. — Յով. էջ 61-63)։ Կաթողիկոսներու ամուսնական կիսանքը մինչև Մեծն Սահակ՝ պատմական է։ Յաջորդները ամուրի են։

Հայ եպիսկոպոսներուն ամէնէն գործունեաց ժամանակն է Երբ գարը. ժողովներու մէջ կաթողիկոսին հետ և ժողովուրդի մէջ կ'երեւին միշտ։ Իրենց պաշտօնական իշխանութիւնը կը տարածուի գաւառի մը վրայ. Եղնիկ եպս. Բագրեւանդայ, Սահակ եպս. Ոշտունեաց եւլն։ Ասոնք իրենց վիճակներու նախամեծարութեան համեմատ Աթոռունին Ազգ-Եկեղեցական ժողովներու մէջ (Փրապ. Եղիշէ)։ Կաթողիկոսն ալ՝ իրր եպիսկոպոս՝ գաւառ մունի, որ ուղղակի ինքն կը կառավարէ։ Այրարատը եղած է կաթողիկոսական վիճակը։

Եպիսկոպոսներ վիճակային ներքին կարգադրութեան համար աւելի ազատ են և աւելի աշաւլուրջ քան այժմ. . . . ։ Յատուկ կանոններ սահմանել, պատմել, դատաստանական ատեան ունենալ, եպիսկոպոսական իշխանութեան նկարագիրն է դարուս մէջ։ Վերջին կէտը կարեւոր է. Եպիսկոպոսարաններ մէյ մէկ դատարաններ էին։ Դենչապոհ իր սեղմիչ և բռնաբարիչ կարգադրութիւններու շարքին մէջ թէ՛ Պարսիկ վերակացու մը կը բերէ աշխարհին և թէ՛ մոգպետ դատաւոր մը, որպէս զի «զեկեղեցւոյն զիփաւուն ազաւազեացեն» (Եղիշէ էջ 19), այսինքն՝ հայ Եկեղեցականներուն կազմած դատարանը կը բռնաբարուի։ Կանոնագիրքներու տեղեկութիւնները կը ցուցընեն, թէ այս դատարանը չվերցաւ Հայոց մէջէն. ամէն տեղ անաչառ ըլլալու կանոններ դրուած են։ Քահանաներ կամ Երէցներ կ'անդամակցէին այդ դատարանին. և նոյն իսկ,

ի հարկին. Քահանան ալ դատաւորն էր իւր գիւղին։ Եպիսկոպոսներ այդշափ ընդարձակ գործունէ-ութեան մէջ մինակ չեն։ Իրենց վիճակին ալեւ այլ մասները կառավարելու համար օդնականներ՝ Քորեպիսկոպոսներ ունին (Քոր = Kura, Խաջա = շահր)։ Ասոնք +աղա+է կամ չէրպար+աղա+է եպիսկոպոսներ՝ տեսուչներ՝ են և այդպէս կը կոչուին չուտուէ։ Վիճակի կեղրոնին եպիսկոպոսներէն զանազանուելու համար։ Եպիսկոպոսական վիճակը կամ գաւառը Վարդանանց պատմութեան մէջ բռն բառովը նշանակուած է, Էշտառ-Շին։ Սա հատուածը շատ լաւ կը բացատրէ Եպիսկոպոսի և Քորեպիսկոպոսի թէ՛ յարաբերութիւնը իրարու հետ, թէ՛ անոնց իշխանութեան սահմանը. «Յայնմ ժամանակի սփուեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխանութիւնս և առաքեցին զքորեպիսկոպոս ի գեղս և յագարակս և ի բազում ամուրա լեռնային գաւառացն» (Եղիշէ էջ 43)։

Քահանայութիւնը նոյնչափ գործունեայ է դարուն մէջ։ Երէց կոչումը սովորական է ամուսնացեալ եկեղեցականներու համար։ Նախարարական տուններու դաները բաց են անոնց առջև և բաւական ազգեցիկ հեղինակութիւն մ'ունին այդ ընակներուն. ասոնք Գրան Երէց կը կոչուին. — «Եւի տանէն Արձրունեաց բարեպաշտոն Երէց մի Մուշէ անուն, որ առաջորդն աշխարհին Արծրունեաց» (Եղիշէ էջ 101)։ Երէցներու այսափ ընդարձակ գործունէթիւնը ուրիշ դարու մէջ չենք տեսներ։ Վարդանանց պատմութեան մէջ ամէնէն աւելի եկեղեցական կենդանութիւնը ասոնց վրայ կ'արտափայլի, իրենց դիրքը եպիսկոպոսներէ աւելի աշխարհի կը մօտեցնէ զիրենք, այսինքն՝ ժողովրդական շփումի, այն է իրենց կոչուի բռն նպատակին։ Ղեւոնդ,

Սամուէլ, Արչեն, Երեմիա, սքանչելի ազդեցութիւն մ'ունին իրենց հօտին վրայ, և Դեւոնդ երէց գերազանց հեղինակ մ'է, կը սիրուի պաշտօնէութեան ամբողջութենէն: Երիցունք այնքան ազդեցիկ են, որ Դրան անգամ անծանօթ չէր մնացած այդ պարագան (Փրագ. էջ 297):

Խոնարհ աստիճանի պաշտօնեաներ, Սարդառականունք, սաղմաներդունք, Հրակարդացք, ամէնքն ալ գործ մ'ունին ժողովրդեան մէջ: ամէնքն ալ կը վազեն ուր որ կը կոչուին և կը մտնեն այնպիսի ասպարէցներ, ուր սովոր չէին. «Թէպէտ և էր ձեր սովորութիւն՝ քահանայից հանապազորդել իմէջ բանակիս, ի ժամ ճակատուցն յանձնեալ ձեզ ի նոցանէ ազօթիւք՝ յարմար տեղւոջ ուրեք թողուիք զնոսա. իսկ այսօր եպիսկոպոսք և երիցունք և սարկադունք, սաղմոսերգողք և գրակարդացք իւրաքանչիւր կարգեալ կանոնաւ՝ իրը վառեալք զինու և պատրաստեալք ի պատերազմ. կամին ընդ ձեզ յարձակել հարկանել զթշնամիսն ձշմարտութեան: Եւ եթէ մեռանել եւս հասանէ ի նոցանէ, սակայն և յայնմանէ ոչ են զանգիտելոց. քանզի լաւագոյն զմեռանելն կամին քան զմեռուցանելն: Որպէս զի կրկին աչս ստացեալ ունիցին. հաւատոց աչօք զքարկոծանս մարգարէիցն տեսանեն, և մարմեոյ աչօք զքաջութիւն ձերոյ նահատակութեանդ: Մանաւանդ թէ ի ձեզ զերկոսեան իսկ տեսանեմք. քանզի և դուք իսկ տեսանէք զշարչարանս սուրբ Առաքելոցն և զսպանմունս զամենայն սուրբ մարտիրոսացն, որոց մահուամին հաստատեցաւ սուրբ եկեղեցի» (Եղիշէ, էջ 87-88): Հայ վարդապետի մը դաւանանքն է այս իր պաշտօնին նկատմամբ և ընդհանուր նկարադիրը՝ դարուն եկեղեցական պաշտօնէութեան:

§ ՎԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հայաստանեաց եկեղեցւոյ ամբողջութիւնը դիտելու ժամանակ անկարելի է ուշադիր չըլլալ երեւոյթի մը, որ յատուկ աշխարհն մը կը կազմէ եկեղեցական պաշտօնէութեան մէկ զատուած խումբովը: Վանական կեանքը ոչ մեր եկեղեցւոյ կազմակերպութիւն, ոչ ալ պաշտօնէութեան աստիճաններու մէջ էական տարր մը կը կազմէ: Ծագումը բոլորովին տարրեր է այդ կեանքին, որուն ոլորտը մթին է միշտ: Ճգնաւորական կեանքի կանոնաւոր ասպաստանարաններ եղան նախ վանտ ըսուած հաստատութիւնները: Ճգնաւորութիւնը Հայ երկրին ընական հետեւանքն եղաւ քրիստոնէական հայեցողութիւններով օժտուած: Այդ կեանքի սրբութիւնը, իր թարմ վիճակին մէջ, նշանաւոր անձեր հասուց. ժողովուրդը ուզեց օգտուիլ այդ չարքաշ կեանքի արտադրութիւններէն. վանականը սկսաւ սանել աշխարհն մէջ — զեղծումի սկիզբն էր այս: Ոչ ժողովուրդը դիտեց սակայն, թէ ինչպիսի հոսանք մը կուգար իր մէջ վանքերէն. ոչ ալ վանականները մտածեցին, թէ ինչո՞ւ կրցած են մանել աշխարհն մը, ուրկէ հրաժարած էին: Ժողովրդական ըմբռնումը անկեղծ էր և շատ օգտակար. բայց սրբակեաց ճգնաւորը կամ վանականը, օգտավկարապէս և անկեղծ ըմբռնումին. որովհետև վանքէն դուրս ելլողը՝ այլեւս չէր այն, որու ձեռքէն ինքն ժողովուրդը բռնեց առաջին անգամ իր օգտին գործել տալու համար զայն: Զեղծումը սկսած էր իր փառումը խմորել արդէն, երբ մատենագրական

մշակութիւնը մուտ գործեց վանական պարփակներէն ներս . — բարերար գարման մ'էր այս՝ փտումին առաջքը առնելու համար : Դժբախտաբար երկար և ընդհանուր չեղաւ այս գարմանը . շրջան մը , ժամանակամիջոց մ'էր այդ , որ պիտի անցնէր :

Փարպեցու գանգամաները հայ արեղեանի նկատմամբ , լյորենացու . ողբերը՝ տիտմար , ինքնահաճ վարդապետներու , կեղծուոր , մնափառ կրօնաւորներու վրայ՝ միշտ ստոյգ , միշտ կենդանի մնացին ու կը մնան : Ամէն գարու վանական դէմքերու պատկերներն են ատոնք և պատմութիւնը՝ վանական կեանքին :

Աղան Սրծրունի տիպար վանակական մ'է դարուն մէջ : Փարպեցի ինքն ալ վանական մը ձշմարիտ և կառավարիչը իշմիածնի վանքին (հոգաբարձու) , որ իր ունեցածը կը ծախսէ վանքը լաւ վիճակի մը վերածելու համար (Փրալ . Էջ 591 , 593 , 614) . Բայց անդին կան սոսնչուներ , նախանշորդներ , տւելի սարսափելին՝ ոքեդուներ , որք «զհաւուց փորտախ» լեցնել միայն գիտեն : Այս կեանքը կեղաստութիւն մ'է բոլորվին , անգայ , անտարբեր . իրենք իրենց համար կ'ապրին անոնք հանրութեան հոյզը ծծելով . շնչաւո՞ր մակարոյցներ : Զեղծումը ուրիշ ելք չէր կրնար ունենալ . երկու հակոտնեայ աշխարհներ՝ վանականութիւն և ժողովուրդ՝ առանց կանխամտածուած խելացի միջոցներու չեն կրնար շփուիլ , վանգաւոր պայթում մը կ'ունենայ : Վանք և աշխարհ երբ կը շփուին ընդլայն և ընդերկայն , ա'լ անհնար կ'ըլլայ կերպարանք մը տալ առաջինին : Փարպեցի սրամիտ նմանութիւնով մը կը պատկերացնէ անգործ , զեղս և ազէտ վանական կեանք մը — «Խողէ հարսնացւլյ՝ կոյալուր բաղանի+» (Փրալ . Էջ 585) :

§ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՈԳԻՆ

Հայաստանեայց Եկեղեցւոյ շատ կարկառուն գծերը դիտեցինք և ատոնք են էականը՝ ձշմարիտ գաղափար մը կազմելու համար մեր Եկեղեցւոյ մասին : Եւ իմ համոզումն այն է , որ Հայ . Եկեղեցւոյն այդ շրջանը , երդ — Զրդ դար , կարելի չէ մեր Եկեղեցական պատմութեան ուրիշ ոչ մէկ շրջանին հետ համեմատել իւր տիպար պարզութեան կողմէն : Վարդապետական տեսակէտով Պարտ-Ռէնը 325 էն ի վեր միենոյն է . կէտ մըն ալ չենք փոխած , չենք բարդած : Բայց գարեր , մեր ազգային և եկեղեցական կեանքի շփումը ուրիշ ազգերու և եկեղեցիներու կեանքին հետ , շատ աւելորդ տարրներով բեռնաւորած են ծէտէնն ու արտոնուկանը : Եկեղեցւոյ մը կեանքը ծէսերու , արարոզութիւններու բեռնաւորումով կը ջլատի . թերթեւացումը բնական պէտք մըն է այդ ջլատումի տագնապներուն մէջ : Մեր Եկեղեցին երդ դարուն իր ծայրագոյն կատարելութեան մէջ է . բայց դիտեցէ՞ք , ո՞րչափ բարդումներ հեռացուցած են մենէ Վարդանանց - Վահաննեանց Եկեղեցին : Ծիսաբանական ինդիրներ , արարոզական ձեւերու վրայ վէճեր քրիստոնէութեան ներողամիտ ոգիին ստուերած բերելու չափ զբաղեցուցին եկեղեցիները երբեմն . այս չափազանցութիւնը ծէսի նշանակութիւնն ալ փոխեց , արարոզականի հարկաւոր ազգեցութիւնն ալ բժացուց : Մեր Եկեղեցին ծիսական և արարոզական պարզութիւնն ալ պիտի պահէր վարդապետականին պէս՝ եթէ մեր ազգային կեանքը ճակատագրական դժբախտութիւններ չունենար : Պատ-

մական ամէնէն ստոյգ և ամէնէն շօշափելի իրուցութիւն մ'է այս մեզ համար։ Ազգային պէտքի սահպումին տակ յոյն կամ լատին եկեղեցիներու հետ եղած յարաբերութիւնները՝ ծիսական կամ արարողական չատ բաներ ընդօրինակել տուին մեզ։ անոնք է ական չէին սակայն և չեն։ ժամանակը թօթափած է չատ ինչ։ այսինքն՝ մեր եկեղեցին միշտ յարմարած է ժամանակի պահանջներուն՝ ո՛չ միայն ուրիշ եկեղեցիներու հետ իր ունեցած յարաբերութիւններուն, այլ մանաւանդ ըստ ինքեան իւր մէջ։

Այդ նկարագիրը չէ կորսուած։ պէտք է մշակել և յարմարիլ լաւագունին, պարզին, և այս պարզութիւնը, որ նպատակն է քրիստոնէական եկեղեցիներու մեր ապրած լուսաւորեալ դարուն, մենք ունեցած ենք արդէն դարեր յառաջ։ Երտ դարու Հայ, Եկեղեցն պէտք է ունենան + մն+։ այսինքն՝ Անոր ուորլը-նիւնն իր աճողջ սկզբունքին մէջ։ Բարեկարգութեան պէտքը, որ անժխտելի կերպով կը շեշտուի ամէն կողմէ, վարդանանց և վահանեանց եկեղեցով միայն կարելի է լրացրնել։ Մեր Եկեղեցոյ պատմութիւնը շատ լաւ և զիսնականորէն ճանչցող ամէն հայու միաքը՝ ցոլացուցիչը պէտք ըլլայ Սնոր ոգիին, ոգի մը ներսպամիտ, լայն և ընդարձակ, որ ամէն յառաջացումի կը թելազրէ բարձրացնելու համար Քրիստոնեայն, հայ-քրիստոնեայն։

«Հայ Եկեղեցւոյն՝ իրր կրօնական հաստատութեան մը՝ պայմաններն որչափ կատարեալ, նոյն չափ համաձայն են Քրիստոնէական ոգիին և այն ոգիին զոր Քրիստոս դրաւ իր կրօնին մէջ, այն ոգիին, զոր առաքեալներ քարոզեցին, այն ոգիին, զոր այսօր ամէնէն անկեղծ և ազատ քրիստոնեայ միտքեր կը մը բռնեն լուսաւորեալ և յառաջադէմ աշ-

յարմաններու մէջ։ Քրիստոնէութեան մեր Եկեղեցոյ մէջ առած գործարանաւորութիւնը պարզ կը մնայ միշտ, և ինչ որ աւելի յանկուցիչ է և աւելի բարացուցական, սա՛ է թէ այդ գործարանաւորութիւնը առանց խաթարուելու կը պատշաճի թէ՛ մեր տոհմային կեանքի պայմաններուն, որոնք, ինչպէս յայտնի է, չեն ենթարկուած միօրինակութեան օրէնքին։ Ըսել կ'ուզինք, թէ մեր ազգը որչափ ալ յառաջդիմէ, որչափ ալ օժտուի դարերու լուսաւորեալ գաղափարներով, իրր քրիստոնեայ ազգ մը, մեր տոհմային ընտիր բացատրութեամբ իրր Հայ-քրիստոնեայ, միշտ կրցած է պարաբել և միշտ պիտի պարաբէ իւր սիրան ու հոգին Հայ Եկեղեցւոյ մէջ» . . . :

«Հայ Եկեղեցին հասկրցնելու համար պիտի չգործածեմ զօրաւոր բացատրութիւններ։ բացատրութեանց զօրութիւնը իրողութիւններու և պարզ իրազութիւններու մէջ կը կայանայ։ Արդ, գիտեցէք Քրիստոնէութիւնը իր տարածումի եղանակին մէջ, գիտեցէք զայն Արեւելքի մէջ, գիտեցէք մանաւանդ մեր Եկեղեցւոյ մէջ։ Արեւելք՝ կրօնական հաւատալիքներու, կրօնական գաղափարներու ամէնէն հաւատարիմ աւանդապան է։ այնպէս հաւատարիմ անոնց, ինչպէս իր գաղափարիթութեանց բոլոր արտագրութիւններուն, որոնց բեկորները թաղուած կը մնան հողարլորներուներքև։ Գիտնականի երկիւզած պեղումներ, հնագիտական գործողութիւններ այդ բեկորները դուրս հանելով դարերու ձնչումէն, կը կինդանացնեն Ասորեստանցւոց, Քեաւացւոց և ուրիշներու քաղաքակրթութիւնները, կը կինուանատիննեն անոնց կրօնական ու ազգային պատմութիւնները։ Ճիշդ այսպէս է նրաւելք իո ոոլոր կեանքին մէջ։ ամէն տեսակ քննութեան համար

պէտք է պեղել, թանկագին և հարազատ իրերը
մաքրել հողէն կամ փոշիներէն՝ եթէ թաղուած են
ատոնք. նոյնպէս պէտք է վարուիլ կրօնական
խնդիրներու հետ ալ, եթէ երեք օտար տարրներ
իրր փոշի միայն միայն նստած են անոնց վրայ:
Փոշի մարգարտին չվնասեր և ձեւեր կրօնի ոգին
չեն վնասեր, անոնք կրնան չըլլալ» . . . :

«Այս ամէնը շատ հրապուրիչ երեւոյթ մը կը
մատնեն Հայ Եկեղեցւոյ մէջ. այսինքն՝ այս հաս-
տատութեան իր բուն նպատակին ծառայելու ոգին.
յարմարելը ժամանակի պահանջներուն կամ հայ
ժողովուրդի զարգացումին: Զարգացումը հետզհե-
տէ աւելի կը կանոնաւորուի, և նախանձախնդիր
սիրեկ, աննախապաշար միտքեր կ'օգտուին իրենց
սիրելի Եկեղեցւոյ լայն ու ներող ոգիէն, և տիրա-
պէս կը ջանանան անոր յստակութեան, պայծառա-
ցուին համար» . . . :

«Հայաստանեայց Եկեղեցւոյ ոգին աւելի կը լայն-
նայ, աւելի ծաւալուն քաղցրութիւն մո կ'ունենայ՝
երբ դիտենք դայն իր բարոյական զօրութեան, իր
բարոյական վեհութեան մէջ: Տեսուն մնարոյ Քրիստո-
սի պահանջած և բուն քրիստոնէական Սէրն է այդ:
Ոչ մէկ հին Եկեղեցի այնքան ներող կողմեր ունի իր
մէջ: Նա իրմէ գուրս գրէունէն չէ՞ + չքարոզեր,
ոչ ալ ընդակամբ կը նայի քրիստոնէական ուրիշ հաս-
տատութիւններուն: Անոր Քահանայապետը (Մա-
կար Ա.) կրնայ ըսել. «ամէն Եկեղեցի իւր հաւատ-
քով կը փրկուի»: Հայ Եկեղեցին միայն կը պարծի
իր մէջ մաքուր քրիստոնէութիւն մը պահած լինելու
իրաւունքով. կը պարծի միայն իւր զաւակունքը՝
իրր հայ-քրիստոնեայ՝ Տիեզերական կրօնին պատ-
ուարեր ներկայացուցիչներ պատրաստելուն համար:
Հայոց իրենց Եկեղեցւոյն հետ ունեցած կապը

հասկընալու համար բաւական է աչքի առջև բերել
երդ դարը՝ Ոսկի-Արփան դարը՝ Փարավեցու. և Եղիշէի
վրձիններով նկարուած: Հայ Եկեղեցւոյ ըմբանումը
հայ մաքի մէջ և ոգին հայ սրտի մէջ Մանդակու-
նին շատ շատ կ'ըզզայ ու կը բացատրէ: — «Եկե-
ղեցւոյ սիրիչք, Առաքելոցն որդիք, Քրիստոսի ար-
եանն գինք, մի՛ ծառայեցուցանէք զոգիս ձեր եր-
կիւզի մարդկան. առ՛ւք զկայսերն կայսեր և
զԱստուծոյն՝ Աստուծոյ: Յեկեղեցիս օրհնեցէք
զԱստուծ և զՏէր յաղբերացն Խրայէլի: Ահա սի-
րեցէք զեկեղեցիս, և սիրեցայք յեկեղեցւոյ. զզթա-
գաւորս՝ քաղցրացոյց Եկեղեցի, զզազանո ընտե-
լացոյց, զգայլս գառինս արար, զձեղ պայծառացոյց
զթշնամիս ճշմարտութեան ամաչեցոյց» :

«Բազում են Եկեղեցւոյ սրբոյ բժիշկք. եկայք
այսր՝ ամենայն աշխատեալք . . . (Փրալ, Ճ.):

Կ Ե Ր Զ

Եկեղեց. — Զակերտուած հասուածները քաղուածոյ
տողեր են «Հայութանեայց Եկեղեցի» խորագրով գրուածէս,
զոր իրը նեղ պահանջեց Ա. Պատրիարքը մեր քահանայական
ձեռնագրութիւնը արտօնելու համար. — Գրուած՝ 1895,
Մայիս 17:

ՅԱԽԵԼՈՒԱԾՆԵՐ

Ա.

ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա.

Իր գլխաւոր գիծերով շրջանակեցինք հնագոյն ժամանակի մը Հայաստանեայց Եկեղեցին։ Շատ որոշ և շատ իրական է Հայաստանեայց Եկեղեցւոյ նշանակութիւնը Հայ Ազգին կրօնական և քաղաքական պատմական կեանքին մէջ։ մեր նախնիքը խորապէս հասկըցած են այդ նշանակութիւնը և խիտ կերպով մը արտայայտած են իրենց հասկըցողութիւնը սա՞նշանաւոր բանաձեւով. « Քանդէ Հայր Առաքուրանն է Երեսն և Մայր՝ Առաքուրանն Եկեղեցի Կանոնիկէ » (Եղիշէ. Էջ 51. հմմտ. վերագոյն Էջ 5)։ Աւելի կարճ խօսքով, Հայ Ազգին ծնողքն է, պահապանն ու պաշտպանն է Հայաստանեայց Եկեղեցին։ Կարելի չէ ըսել, որ Եկեղեցականի մը կամ զուտ Եկեղեցական կրթութեամբ օժտուած աշխարհականի մը հոնետորական մէկ բացագանչութիւնը եղած ըլլայ այդ բանաձեւը։ Վարդանանց պատմութեան մէջ ոսկի համար մըն է այդ, որ կը խտացնէ հայութեան ընկերաբանական դաւանանքը։ Առանց որոշ դաւանանքի ո և է ցեղ կամ ազգ շկրնար կանգուն մնալ, չկրնար պահել իր ինքնութիւնը։ Հայ Ազգը այդ դաւանանքով ապրեր է, և իր պատմութիւնը կը հաստատէ այս իրողութիւնը։

Աղբեր է, բայց ինչպէս ապրիլ, Ներքին և մանաւանդ արտաքին այլազգի և այլազան թշնամիներէ ապահով ապրիլ մը չէ, զն՛րծ հարստանարութիւններէ, բանութիւններէ, անհոգ տեղափոխութիւններէ և գաղթումներէ, նուիրուած իր աճումին և գործունկութեան՝ խաղաղութեան և ապահովութեան անխախտ պայմաններուն մէջ։ Ո՛չ, ասանկ բան չկայ Հայ Ազգի պատմութեան մէջ։ Ա՛ն Կ'ապրի, կ'ապրի այդ բոլոր գժուարութիւններու մէջ, տոկալով իր բնաշխարհին բնական անպատճենութիւններուն. կը սարսի, կը հալածուի, կ'երկպառակի, կը տարագրուի, կը ջարդուի, կը հրկիզուի, կը կողոպտուի, կը բոնարարուի. բայց կը մաքառի, կը մարտնչի, կ'աշխատի, կը գործէ, կ'սատեղծէ, կը մատնագրէ, կ'արուեստէ, կը ճարտարապետէ, կը շինէ, կը գրէ, կը ծաղկէ, կ'երգէ, կը սիրէ, կը հովուերգէ, կ'ողբայ, կ'օրագրէ, կը բժշկէ, կը կրթէ, կ'ազօթէ, և այսպէս կ'ապրի ան։ կ'ապրի միշտ։ Եւ ուշագրութիւն ըրէք. իր այս հալածական, բարբարական կեանքին մէջ, որ որ ապաստան գտնէ, իր առաջնն և ամէնէն առաջին գործը կ'ըլլայ չինել Եկեղեցի մը, մատուռ մը. վասնդի կը հաւատայ թէ Հայաստանեայց Եկեղեցին է այն միակ ազգային հաստատութիւնը, որ կը միացնէ Հայը, կը պահէ Հայուն ազգայնութիւնը, ընկերական կեանքը, և կը շեշտէ անոր քաղաքացիական դիրքն ու իրաւունքը։ Դեռ նոր կարդացի Ատրպետի՝ մէկ նկարագրութիւնը Տէրեւէր գիւղի Եկեղեցւոյն, Ալեքսանդրապոլի մօտ։ Պատքեւիչ 1830ին կը գաղթեցնէ Տիրէքլիցները. այս երկրագործ ժողովուրդին առաջին գործը կ'ըլլայ հոն գտնուած կիսակործան տաճարը ծածկել գերաններով և փայտէ սիներով և վերածել եկեղեցի մը՝ նուիրելով գայն

Տիրամօր անուան(*) : Այսպէս՝ Հայ գիւղացին իսկ գիտէ, թէ այդ եկեղեցին է որ կը խորհրդաւորէ իր միութիւնը, կը պահէ իր հայ-ամբողջութիւնը : Միշտ այսպէս եղած է Հայոց պատմութեան մէջ : Ասողիկ մեծ խնամքով գիտել կուտայ, թէ Խաչիկ Կաթողիկոս (972 — † 992) Արեւմուտքի հայ գաղութները պաշտպանելու համար այլասեռման ու օտարացման դէմ, ևպիսկոպոսներ ձեռնադրեց և զրկեց անոնց մէջ, կազմակերպեց զանոնք վարչապէս . այսինքն՝ այժմեան բացատրութեամբ՝ Առաջնորդարաններ հաստատեց այդ գաղութներու մէջ՝ շեշտել Հայաստանեայց Եկեղեցւոյ գիրքն ու կոչումը Հայոց ազգային, քաղաքական կեանքին մէջ : Ասոր հակառակ՝ բոլոր այն տեղեր, ուր հայ-ազգային եկեղեցւոյն կոչումը ուրացուեցաւ, հայութիւնը ջնջուեցաւ՝ ընկլուզուելով տիրող ազգին Եկեղեցիներէն . և բարքերէն : Այսպէս ոչ շատ հին անցեալի մը մէջ կորսուեցաւ Լեհաստանի հայութիւնը : Միեւնոյն երեւոյթը կը շեշտուի հիմայ Ռումանիոյ մէջ, մանաւանդ. հին հայ գաղութին վրայ : Նոյն վտանգը կայ նոյն իսկ Ռումանի հայութեան գէմը, եթէ երբեք ան շարունակէ յնտաճգել Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութիւնը : Որովհետև ուսուահայոց մէջ եկեղեցին շատ բան կորուսած է իր հրապորդէն :

Կաթողիկոսական վերջին ընարութեան առթիւ երբ էջմիածին կը գտնուէի, Սուքիս Արքեպո. Պարզեանց, այդ պողպատէ նկարողիրով պատկա-

(*) Տե՛ս Հանդեպ Ա. Խօսրեայ 1912 Յունվորի թիւը. էջ 6: Այս տեղ Անկիւրիոյ վիճակին մէջ ալ, Մըխալը ճճը համբաւուր կաւահանքի մօտ, գեռ նոր կազմ ւո՞ծ փոքրիկ չայ գաղութին առաջին գործ եղաւ Ս. Խաչ Եկեղեցւոյն և անոր կից Դպրոցի մը շինութիւնը, որ անցեալ աշնան իգլուխ ելաւ:

ռելի և ալեւոր գործիչը, — էջմիածնի անկերպարան և անզեկ վիճակին հանդէպ գառնացած — , կ'ըսէր . ինչո՞ւ համար Մայր-Աթոռ գլուխ չկենար, զոր օրինակ կ. Հ. Բ. Ընկերութեան պէս հաստատութեան մը : Անշուշտ իրաւունք ունէր : Վասն զի այսպիսի բարեգործական ձեռնարկներու Հայոց Եկեղեցին ծնունդ տուած է իր առաջին տարիներուն և մինչեւ հիմայ իսկ, նոյն եկեղեցին է որ ազգատներուն և չբաւորներուն խնամքը կը շարունակէ : Զէ՞ որ Եկեղեցին իր իսկ բնութեամբ, իրը մարդասիրական հաստատութիւն, պաշտօն ունի հոգալ ոչ միայն հոգեւոր պէտքերը իր անդամներուն, այլ նաև անոնց նիւթեական կարօտութիւնները : Կանոնական ոյժ առած որոշումներ ունինք այս մասին, և Հայ Եկեղեցւոյ հովանաւորութեան տակ կազմակերպուած արդի ազգատախնամ մարմիններ կամ ընկերութիւններ պատմական սոյն գործն է որ կը շարունակեն հիմայ : Պէտք է լաւ հասկընալ և հասկըցնել Հայ Եկեղեցին, որուն կազմակերպութիւնը, հին Եկեղեցիներու շարքին մէջ, արձակ ժողովրդականութեամբ մը կը տարբերի իր քոյր և եղբայր Եկեղեցիներու կազմակերպութիւններէն, և իր այս վիճակը տարօրինակութիւն մըն է այդ Եկեղեցիներու կազմակերպութեան քով : Ժողովրդական բացատրութիւնը, որ այնքան շատ կը շեշտուի, սովորական իմաստ մը չունի : Ժողովրդական Եկեղեցի կը նշանանակէ, որ Հայաստանեայ Եկեղեցին ոչ միայն ժողովրդական, այսինքն աշխարհական տարրով կը կառավարուի արքապէս, այլ մանաւանդ ժողովրդի համաստանի նոյն ինքն Հայ Ազգին համար և Հայ Ազգով կ'ապրի Եկեղեցին . աշխարհականի և Եկեղեցականի խափիր չկայ ալս հասկըցողութեամբ : Հայ Ազգը իր ամբողջութեամբ կը ներկայանայ և կը

մարմնաւորութի այս տեղ, և ճիշդ այս է պատճառը
որ Ժողվրդական եկեղեցի բացարութեան նախա-
մեծար կը համարիմ ես Աղքային Եկեղեցի բացար-
ութիւնը, ոչ այն իմաստով որ Հայ Աղքին պատ-
կանող եկեղեցի մըն է այն, այլ սա իմաստով, որ
Հայ Աղքը իր եկեղեցիով կ'արտայայառուի. իր իս-
կութիւնը, իր աղքին նկարագիրը այդ եկեղեցիով
պահուած է:

Ես շատ լաւ գիտեմ, որ Հայ Աղքը և Հայ Եկե-
ղեցին իրարմէ անջատողներ, բոլորովին սխալ և
հին պիտի գտնան իմ հասկըցողութիւնս: Բայց ես
կը փութամ՝ յայտարարել, թէ ես ոչ կոյր չատա-
գով եմ Հայաստանեայց եկեղեցւոյն, ո՛չ ալ եկե-
ղեցականի կոչումն, եկեղեցականի հանգամսնքս
է, որ զիս կ'ըստիպէ այսպէս խորհելու, կամ նոյն
իսկ կեղծելու իմ բուն համոզումներս, պարզապէս
անոր համար, որ հնամիտ կարծիքներ պաշտպա-
հում ըլլամ՝ ժողովրդական նախապաշարումները և
մոլեռանդ զգացումները փայփայելու գաղանա-
մըտութեամբ: Ընդհակառակը ես այսպէս կը կար-
ծեմ որ, իմ ընթերցողներս, ի՞նչ գաղափարի,
ի՞նչ համոզումի և հաւատքի տէր անձեր ալ եղած
ըլլան, այդպիսի տգեղ և անիրտու ենթադրութիւն
մը պիտի չընեն կարդալով գրածներս: Ես, խիստ
ջերմ կուսակից մեր հայ աղքային եկեղեցւոյ բա-
րեկարգութեան, ամէնէն առաջ իր ուսումնասի-
րող, իմ պատմական և փորձառական ծանօթու-
թիւններուս արդիւնքներուն վրայ հիմնուած եմ
ինքինքս արտայայտելու ատեն: Ո՛րչափ հայուն
պատմական կեանքին ծանօթ եմ ուսումնասիրու-
թիւններ, նոյնչափ և առաւեւասչեա այսուն արդի
կեանքը գիտեմ մայրաքաղաքի և գաւառական
այլազան ընդարձակ խաւերու մէջ: Իմ համբորդու-

թիւններս, հետաքրքրութիւններս, հետազօտու-
թիւններս և ուսումնասիրութիւններս 17 տարուան
պաշտօնական գործչի կեանքիս մէջ՝ իրաւունք կու-
տան ինձ ամուր կենալու իմ եղակացութիւննե-
րուս վրայ: Կարծիքներու սրբութիւնն և անբըռ-
նաբարելիութիւնը, հերիք է որ ինքնուրոյն աշ-
խատութեան մը անկեղծ արգիւնքներն ըլլան ա-
տոնք, նուիրական է: Պէտք է ուրեմն սիրով և
առանց գաղանամատութիւնն լսել զանոնք և վեր-
լուծել: Այն բոլոր աղքային մասմիններ և գոր-
ծիչներ, որոնք հայութեան ճակատագրին հետ խա-
ղալու գիտակից պատասխանատութիւնը ստանձ-
նած են և տարբեր ձամբաններով միեւնոյն նպա-
տակին կ'ուզեն և կը կարծեն գիմել, ամէնքն ալ
հարկ է որ անդրադառնան հայ աղքին գոյութեան
և պահպանութեան պատճառներուն վրայ և աշ-
խատին այդ պատճառները լաւ բռնել իրենց գոր-
ծելու և զանուկին մէջ:

Բ.

Մենք գիտած ենք, որ Հայուսասնեայց եկե-
ղեցին հայ աղքին գոյութեան և պահպանութեան
զլիսուոր պատճառներէն մէկը եղած է: Եկեղեցի
մը, ամէնէն առաջ իր կրօնական հաստատու-
թիւն, բնական է իր կրօնական նշանակութեամբ
արժէք մը ունի: Եւ հիմայ կ'ըստի թէ կրօնքը ու ե է
կազ չունի աղքի մը գոյութեան հետ. նոյն իսկ
անհասներ աղատ են իրենց կրօնական կարծիքնե-
րուն մէջ. կը հետեւի ուրեմն թէ կրօնքը խղճի
խնդիր մըն է, և կարելի չէ զայն պարտաւորիչ ընել
կամ նկատել անհասներուն, և այլն: Եւ ճիշդ այս

սկզբունքով՝ միեւնոյն ազգի մը կրօնական բաժանումներուն մէջ՝ կարելի չէ ազգային կապը ժրխտել։ Ազգութիւնը տարրեր, կրօնքը տարրեր։ Հետեւ արար սխալ է Հայաստանեաց Եկեղեցին Հայ Ազգին գոյութեան և պահպանութեան պատճառ համարել։ Պէտք է եկեղեցական իշխանութիւնը զուտ իր կրօնական կամ հոգեւորական խնդիրներովը զրադի, և ազգային, վարչական, քաղաքական խնդիրներէն ձեռք քաշէ, եւ աւելի ծայրայեղ տրամաբանութեամբ մը կ'ըսուի նոյն իսկ, թէ եկեղեցականները պէտք չէ ազգային-վարչական գործերու խառնուին, անոնք հոգեւոր գործերով միայն զրադելու են, իբր թէ սքեմը արգելք եղած ըլլար հայ եկեղեցականին՝ իր ազգային կեանքի գործերուն և շարժումներուն մասնակցելու։

Ես կ'ընդունիմ թէ կրօնքը և ազգութիւնը տարրեր բաներ են. բայց չեմ կրնար ընդունիլ թէ կրօնքը, որ ազգի մը զարաւոր կրօնքը եղած է, այսինքն թէ այդ ազգը դարերով ապրած է այդ կրօնքին բարոյականով, և անոր ընտանեկան, ընկերական, քաղաքացիական ու քաղաքական կեանքին ամէնէն զօրաւ որ ազգակը եղած է այդ կրօնքը՝ իր համատարած, միացուցիչ կապովը, այս՝ չեմ կրնար ընդունիլ, որ այնպիսի կենսական նշանակութիւն ունեցող կրօնք մը՝ ազգութեան գոյութեան եւ պահպանութեան խնդրին մէջ գլխաւոր պատճառ մը եղած չըլլայ։ Խօսքը մասնաւորելով մեզի պէս դժբախտացած ազգերու վրայ, չենք կրնար ուրանալ, թէ անոնց կրօնքը կամ ազգային եղեղեցին է որ պահպանած է իրենց ազգայնութիւնը։ Հայաստանեաց Եկեղեցին ճիշդ իր այս գիրքով, իր այս նշանակութեամբ կապուած

Հայ Ազգիս ազգային կեանքին հետ։ Հայ Եկեղեցին թէ՛ հայը հայ պահած է և թէ՛ ցրուած հայութիւնը միացուցած է իրարու հետ։ Հայաստաննեաց Եկեղեցին է այն միակ հաստատութիւնը, որուն անխափիր անդամ են բոլոր հայեր իրենց ծննդովն իսկ, և հոյերը ուր ուր որ ալ երթան այդ հաստատութեան հովանաւորութեան տակ է որ կը միանան իրարու հետ և ամեննեւին օտար չեն զգար իրենք զիրենք։ Այս է իրականութիւնը հայ ազգի պատմութեան մէջ, այս է իրականութիւնը հայ ազգի արդի կեանքին մէջ։ Ասոր հակառակը պընդելք պարզապէս չարամառութիւն է կամ ուրացում իրերը գատելու և կշռելու մարդկային բարձր կարողութեան։

Հիմայ վերլուծենք Հայ Եկեղեցւոյ ազգային կապերը իրենց ամէնէն ուշագրաւ կողմերուն վրայ։

Առաջին. Հայաստաննեաց Եկեղեցին, քրիստոնէական հնագոյն եկեղեցիներու շարքին մէջ, իր կրօնական իմաստով, Սւետարանական պարզութիւն մը ունի։ Եւ Սւետարանը՝ այսօր ամէնէն ազատ ազգերու ամէնէն ազատամիտ եկեղեցիներուն ընդունած կրօնական զիրքն է։ Սւետարանը սկիզբէն իվեր սարիք մը եղած է Հայ Ազգին համար։ Քրիստոնէութիւնը ամէնէն յառաջադէմ քաղաքակըրթութիւններու կրօնքն է։ Հայութիւնը Սւետարանի սկզբունքներով քաղաքակըրթուած է, և արդի քաղաքակըրթութիւններու իր ընդունակութիւնը իր առած հայ-քրիստոնէական կրթութեան արդիւնքն է։ Հայ-քրիստոնէութիւնը, առանց չափազանցելու, կ'ըսենք թէ աւելի աւետարական է քան վարդապետական։ Ասուածաբարանական նուրբ ու կնճռոտ քծիներու գարբնոց մը չէ եղած։ Հայ Եկեղեցին։ շատ չափաւոր քայլերով մօակցած է Ան այդ նըր-

բութիւններուն և հաստատած է քրիստոնէական տիեզերական եկեղեցւոյ հետ իր կապը՝ Տիեզերական երեք ժողովներու համաձայնութեամբ: — Այսափ մը աստուածաբանութիւն անհրաժեշտ է Աւետարանը սիրող ուեէ ազգի մը, նոյն իսկ ազատախոն Դպրոցի մը համար: Հայ Եկեղեցւոյ վարդապետական կնճիռներէ կարելի եղածին չափ հեռոի մնալը՝ շատ նպաստած է իր գործնական կեանքի զարգացման: ուրիշ խօսքով՝ իր ժողովրդականացման կամ ազգայնացման: Հաւատքի խնդիրներուն վրայ շատ չփիճել կամ վիճել այնչափ որ Աւետարանը չվտանգուի, այս եղած է և է՛ Հայ Եկեղեցւոյ սկզբունքը: Եւ այս սկզբունքով միշտ ներողամիտ եղած է ուրիշ յարանունութիւններուն: Թէև կրօնական ներողամտութիւնը դարուս հոգեբանական մէկ երեւոյթն է, որ կը դիտուի այժմնոյն իսկ խստապահանջ կարգուկանոն ունեցող Եկեղեցիներու վրայ, բայց Հայ Եկեղեցւոյ մէջ շատ հին է ներողամտութիւնը և լայնախոնութիւնը: Հայ Ազգին մէջ պապականութեան գտած ծաւալումը՝ նախ Ունիւանելու ատեն, Հայաստանի քանի մը կէտերուն վրայ, և ետքը, ասկից 150 - 200 տարի առաջ, Պոլսի մէջ և Անկուրիա, շատ բան կը պարտի Հայ Եկեղեցականներուն լայնախոնութեան. լայնախոնութիւն, որ թոյլ կուտար անոնց օգտուիլ արեւմուտքի մտաւորական լոյսէն և քաղաքական ոյժէն, համակերպելով վարդապետական կարգ մը պապական բացարութիւններու: Հարկաւ այսաեղ խնդիր չկրնար ըլլալ, որ Հայ Եկեղեցւոյ խոչոր ներկայացուցիչներէն ոմանք ալ խիստ հալածանքներով մարտնչեցան պապականութեան դէմ: Որովհետեւն այս մարտնչումները երեք տեղի պիտի չունենային ևթէ լատին կրօնաւորները հայ խիզն չունենային:

ալ բոնադատելու աստիճան առաջ չերթային իրենց գործունէութեան մէջ: Մենք նոյն երեւոյթը կը դիտենք Հայ-բողոքականութեան ծագման և ծաւալման շրջաններուն ալ վրայ: Հայը միշտ այսպէս եղած է, ո՞չ միայն քրիստոնէական ոչ-ազգային յարանունութիւններու և հայ ազգի մէջ երեւան եկած յարանուն եկեղեցիներու հանդէպ, այլ նաև ատեն մը Դէնիմազգէզի և ետքը իսլամութեան հանդէպ: Դժուար է հայու խղճին հետ խաղալ և շահագործել ուղել զայն: այսպիսի պարագաներուն՝ ան կը մաքառի իր կրօնակիցներուն և աղդակիցներուն հետ և կը հալածէ: իսկ կ'ապըստամբի այլազգի այլակրօնութեան դէմ և արին կը թափէ պաշտպանելու համար իր խղճի ազատութիւնը, իր կրօնական ինքնուրոյն համոզումը, զոր կ'արտայայտէ Հայաստանեայց Եկեղեցիով:

Հայ Եկեղեցին իր այս սկզբունքով և ոզիով է որ անկեղծօրէն բարեկամ է այսօր ազգային յարանունութիւններու հետ: Հայ Եկեղեցին իր այս բարեկամութեամբ ալ կ'արտայայտէ, որ ի՞նքը քարացած վարդապետութիւններու պատգամատուն մը չէ, մատչելի միայն իր դաւանակից համախոններուն, այլ ինքը ազգայնացած, հայ նկարագրով հաստատութիւն մըն է, ներողամիտ տարբեր խորհողներու և տարբեր դաւանանքներու համար, հաւատարիմ իր ազգային կոչումին:

Արդ՝ կարելի՞ է պնդել, որ հայութեան համար այսօր աւելորդ է Հայ Եկեղեցւոյ խրացուցած քրիստոնէութիւնը: Մենք այնպէս գիտենք, որ մարդկային միտքին համար պէտք մըն է կրօնական վերընծայումներ, սաւառնումներ: Եւ ասկից ոչ մէկ ազգ կամ ընկերութիւն ուեէ վեաս չէ տեսած:

Սրտին համար մաքուր և գերբնական տենչանքներ բնական են . ոչ կամ ի՞նչ կ'արգիլէ սրտին , որ չտենչայ :

Կրօնքին դէմ խօսողներ կ'ըսեն , թէ օր մը ճարտարարուեսափ զգացումը պիտի բռնէ կրօնական զգացումին տեղը . ուրիշներ ալ կը կարծեն , որ զուտ հայրենիքի զգացումը պէտք է գրաւէ կրօնականին տեղոր : Ես պահ մը կ'ընդունիմ այս հաւաստումները , և կ'ըսեմ՝ ուրեմն մարդկային միտքին և սրտին համար պէտք մըն է ընդհանուր վերացումներ և խորհուրդներ և զգացումներ : Այն ատեն ճարտարուեսափ կամ հայրենասիրութեան կրօնքով պիտի զբաղէին մարդիկ : Եւ միթէ այս պէս չէ : Անհաւատներ կամ անսատուածներ ալ կրօնք մը չունին . անոնց հերքումներն և ուրացումները կրօնք չեն իրենց համար : Փիլիսոփայական հայեցողութիւններ ըստ ինքեան կրօնքներ չեն : Խնդիրը ուրեմն սկզբունքի վրայ է , և սկզբունքով կարելի չէ կրօնական զգացումը ժխտել՝ ի՞նչ ձեւի տակ ալ ներկայանայ ան :

Հայ Աղգին համար եկեղեցին է ներշնչարանը , ինչպէս իր կրօնական , նոյնպէս իր աղգային խորհուրդներուն և զգացումներուն : Ճարտարարուեսաը կրօնքի մը չափ ներշնչել կարենալու համար՝ պէտք է կրօնականին մօտ բարձրութեան մը հասնի : Հայրենասիրութիւնն ալ , որպէս զի կարող ըլլայ կրօնքի մը չափ զգալի դառնալ մարդոց , պէտք է սեփական հայրենիքի մը ապահովութեամբ գոտեպնդէ մարդիկը : Բայց խոշոր , զօրաւոր ագգերէն և ոչ մէկը իր սեփական և ամբողջական հայրենիքի փառաւորութիւններու մէջ կարող է կրօնքի զգացումը փոխանակել ատոնցմով : Շատ պարզ է ուրեմն մեզ համար , թէ հայ աղգը ուրիշ

զգացումներով չկրնար փոխել իր կրօնքի զգացումը , ոչ թէ իր այս ցանուցիր վիճակին մէջ , այլ նոյն իսկ եթէ ունենար ամբողջական հայրենիք մը անբոնաբարելի և ընդունակ ճարտարարուեսափ հրաշափառ յառաջդիմութիւններուն : Այսպիսի երեւոյթ մը նոյն իսկ ժաւանսայի վրայ չէ դիտուած . ժուր կը մնայ Հայ Աղգը :

Կրօնքը եթէ պէտք մըն է մարդկութեան համար , Հայ Աղգը շատ բախտաւոր է այդ կողմէն՝ որ քրիստոնէութիւնը եղած է իր կրօնքը , հին եկեղեցիներու բաղդատութեամբ՝ նուազագոյն չափով վարդապետական կամ աստուածաբանական եկեղեցիով մը : Եւ այս եկեղեցին իր առաքելական , քարոզչական դերը կատարած է պարզութեամբ և մաքրութեամբ . այսինքն՝ քրիստոնէութեան գործնական կողմը , բուն քրիստոնէական կեանքը , աստուածաբանական կնճռուացանցերու մէջ կաշկանդելով՝ գործիք չէ ըրած զայն կրօնական պետութիւն մը կազմակերպելու , ամէն բան կղերին համար և կղերին ձեռքով ընելու պայմանով : Հայաստանեայց եկեղեցին իր բոլոր ոյժը նուիրած է հայքրիստոնեայ աղգային կեանքը պաշտպանելու՝ իր բոլոր հաւատացեալներուն համագործ և համերաշխ աշխատակցութեամբ :

Երիբոր . Հայաստանեայց եկեղեցւոյ աղգային նշանակութիւնը խորոննկ եղած է մեր աղգին պատմական կեանքին և արդի իրականութեան մէջ : Ես առիթ ունեցայ ընդհանուր կերպով շօշափելու այս խնդիրը : Այստեղ կ'ուզեմ կարգ մը երեւոյթներ մատնանիշ ընել՝ իրը արդիւնք իմ փորձառութեան :

Քիչ մը առաջ ըսի , թէ ես կ'ընդունիմ որ կրօնքը և աղգը տարբեր բաներ են . բայց Հայ

Ազգին վրայ՝ քրիստոնէութիւնը ազգային նկարագիր մը ունի, այնպէս որ Հայոց Եկեղեցին ոչ միայն հայր քրիստոնեայ պահած է, այլ հայր հայ' պահած է և ցրուած հայութիւնը միացուցած է իրարուհետ: Այս երեւոյթը շատ ուշագրաւ է. պատմական փաստերով գիտենք, թէ հայագաւաւն Ասորիներ, որոնք երբեմն բացի դաւանակցութենէ, վարչական խիստ սերտ յարաբերութեամբ կապուած էին նաև Հայոց Կաթողիկոսական Աթոռին, չկրցան մինչեւ վերջը նոյն վարչական կապերը պահել. հետզհետէ և մինչեւ հիմայ պարզ յարանութեան կապի մը վերածուեցան այդ բոլոր յարաբերութիւններ և վերաբերութիւններ. որովհետեւ վերջապէս ասորի արիւնը, ասորի ազգութիւնը իր ինքնուրոյնութիւնը կ'ըզգար: Ասոր հակառակ հայ-հոսումները, այսինքն ազգով արիւնով հայ և դաւանութեամբ յոյն, այսինքն՝ յունագաւան, հայեր, պահելով հանդերձ հայ լեզուն. չը կրցան պահել իրենց հայութիւնը: Այն հայեր, որ դաւանութեամբ կապուած էին յոյներու և հոռոմներու, կորմնցուցած են իրենց ազգային նկարագիրը: Գիտնական տեսութեամբ անոնք հայազգի են, բայց իրականութեան մէջ հոռոմ են: Անշոշտշատ ուշագրաւ է այս երեւոյթը: Դիտեցէ՛ք նոյն երեւոյթը նաև հայ-կաթոլիկներուն կամ հայ պապականներուն վրայ: Թէ՛ յոյն և թէ՛ յատին եկեղեցիներուն հետ շատ հին է հայ ազգին յարաբերութիւնները: Քաղաքական օգնութիւններու եւ պաշտպանութիւններու փոխարէն դաւանակցութեան պայմաններ դրուեցան. հայք ստիպունցան-խստապահանջ չըլլալ աստուածարանական խնդիրներու լուծման մէջ, այսինքն ներող ոգիով վարուեցան: Ետքը ասոր վրայ աւելցաւ մատորական-

գոյսի պահանջքը. Հայք ասոր ալ սիրուն՝ նոյն ներով ոգիով վարուեցան: Բայց շատեր, նոյն իսկ խոշոր գէմքեր, եկեղեցական թէ աշխարհական, այլեւայլ պատճառներով — որոնց վերլուծումը պիտի չընենք այստեղ — իսպառ զատուեծումը պիտի չընենք այստեղ — իսպառ զատուեծումը Հայ Եկեղեցին և Հայ Ազգութիւննէն: Եւ այսօր հայ-կաթոլիկութիւնը կը ճանչնանք ամէն կողմ: Հայ կաթոլիկը այնչափ հայ չէ և չկրնար ըլլալ, որչափ բուն հայը, Հայաստաննեայց Եկեղեցւոյ ազգային եկեղեցւոյ հաւատարիմ և հարազատ մնացած հայը: Կարելի է նոյն երեւոյթը մատնանիշներու մէջ կը ճանչնանք շատ յարգելի գէմքեր, որոնք իրենց լայնախոնութեամբ և ըզգացումներով բացառութիւններ կը կազմեն — որովհետեւ իրենց կրթութիւնն ու գաստիարակութիւնը, իրենց աշխարհահայեացքը տարբեր է իրենց համայնքիննէն —, բայց մնանք ո՛չ թէ բացառութիւններու, այլ բուն հայ-կաթոլիկ կամ բուն հայ-բողոքական ժողովուրդին վրայ մատնանիշ կ'ընենք երեւոյթը: Ազգային եկեղեցին անջատումը՝ անմիջապէս ետեւէն կը բերէ այլասեռումը (*): Դըժագիտարար այս է իրողութիւնը՝ հակառակ ազա-

(*) Այս կերպ սյլասեռման ուրիշ մէկ կողմը գիտուած է գրեթէ մէկուկէս դարաշառաջ քաղաքական շրջանակի մէջ: Ժամանակին արտաքին փորձոց նախարարը, Աթըֆզատէ Նըշաննը Էօմէր Վահշտ էֆ., կը տեղեկագրէ 1192 (= 1776) ին, Կաթոլիկութեան խնդրին առթիւ. — «Ապա վէ էճտարը աեկանակութիւններ էրմէնիկէր պի թարափ օլմալարը իլէ տէլլէթի ալիյէր սատադաթ իւզբէ օլուպ, ամմա քաթօլիք մէզէւպինէ կիրէնէլէր էվրոփատա պիր քելիսա իշմէրա իլէ զէնկինէլէր էվլատ վէ էդարիպինի թէրպիյէ զիմընտա օլ քելիսայէ երաւլ վէ պաշարընա շափակ վէ սափ'ը էլպիսէի էֆրէնճիյէ

տամիտ հաւասառումներու, թէ այդպէս պէտք չէ ըլլայ: Եւ ես, ինչպէս երբեմն ԱՇԽԹԱՊԻ պէտ հայ բողոքական կարեւոր կեզրոնի մը, նոյնպէս հիմայ, ԱՆԿԻՒՐԻՒ, թունդ հայ-կաթոլիկ միջավայրի մը մէջ այս երեւոյթին փորձառաբար խելամուտ եմ:

Աղգային նկարագիրը կը կազմեն, ի միջի-այլոց, ազգային արիւնը և աղգային լեզուն: Ամէն ազգ իր անխառն արիւնով և իր սեփական լեզուով ազգ է: Հայ աղգին համար ալ նոյն է օրէնքը: Բայց դիտեցէք սա ուշագրաւ երեւոյթը: Այսօր այլայլելու հայութիւն մը ունինք, և զոր օրինակ, թուրքիոյ մէջ կա՞ն թուրքախօս, քըրդախօս, արաբախօս հայ համայնքներ. և ասոնք հայ-քրիստոնեայ են, այսինքն ամուր կերպով պահած են իր քրիստոնէութիւնն ու հայութիւնը: Հայերէն լեզուի կորուսը արգելք չէ եղած անոնց, որ հայ-քրիստոնեայ չմնան իրենց բոլոր էութեամբ: Այն պահապան ոյժը, որ պահած է ոչ-հայախօս հայութիւնը, Հայաստանեայց Եկեղեցին է: Անկիւրիոյ Վիլայէթին մէջ կան իսլամացած մաղագործ հայեր, որոնք միշտ հայերէն կը խօսին: Հարցուցէք անոնց, թէ դուք ո՞ր ազգէ և ո՞ր լեզուէ էք, — Մէս+ Ռուրէ+ Են+ պիտի պատասխաննեն, փոխանակ ըսելու՝ մէս+ Էւլամացո՞ւ հայէր Են+ Ամէն անգամ որ Անկիւրիայէն կարմիր-Վանք երթամ, կը տեսնեմ այս հայախօս իսլամներուն ճամբուս երկու կողմին վրայ խճողուած խեղճ ու կրակ

ԵլՊասըլէ թէրպիէր ալիկէրինի թահիլ էթակբաէն պաշգա, պատղարը սարաֆլու վէ պաշիրկեանլու պէհանէսիլէրին վէ քիպարըն խանէլէրինէ իրթիսապը թէրէտափատ վէ ինթիսապ իտէրէք սէրափրի տէօվլէթի իսթիրագէ ուայէթ-մէքտէ տիրէլէր» (Տես. թուրքերէն Սոտոհ լրագիրը, Ա. Պ. «Խէտ սէրտէր ու ուսէլի» խորագուվ յօդուածը, թիւ 7751, Ապրիլ 7 Եւ. 1911):

տուները, շատ անգամ կը հանդիպիմ անոնց հայելար խօսկութեան իրարու հետ և կ'ըսեմ, ահա' Անկիւրացի հայ-քրիստոնեայն թուրքախօս է, կորսնցուցած է իր մայրենի լեզուն, բայց հայ է. ահա' հայ-իսլամը հայախօս է, չէ կորսնցուցած իր մայրենի լեզուն, բայց հայ չէ: Առաջինը Հայաստանեայց Եկեղեցւոյն կապուած ըլլալով՝ մնացած է հայ. որովհետեւ Հայ Եկեղեցին աղգային միութեան կապն է. իսկ երկրորդը՝ բամնուած է Հայ Եկեղեցիէն, ուրացած իր կրօնը, և ա'լ չէ կրցած մնալ հայ:

Ես չեմ կարծեր, որ իր Աղգը մօտէն ճանչցող ու է ողջմիտ հայ, որ կը հետաքրքրուի իր աղգին կեանքով, կարող ըլլայ աչքէ վրիպեցնել իմ մատնանիշ ըրած երեւոյթը՝ հայութեան հատուած-հորիզոնին վրայ: Կ'արժէ աւելի լայն շրջանակներու մէջ վերլուծել այլալեզու և այլաղաւան հարու աղգայնութեան խնդիրը, և ես վստահ եմ, իմ մատնանշած երեւոյթը աւելի ևս հետաքրքրական հանգամանք մը պիտի առնէ և անհերքելի վաստերով պիտի շեշտէ Հայաստանեայց Եկեղեցւոյ կրօնա-աղգային նշանակութիւնը՝ հայութեան պահապանութեան և միութեան տեսակէտով:

Երրորդ. Հայաստանեայց Եկեղեցին այսօր իր զուտ աղգային կազմակերպութեան և դերին մէջ կը մնայ, հակառակ այն ճիգերուն, որոնք 20—25 տարիներէ ի վեր կը թափուին պղտիկցնելու համար Աղգային Եկեղեցւոյն այդ հոյակապ նշանակութիւնը:

Նկատի առէք միայն վերջին հինգ վեց դարերու հայութեան կեանքը, երբ այլեւս հայ քաղաքական իշխանութիւնն ու զօրութիւնը պատմական յիշատակութեան մը վերածուած է միայն:

Այդ գարերու ընթացքին Հայ Աղքին գոյութիւնը ինչով և ինչպէս պահուեցաւ։ Պէտք է լաւ գիտնալ սա իրողութիւնը, թէ Բագրատունեաց եւ Ռուբինեանց ատեն, Բիւզանդիոն և Հռովմ իրենց ընկլուզիչ քաղաքականութեան յենակէտ ըրած էին Հայաստանեայց Եկեղեցին։ Դաւանակցութեան տրուած կարեւորութիւնը, Հայոց Կաթողիկոսին ընտրութեան հայկական ձեւին փոփոխումը կամ Հայոց կաթողիկոսական իշխանութեան տկարառումը՝ կեղրոնը կը կազմէր ատոնց քաղաքական յարարերութիւններուն։ Հայք անշուշտ ի հարկին պաշտօնապէս զիջումներ ըրբն՝ իրենց Եկեղեցական անկախութիւնը չվասնգելու չափով մը, բայց բնաւ տեղի չտուին լատին եւ յոյն քաղաքականութեան յաջողութիւնները պսակելու աստիճան։ Այս շատ խոհեմ, միանգամայն շատ բնական ընթացք՝ ինչպէս որ չվասնգեց Հայաստանեայց Եկեղեցւոյն ինքնուրոյնութիւնը, ազգայնութիւնը։ Հայ Աղքին առաւել կամ նուազ զօրաւոր և փառաւոր քաղաքական իշխանութիւն ունեցած ատեն, նոյնպէս Հայոց քաղաքական իշխանութեան կործանումէն ետքը՝ նոյն ատեն Հայաստանեայց Եկեղեցին շեշտեց իր ազգային կազմակերպութիւնն ու ազգային գերը Հայ Աղքին պահպանութեան խնդրին մէջ, այնպիսի ժամանակներ, ուր հայութիւնը կրօնակից թշնամիներէ պաշարուած, մասնաւորապէս նշաւակ եղած էր Վատիկանի լատինացուցիչ ձգտումներուն և կազմակերպեալ գործադրութիւններուն։ ձգտումներ և գործադրութիւններ՝ որոնք պաշտօնապէս քաջալերուեցան մասնաւորապէս Թուանսայի գործնական հովանաւորութենէն, կ. Պոլսի Աւետիք Պատրիարքին գլխին անցածները բաւական են բացատրելու հա-

մար, թէ ի՞նչ նշանակութիւն ունէր Հայաստանեայց Եկեղեցին՝ իր ազգային կազմակերպութեան նկարագրով։

Հարկ է յիշել նաև Այլարատեան գաւառներու հայութեան փճացման համար պարսիկ բռնանապետութեան մշակած սոսկալի քաղաքականութիւնը եւ ժամանակակից գերեվաճառութեան քստմելի գրուագները։ Այս վիճակը շատ տիուրէր էր Պոլսի մէջ գեռ 150—200 տարի առաջ։ Հայ գերիներու ազատազրութեան գործին մէջ Աղքային Եկեղեցին ոչ միայն մարդասիրական, այլ մանանաւանդ պահպանէրական մեծագործութիւններ ըրաւ։ Եկեղեցին իր ազգին իշխաններով, կաթողիկոսներով, պատրիարքներով, եպիսկոպոսներով, ուր որ հանդիպեցան, խոշոր գումարներով ազատազրեցին հայ գերիները^(*)։ Պոլիս մասնաւորապէս լաւ ըմբռնեց իր պարագը, և Կոլոտ այս կողմէն ալ փառաւորեց իր պարարիարքական աննկուն գործունէութիւնը։

(*) Հայ գերեվաճառութեան գրուագները պէտք եղածին պէս ծանօթ չեն պատմութեան Բայց հին ձեռագրական յիշատակութիւններ կան, և առոնք քիչ չեն, որ եթէ հետազօտուին, դասաւորուին ատոնք, հայ պատմութեան տըխուր, բայց շատ մէկ կարեւոր մէկ էջը պիտի լուսաւորեն։ Ես իմ հանդիպածներէն մէկ հատը կ'ուզեմ յիշատակէլ այս տեղ, Անկեւրիոյ բազմերափտ Աւածնորդը, Զէյթունցի Տ. Կարտպետ Արքեպոս, որ ետքը Ամենայն Հայոց Կաթողիկոս օծուեցաւ, իր ծանօթ Յիշատակարանին մէջ կը գըէ, որմէ Թարգմանաբար կը համառօտեմ։

«Այն տարին (1725) Օսմանցիք շատ տեղեր առին Պարսից ձեռքէն։ Տարի մը առաջ Վրաստանը, ետքը Այրարատը, ետքը Երևանը, Նախջուանը, Թաւրէզը և Պաղտատի մօտ ուրիշ քաղաքներ Այս քանի մը տարիներէ իվեր Պարսից գէմ մէծ հալածանք կայ երկու կողմէն։ Աղուանները արեւելքէն, որոնք տիրեցին Ասպահանին և Շահը բը-

Հայաստանեայց Եկեղեցւոյն ազգային կազմակերպութեան կը պարտինք նաև պահպանութիւնը ազգային հաստատութեանց և հարատութեանց։ Ուր որ կազմալուծուած է Հայ Եկեղեցւոյ ազգային-վարչական կազմակերպութիւնը, հոն զեղծումներ ահռելի հանգամանք մը առած են և Աղդին հաստատութիւնները իսպառ կողոպուտած են և կորսուած։ Միայն նկատի առէք հայերէն ձեռագիրները, Եկեղեցական թանկագին զգեսաներն ու սպասները, անօթները, որոնք ընդհանրապէս հայ արուեստի մեծարծէք արդիւնքներն են։ Այն վաճքեր կամ Եկեղեցիներ, որոնց վարչութիւնը

Նելով կուբցուցին աչքերը, արեւմուտքէն ալ Սամանցիք։ Բայց վայ մեղի և հազար վայ մեր տառապեալ հայ աղդին, որ խեղճ եղաւ պասերազմող երկու կողմերու մէջտեղ. որովհետեւ հայերը ինչ որ ունեին, գոյք, ստացուածք, նախ Պարսիկները առին, աւերեցին. իսկ մերկ մարդիկը ահա Հագարացիք ու Հոնք մեծ բազմութեամք գերի կը վարեն, որոնք ամէն կողմ ցիլուցան եղան, այլազգիներու ձեռքով հոգիներու կորստեան գուռը տարուեցան. ասոնք երանի կու տան մեռածներուն և սրոյ ծարակ եղածներուն. որովհետեւ իրենք ամէն օր ողջ ողջ կը մեռնին ։ Շատեր Պոլսի և ուրիշ քաղաքներու ազգակիցներու ձեռքով ազատուեցան, բայց ասոնք շատ քիչ են կորսուածներուն համեմատութեամք։ — Երկու տարի առաջ (1725) այլազգիներու ձեռքէն գնեցի արեւելցի երեք հայ գերիներ, 550 դրշի. երկուքը կոյս աղջիկ և մէկը մատղաշ տղաց մը. տղան այստեղ (Անկիւրիոյ Կարմիր Վանքին մէջ) մեռաւ. իսկ աղջիկները քաղաքն են Եղանաց տուները, Այս վանքին մէջ երկու եղայրներ կան Անտիոքի Սուեյտիա գիւղէն. Ովանէս և Սարգիս անունով, որոնք մշակները և տրագ աշխատաւորներն են. իրենց արժանիքին և հաւատարիմ ծառայութեան համար սիրած եմ զիրենք, և Աստուծոյ կոյսքով երկու կոյսերը այս երկու եղայրներուն նշանեցի և հարս ըրի. քաղաքին (Անկիւրիա) մէջ տուն մը ունէի, զայն ալ իրենց տուի բնակելու համար, որպէսզի աւելի և հաւատարմութեամբ ծառայեն վանքին և մշակութիւն ընեն և իրենց վարձքով ապրին։ »

չէ՛ կազմալուծած, ինամբով պահած են զանոնք։ Բայց գժրախարար մենք միշտ տկարացում, միշտ կազմալուծում կը տեսնենք իրողութեան մէջ։ Ես քիչ առաջ հայոց գերիներու ազատագրումը մատնանիշ ըրի, իրը արդիւնք Հայաստանեայց Եկեղեցւոյ ազգային կազմակերպութեան, ազգային ոգւոյն. պէտք կ'ըզգամ յիշել հայոց թանկագին գրչագիրներուն և անօթներուն ևայլն ազատագրութիւնն ալ։ Հայ Եկեղեցին հոգիներու փրկութեամբ չէ զբաղած միայն. այն անձնանութիւնուած է ազգային արժանապատուութիւնն ալ փրկելու մեծ մեծ զոհոզութիւններով։ Քանի քանի ձեռագիրներ, սրբութիւններ, այլազգի նախանձի և շահասիրութեան անարգանքէն և վտանգէն փրկուած են։ Բանասէրներ շատ կը հանդիպին ձեռագիրներու, յիշատակարաններուն մէջ գերուած գերբուած սրբազան ձեռագիրներու և անօթներու թանկագին ազատագրութիւններուն յիշատակութեան։ Ասոնք պատահական երեւոյթներ չեն և կարելի չէ այս իրողութիւններուն ուշադրութիւն չընծայել։ Աղդային խմորէ, ազգային ոգիէ զուրկ հաստատութիւն մը պիտի չկրնար այսքան լաւ կատարել իր պարտքը։

Ես չեմ ուզեր ծանրանալ այստեղ ուրիշ իրողութիւններու և մանրամասնութեանց վրայ։ Բայց չեմ կրնար զանց ընել հայ-ազգային տպագրութիւնը և ազգային վարժարանները, մանաւանդոր հայ ազգային տպագրութեան Զորսհարիւրամեակը կ'ողջունենք հիմայ։ Կիւթէմպէրկի գիւտը, որ հինգ դարերու ընթացքին, իր այնքան հրաշալի կատարելագործութիւններով, գլխաւոր աղդակը պիտի ըլլար քաղաքակրթութեան, Հայաստանեայց Եկեղեցւոյ հովանաւորութեամբ մուտ զրտաւ Հայոց մէջ, Հայոց աշալուրջ կաթողիկոսներն

էին որ ձեռներիցութիւնը ունեցան կշռելու աըսպագրական գիւտին արժէքը : Սիմէռն կաթողիկոս թուղթի գործարան իսկ հաստատեց . Եջմիածնի մէջ : Մանրամասնութեան մէջ՝ հայ տպագրութեան պատմութիւնը շատ հետաքրքրական է և շատ կրթիչ :

Գալով Ազգային վարժարաններուն , ասոնց գոյութիւնը հայ ազգը կը պարտի իր ազգային եկեղեցւոյն : Շատ անգամ մատնանշուած իրողութեան մը վրայ ծանրացած պիտի ըլլամ՝ եթէ անգամ մըն ալ ցոյց տամ Ազգային եկեղեցիները և անոնց կողքին բարձրացած կրթական Տաճարները : Այս այսպէս եղաւ սկիզբէն : Հայ եկեղեցի և Հայ Վարժարան քով քովի ասլրեցան . անշուշտ աւելի ձիշդ է ըսել՝ ապրեցան իրարմով և իրարու համար : Մեր , Թուրքիոյ հայոց , Ազգային Սահմանադրութիւնը , վերջ տալով անկարգութիւններու , իրաւարանական նոր կերպարանք և նոր կեանք տուաւ այս գարաւոր իրողութեան :

Մեր բոլոր եկեղեցիները . մեր եկեղեցական վարչութիւնը , նոյն ինքն Հայ ժողովուրդին ձեռքն է հիմայ : Հայ ժողովուրդին ներկայացուցիչներն են , որ կը վարեն ազգային եկեղեցւոյ գործերը : Հայ եկեղեցականները . Պատրիարքէն սկսեալ մինչեւ յետին երէցը , չունին ոչ մէկ առանձին իշխանութիւն եկեղեցւոյ գործերուն վրայ . Լուսաւորչէն իվեր այս է ազգային եկեղեցւոյ վարչական , մատակարարական գործերուն նկարագիրը : Աշխարհական կամ ժողովրդական տարրը այնքան թափանցած է եկեղեցւոյ գործերուն , որ անոր աստուածարանական և կանոնագիտական ինդիրներուն իսկ ցայտուն գործակցութեամբ մասնակցած են հմուտ աշխարհականներ : Աւելի ուշագրաւ

է մանաւանդ , որ հայ ազգային եկեղեցին չափէն աւելի ազգայնացած կամ ժողովրդականացած է և իր բոլոր ոյժը , իր բոլոր միջոցները նուերած է Ազգին կրթական , վարչական ևն . ևն , պէտքերուն : Եւ այդ պէտքերը այնքան սպառիչ են եւ զրայլեցուցիչ , որ Պատրիարքներ և Առաջնորդներ և մեր բոլոր վարչական մարմիններ ատոնցմով կը զբաղին և մեր ազգային վարժարանները ի նպաստ իրենց կ'սպառեն ազգային եկեղեցւոյ հասոյթները : Այս սպառումը շատ անգամ այնքան անողոք է , որ թէ' նոյն ինքն եկեղեցւոյ պաշտօնէից զըրկանք կը պատճառէ և թէ' անկարելի կը դառնայ եկեղեցւոյ համար ընել ո և է չափով բարեկարգութիւն , որ դրամէ կախուած է . զոր օրինակ , քահանայից թոշակ կապելու ինդիրը , կամ պաշտօնեանները աւելի գոհացուցիչ կերպով վարձատրելու հարկը կամ նոյն իսկ եկեղեցւոյ ո և է նիւթական պակասութիւնը հոգալու պէտքը , ևն : Այս այսպէս է Պօլսի մէջ ալ , զաւառներու մէջ ալ : — Պոլիս , Ղալաթիոյ Ս . Լուսաւորիչ եկեղեցին , որ իր հարստութիւնը կը պարտի մասնաւորապէս եկեղեցական գործիչներու անձնութիւններն , միամինակ կը հոգայ բոլոր Թուրքիոյ Հայոց Ազգային կեդրոնական Վարժարանին ծախքերը : Իմ քարոզչութեանս ատեն՝ տարեկան 1750 ոսկիի տարեկան ծախքը մը անէր կեդրոնականը , որուն հազիւ 200 ոսկին ուսսնողներէ առնուած թոշակներէն կը գոյանար , իսկ մնացածը մեր պատուի Ա . Լուսաւորչի մնատուկը կը հոգար : Ես այս իրողութիւնը տարբիներ առաջ մատնանիշ ըրի (*) , բոհութեան օրերուն , և այսօր Օսմանեան Սահմանադրութեան չորս տարի ետքը , երբ քաղաքական ազատու

(*) Տե՛ս իւր ԿՈՂՈՑԸ, էջ 212-214.

թիւն կը շնչէ Օսմաննեան աշխարհը, երբ մեր մէջ ալ ամենայն ազատութեամբ քաղաքական, կրօնական, ընտաննեկան, կրթական, ազգային, ընկերաբանական ամէնէն սանձարձակ միտքեր ու գաղափարներ, և ամէնէն նոր աշխարհայեացքներ քարոզուեցան ու կը քարոզուին դեռ, կը տեսնեմ որ Հայ Եկեղեցւոյ նշանակութիւնը հետզհետէ զգալի կը դառնայ մեր ազգային կեանքի կազմակերպութեան մէջ :

Մենք պէտք է զօրացնենք Ազգային Եկեղեցին իր ազգային նշանակութեամբ, իր բարեկարգ պայծառութեամբ։ Ամէն ճշմարիտ հայու պարտքն է սիրել իր մայրենի և հայրենի Եկեղեցին։ Քաղաքական ինչ հայեացքներով ալ բաժնուած ըլլան մեր ազգին երիտասարդ ոյժերուն առոյգ առոյգ մասերը պէտք է միանան այնպիսի հաստատութեան մը շուրջը, որ՝ ամէն կուսակցութենէ վեր՝ բոլոր Հայ Ազգին կը վերաբերի երկրագունդիս ամէն կէտերուն վրայ։ Այդ հոյակապ հաստատութիւնը Հայաստաննեայց Եկեղեցին, 16 գարերու պատկառելի և վեհափառ հնութեամբը խորապէս արմատացած է հայ ազգային կեանքի մէջ, որ կը հսկէ իր անդամներուն ծնունդին ու մնունդին, անումին ու մահուան վրայ։

Գ.

Արդի Հայաստաննեայց Եկեղեցին ըստ ինքեան, իր սկզբունքներով և աւանդութիւններով, իր վարդապետութեամբ և իր ազգային վարչական կազմակերպութեամբ նախկին Հայաստաննեայց Եկեղեցին է։ Իմ ըրած վերլուծումները արդէն բացա-

յայտ կերպով հաստատեցին այդ իրողութիւնը։ Բայց կ'արժէ որ Հայաստաննեայց Եկեղեցւոյ վարչական կազմակերպութեան ազգայնութիւնը բացարեմ առանձինն, ընթերցողներուս ուշադրութիւնը հրաւիրելով Թուրքիոյ Հայոց Ազգային Սահմանադրութեան վրայ։

Հասկընալու համար Ազգային Սահմանադրութեան նշանակութիւնը, բաւական է անգամ մը ինսամքով կարդալ զայն։ Օրէնքի տակ առնուած բոլոր հասկընողութիւններ, բոլոր անձեր, մարմիններ, պարունակութիւններուն, որոնք հիմերն են ամէնէն աւելի կատարելագործուած քաղաքական սահմանադրութիւններուն, ցոյց կուտան թէ Հայաստաննեայց Եկեղեցւոյ համար նոր չէին ատոնք։ Վասնզի եթէ ատոնք նոր կամ անձանօթ ըլլային Եկեղեցւոյն, գժուար պիտի ըլլար ատոնց որդեգրումը այնքան սիրով և արդիւնաւորութեամբ։ Միայն պէտք է զիտակ, որ նախասահմանադրական շրջաններուն, այսինքն Հայոց քաղաքական իշխանութեան կործանումէն ետքը, Եկեղեցւոյ վարչական կազմակերպութիւնը անկանոն ազգայնութեան մը բռնուած էր։ Ասիկա արդիւնք էր Հայ Ազգին կրած հալածանքներուն, իր քաշած սոսկալի պանդխտութեան, քաղաքական և անտեսագիտական պատճառներու։

Ազգային Սահմանադրութեան օրրանը Թուրքիոյ մայրաքաղաքն է։ մինչ Կ. Պոլիս Հայոց համար Եկեղեցական և ազգային տեսակէտով ոչ մէկ նշանակութիւն չունէր՝ երբ Ֆաթիհ Սուլթան Մէհմէտ տիրեց այդ չնաշխարհիկ մայրաքաղաքին վրայ։ Յառաջագոյն շատ շատ առեւտրական ընդհանուր կերպոն մըն էր Բիւզանդիոն ինչպէս ուրիշ ազգերու, նոյնպէս Հայոց համար, որոնք՝ իր-

րեւ գաղութ՝ թերեւս այնչափ կարեւոր էին, որ չափ այսօր Բարիզի հայ գաղութը՝ ֆռանսական ոստանին մէջ: Բայց երբ ֆաթիհ Պոլսի դռները բաց թողուց հայոց առջեւ և ուզեց մեր ցեղին ընդունակութիւններով իր նոր մայրաքաղաքին բարգաւաճման սատարել, խնդիրը փոխուեցաւ: Ասոր համար պէտք էր Պոլսի հայ գաղութը կազմակերպել իր ազգային-կրօնական աւանդութիւններուն համեմատ: Եւ ֆաթիհ՝ ոչ միայն ոյժի, այլ նաև խելքի թագաւոր, հեռուները տեսաւ կանուխէն և այդ կազմակերպութիւնը չսահմանափակեց Բիւզանդիոնի պարտուած պարիսպներուն ներսը, այլ տարածեց զայն այն բոլոր հայերու վրայ, որոնք ցրուած էին թէ՛ Ասիա և թէ՛ բիւզանդական նոր գրաւուած երկիրներու մէջ: Թուրքիոյ Հայոց Պատրիարքութիւնը այսպէս հաստատուեցաւ կ. Պոլսի մէջ, Օրթօօքս եկեղեցւոյ Տիեզերական Պատրիարքութեան կողքին, նոյն իրաւունքներով. սա տարբերութեամբ միայն, որ Յոյն պատրիարքութիւնը արդէն բնիկ, ձեւուած կազմակերպուած հաստատութիւն մըն էր, գործակից բիւզանդական արքունիքին, և հիմայ զրկուած այդ գիրքէն, կամփոփուէր ինքն մէջ, պահելով իր յոյն-ազգային նկարագիրը, մինչ հայ պատրիարքութիւնը բոլորովին նոր կազմակերպութիւն մըն էր, որ իր ազգային նկարագիրով կուգար թուրքիոյ հայութիւնը ներկայացնել մայրաքաղաքին մէջ՝ Սամանեան գահուն առջեւ:

Եւ թուրքիոյ Հայոց Պատրիարքները, որ կ. Պոլսի Առաջնորդ անունն ալ կը կրէին սկիզբները, պաշտօնապէս հաստատուած այս ազգային նոր կազմակերպութեան գլուխը՝ աշխատեցան ցրուած հայութեան ազգային միութիւնը մշակել, և պէտք է

խոստովանիլ, որ պատրիարքութիւնը, իր ծագումովի իսկ ազգային, ազգապետութիւն մը եղաւ, և դարերու ընթացքին մէջ թուրքիոյ հայոց ազգային և կրօնական առանձնաշնորհումներուն պահպանութեան պաշտօնական ստոյգ կեդրոն դարձաւ Ազգային Պատրիարքարանը:

Ժամանակին հայ չէլեպիները, Էշտաները, Խոճանները, ամբանները, կամ ժողովրդական բացատրութեամբ Էշտան-աղջները, արհեստապետները (Ալիք ճէճառնի ներկայացացիչները) խորհրդակիցներն եղան թուրքիոյ հայոց պատրիարքներուն և գործակիցները: Եկեղեցական գործակիցներու թիւը չաշցանցառ էր և ազգեցութիւնը կը կեդրոնանար միշտ աշխարհականներու քովը:

Հետզնեաէ, ֆաթիհ յաջորդներուն ատեն, Մեծ Վէղիբներ, որոնք բացարձակ ներկայացուցիչներն էին Սուլթաններու, Պատրիարքութիւնը շահագործեցին: Ամէնէ աւելի սակ կամ կաշտառուող եկեղեցականը կրնար Պատրիարք Ըլլալ: Զափազանցած չեմ ըլլար, եթէ ըսեմ, որ պատրիարքական աթոռը ածուրդի գրուած էր այն ատեններ, Պրուսայի Յովակիմ եպիսկոպոսին յաջորդներուն մէջ կը հանդիպինք ոչ միայն վարդապետներու, այլ նաև քահանաներու: և աշխարհականներու, առհասարակ անարժէք մարդիկ, որոնք սասանեցին պահ մը ինչպէս կ. Պոլսի, նոյնպէս երուսաղէմի պատրիարքական աթոռները: որովհետեւ երկու աթոռները ւիացուած էին Պոլսի մէջ, որպէս զի երուսաղէմի սւխտաւորական անհամար հասոյթը Պոլսի մէջ գանձուէր՝ կաշտառներուն կարենալ գիմանալու համար: Այս ամօթալի վիճակին Յովին: Կոլոտ և Գրիգոր Շըլթայակիր Պատրիարքներ միայն կարող եղան վերջ 6

տալ, առաջնուան պէս իրենց առանձին դիրքին և իրաւունքին տէր ընելով պատրիարքական երկու աթոռները:

Պատրիարքութեան համար աւելի բարեկարգ վիճակ մը հետզհետէ բաղձալի եղաւ. այդպէս կը պահանջէր առոր ազգային կազմակերպութիւնը: Եւ այդ բաղձանքի երկարատեւ մշակումը վերջապէս ծնաւ Թուրքիոյ Հայոց Սահմանադրութիւնը (*): Այս Սահմանադրութիւնը, հակառակ անոր որ պէտք ունի բարեփոխութեան, մեծապէս բարիք մը եղած է Թուրքիոյ հայոց համար կէս դարէ մը ի վեր: Եւ եթէ Ազգ Սահմանադրութիւնը կարենար անթերի գործադրուիլ ամէն կողմ, իր բարիքները աւելի ցայտուն պիտի ըլլային՝ նոյն իսկ յետին գիւղի մը մէջ: Այսու ամենայնիւ՝ Ազգ. Սահմանադրութիւնը, իրը հարազատ ցոլացումը Հայաստանեաց Եկեղեցւոյ ազգային ոգւոյն, շատ օգտակար եղաւ մէկ կողմէն մեր ազգային-Եկեղեցական գործերը կանոնաւորելու և միւս կողմէն մեր ժողովուրդը վարժեցնելու սահմանադրական կեանքի. որ լայնօրէն արտայայտուեցաւ հայոց ազգային բոլոր գործունէութեան մէջ: Սուլթան Համբարի բոնապետութեան երկար և ճնշող շրջանին մէջ իսկ՝

(*) Համ հետաքրքրական է դիտել, որ Հայ. Եկեղեցւոյ վարդապետական կազմուածքին համար գարերէ ի վեր ուեէ ազգային Եկեղեցական ընդհանուր ժողով չէ գումարուած և բարեփոխութիւններու չէ ձեռնարկուած: Մինչ Հայ. Եկեղեցւոյ ազգային կազմը շատ աւելի զբաղեցուցած է Ազգը և Ազգային Սահմանադրութեամբ վարչական նորագոյն օրէնքներու տակ առնուած է Ազգային կազմակերպութիւնը: Այս Հայակապ հասարը միայն բաւական է ցոյց տալու, թէ Հայ. Եկեղեցին իսկապէս ազգային Եկեղեցի մըն է: Եւ եթէ այդպէս չըլլար, Ազգային Սահմանադրութեան պէտքը պիտի չըզգացուէր:

Օսմ. կառավարութեան ճանչցած այդ Սահմանադրութեան չնորհիւ էր, որ Թուրքիոյ հայութիւնը չվտանգեց իր միութիւնը և օգտակար իր ազգային կազմակերպութեանը: Եթէ այդ շրջանին կ. Պոլսի Ազգային Ընդհ. ժողովը և գաւառական Ընդհ. ժողովները չկրցան ազատութիւն վայելել պետք եղածին պէս, բայց Պատրիարքարան եւ Սահմանորդարաններ հաւատարիմ մնացին սահմանադրական կազմակերպութեան սկզբունքներուն, և մեր վարժարաններն ու Եկեղեցիները, Թուրքիոյ ամէն կողմ, իրենց ազգային մատակարարութիւնը չփոխեցին:

Բայց ինչ է մեր ազգային կազմակերպութեան վիճակը հիմայ, սա Օսմանեան Սահմանադրութեան հոչակումն ի վեր:

Բանապետութեան տապալումէն ետքը Թուրքիոյ բոլոր հայերը, առանց կուսակցական նախապաշարումներու, սրտանց փարելու էին իրենց Ազգային Սահմանադրութեան: Գնահատելու էին Հայ Ազգին դարաւոր հաստատութեան և հայ-ազգային առանձնահնորհումներուն արժէքը: Սովիկագուար չէր, բայց գժրախտաբար անհնար եղաւ, և Հայ Ազգը Թուրքիոյ մէջ ծանրապէս տուժեց՝ այն պատճառաւ, որ հայեր փոխանակ միանալու իրենց ազգային-Եկեղեցական շահներուն պահպանութեան համար, չնորհիւ վերականգնուած քաղաքական ազատութեան, ընդհակառակը այդ ազատութիւնը գործածեցին ազգը տկարացնելու և ուժովցուցին երկպառակութիւնները՝ քաղաքական կուսակցութիւններու և խմբակցութիւններու բազմաթիւ դրօններուն տակ:

Թող չկարծուի, որ ես այս ակնարկութիւններով հակառակ եղած ըլլամ քաղաքական կու-

սակցութիւններու : Ո՞չ . ընդհակառակը . ևս կ'ընդունիմ որ անոնք կը ներկայացնեն , մա՞նաւանդպէտք է ներկայացնեն ու մարմնացնեն ազգին ու երկրին համար փրկաւէտ և քաղաքակրթիչ սկզբունքներ և ուղղութիւններ : — Բայց , ըստմ փակագիծի մէջ , միայն սաշափին խելքո չէ հասած մինչեւ հիմայ , որ մնզի պէս չատ փոքրիկ ազգի մը մէջ այսչափ կուսակցական դրօններ ինչի՞ պիտի ծառայէին : Զանազան երկիրներու մէջ արդէն բաժան բաժան եղած այս փոքրիկ ազգը՝ պատմական և հիմակուան ո՞ր փորձառութեամբ պէտք ունէր այսքան կուսակցութիւններու : Այսչափ ցրուելո՞ւ էինք Ազգին առոյգ ոյժերը , երբ պէտք ունէինք ամուր միութեան մը՝ մեր իրաւունքները պահելու և պաշտպանելու համար Օսմանեան Սահմանադրութեան հանդէպ : Հայուն չատ պախուրակելի կողմերէն է իրարու չհաւնիլ , նոյն իսկ իրարու դէմ թշնամանալու և զիրար կործանելու աստիճան : Սնհատապէս հրաշքներ գործող հայը , չգիտեր դեռ միութեամբ գործել հրաշքներ , եւ մեր կուսակցութիւնները , շեշտենք անգամ մըն ալ բազմաթիւ կուսակցութիւնները , իրենց իրարու դէմ բռնած դիրքով , աւելի եւս զօրացուցին հայու այդ թերի կողմը : Փաստերը ամէն օր կը տրուին և խեղճ ազգը ուղղակի ականատես ու ականջալուր կ'ըլլայ այս պառակառւմներու տիտոր հետեւանքին : (*)

Մէկ երկու չնորհքով քաղաքական կուսակ-

ցութիւններ , հաւատարիմ հայ Ազգայնութեան սկզբունքներուն և աւանդութիւններուն , բոլորովին զերծ անձնական և խմբակցական նկատումներէ և շահերէ , շատ դիւրութեամբ պիտի վայելէին ընդհանուրին ստոյգ համակրանքը , քաջալերիչ օգնութիւնները : Այս էր յաջողութեան միակ պայմանը :

Եւ եթէ այս հասկցողութեամբ քաղաքական կուսակցութիւնները բոլորուէին Ազգային Սահմանադրութեան շուրջը , տարակոյս չկար , որ Օսմանեան երկրին ազատութենէն ամէնէն աւելի օգտուող տարրը , նիւթապէս և բարոյապէս , հայը պիտի ըլլար : Մինչ իրողութիւնները , ընդհակառակը , շատ ամօթալի են :

Այո՛ , ոյժ տալով Ազգային Սահմանադրութեան և Սահմանադրութեամբ կառավարուող ազգային եկեղեցւոյն , ցոյց պիտի տային , թէ ո՛ր չափ զիտեն գնահատել Ազգային միութեան և պահպանութեան այդ դարաւոր հաստատութիւնը , Հայաստանեայց եկեղեցին :

Քաղաքական կուսակցութիւններու իրարմէտարբեր , բայց միեւնոյն Ազգի ազգային-քաղաքական կեանքին բարգաւաճաման նուրիրուած հայեացքներն և ուղղութիւնները ձշմարիտ ազգասէրներու համար՝ ինչո՞ւ անհնար պիտի ըլլար մէկդի գնել՝ հայ ազգային եկեղեցւոյ շուրջը , երբ չատ որոշ դերն ու նշանակութիւնը Հայ Ազգին միութեան և պահպանութեան խնդրին մէջ : Զէ որ ազգին համար կ'աշխատին , կ'անձնուիրուին ամէնքն ալ : Ինչո՞ւ ուբեմն պիտի անտեսէին կամ պիտի ուրանային այս պատմական և իրական ձշմարտութիւնը : Կարելի՞ է միթէ Ազգային եկեղեցին չէզոքացնել , տալով անոր բացարձակապէս

(*) Պր. Արշակ Չօպանեան իր Անոնքին մէջ (1909, Օգոստ-Սեպտ. , թիւ 5 6) վերլուծումներու շարք մը հրատարակեց «Արտելութեան» խորագրին տակ , որոնց վերջին մասը (էջ 140—144) չատ ճշդութեամբկը շօշափէ այս ինդիւները :

կրօնական դեր մը : Բայց ես կրկին կրկին անգամ ցոյց չտուի՞ թէ Հայաստանեայց եկեղեցին հայոց համար աւելի ազգային հաստատութիւն մըն է , քան թէ զուտ կրօնական , առաւել կամ նուազուրիշ եկեղեցիներու նման : Ուրիշ ո՞ր կազմակերպութիւն , իր ամէնէն նոր և հետեւաբար ամէնէն աւելի հրապուրիչ ծրագրով և նպատակով , պիտի կարենար կատարել հայու միութեան և պահպանութեան դերը քան Հայ Ազգային Եկեղեցին : Այսչափ գարերու հնութիւն , այսչափ տարածում և ընդհանրացում , այսչափ ժողովրդականացում և ազգայնացում , այսչափ զոհողութիւն և զօրութիւն , այսչափ առնական և առաքինական հաւատք գործին վրայ և տոկունութիւն , այսչափ մարտիրոսութիւններ ու խոստովանութիւններ , այսչափ հզօր սէր , այսչափ գերմարդկային մաքրութիւն և շիտակութիւն , այսչափ արիւն ինքնապաշտանութեան համար , և այսչափ անուրանալի առաւելութիւն մատչելի ըլլալու՝ շինականին ու քաղքեցին , անգէտին և բանգէտին , այլալեզու և այլագաւառ հայերուն , ծանօթ՝ օտար և այլաղենազգերու ալ , կը հարցնեմ , ո՞ր հաստատութիւն եւ ձեռնարկ ունեցած է մեր մէջ , և այսօր դարձեալ ո՞ր կազմակերպութիւն , ո՞ր «աշխարհայեացք» , ո՞ր նորութիւն պիտի կրնար րունել հայ ազգի միութեան և անոր պահպանութեան : — Ասոր պատասխանը շատ պարզ է . — նոյն ինքն Հայաստանեայց Եկեղեցին :

Իսկ մեր բոլոր նոր կազմակերպութիւնները , որոնք ազգային-քաղաքական նկարագիր մը ունին , որպէսզի համակրութիւն գտնէին , վստահութիւն ներշնչէին և օգտակար արդիւնքներով պըսակուէին , պէտք էր որ Ազգային Սահմանադրու-

թեան պէս բզիսէին նոյն ինքն մեր Ազգին պատմական կեանքէն ու փորձառութենէն , նպաստակ ունենալով հայութեան ամբողջական յառաջացումն ու զարգացումը՝ մեր ապրած յուսաւոր դարու պահանջներուն համեմատ : Այս կազմակերպութիւններ գալու էին ոյժ , կորով տալու ազգային մեծ կազմակերպութեան , իրեւ օժանդակ գործօններ , աւելցնելու համար Ազգին կենսական զօրութիւնը , ապահովելու համար մեր ցեղին կանոնաւոր և առողջ աճումը և զարգացնելու եւ հարատացնելու համար անոր տնտեսական կեանքը , և ոչ թէ ակարացնելու համար զայն բաժանումներով և ողառելով անոր նիւթական և բարոյական հոյզերը :

Հայուն համար ամէն տեղ և մասնաւորապէս մեր սահմանադրական թուրքիոյ մէջ կարեւոր է միութիւն անկեղծ ու անեղծ , և ինքնապահանութիւն աննուած : Հայ Ազգային Եկեղեցին կը մարմնացնէ իր մէջ այս երկու պայմանները :

Արդի Հայաստանեայց Եկեղեցւոյ վրայ խօսելու ատեն թուրքիոյ մէջ , կարելի չէ անտես ընել Կովկասը : Ուուս պետութեան սահմաններուն մէջ Հայ Եկեղեցւոյ վարչական կազմակերպութիւնը կը պահէ իր ազգային կնիքը : Հոն հազիւ կարելի եղած է այդ կազմակերպութիւնը սղանակաւորել պէտքէնիցյով , որու գործադրութեան կը հսկէ նոյն ինքն ուուս կառավարութիւնը :

Կովկասի մէջ , ուուսաստանն ալ միասին , այնչափ այլալեզու և այլալեզու ցեղերու շարքին , Քայլ Հայ ողջն և որ առանցնաշնորհում կը վայելէ իւ հայ-աղբային Եկեղեց-ոյն և իր հայ-աղբային հրնունեան հորժերուն պահպաննեան մը , և ասէիս ընորհն իւ հայ-աղբային Եկեղեց-ոյն մը :

զԵցչենիան քննադատողներն եղած են մեր մէջ, այնպէս խորհելով թէ այդ օրէնքը ռուսական ոգիով խմբագրուած է, հետեւարար աստիճան մը սահմանափակող է Հայաստանեայց եկեղեցւոյ ազգայնութիւնը։ Սխալ է այս կարծիքը։ Ես այդպէս չեմ խորհիր. աչքէնիս իր կարգին, իր բոլոր թէրութիւններով, բարիք մը եղած է Ռուսիոյ հայոց համար. քանի որ սկզբունքով այդ օրէնքն ալ, Թուրքիոյ հայոց Ազգային Սահմանադրութեան պէս, Հայաստանեայց եկեղեցւոյ աւանդութիւններէն և սովորութիւններէն բզիսած է։ Եթէ պէցչենիս մը չունենային Ռուսիոյ հայերը, ես այնպէս կը կարծեմ, որ այսօր շատ մը առանձնաշնորհումներէ զրկուած պիտի ըլլար Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը և ասոր հետեւանքով Հայ Ազգային եկեղեցին՝ Ռուսաստանի մէջ։

Այսպէս թէ այնպէս, Հայաստանեայց եկեղեցին, ըլլայ Թուրքիոյ մէջ, ըլլայ Ռուսիոյ մէջ, երկրագունդիս ամէն կողմը, Հայոց ազգայնութեան կեդրոնը կը կազմէ, և առանց անոր ոչ մէկ տեղ կարելի չըլլար հայու համար ճառագայթեցընել իր ազգայնութիւնը և պահել միութեան ընդհանուր կապը ցրուած հայութեան մէջ։

Ամփոփելու հասար այս վերլուծումները, կ'ըսեմ. — Հայ Ազգը ի՞նչ որ ստեղծեր ու մնուցեր է իր մէջ, իրը հարազատ արդիւնքը իր ուղեղին և իր սրտին, անոնք փառաւոր եւ պանծալի եղած են. որովհետեւ անոնք կը մարմնացնեն անջնջելի կերպով իր ազգային նկարագիրը, իրը ինքնուրոյն ցեղ իր ապրելու իրաւունքը։ Հայ լեզուն, հայ գրականութիւնը, հայ ճարտարապետութիւնը, հայ երաժտութիւնը, հայ գրչութիւնը, հայ մանրանկարչութիւնը, այս բոլոր ազգային են։ — Հա-

յաստանեայց Եկեղեցին ալ, իր կարգին, Հայ Ազգին ամէնէն հոյակապ հաստատութիւնն է, և միակ ազգային հաստատութիւնը, որ հաստատուն մնացեր է իր աւետարանական պարզութեամբ եւ առաւելապէս իր ազգային բնութեամբ, այնքան երկար և շատ անգամ աղիսարեր դարերու ընթացքին. հաստատութիւնն մը, որ իր ծագումէն մինչեւ հրմայ խորհրդարանն ու խորհրդանիշը եղած երկրագնդիս վրայ ցրուած, Քերչան եղած հայերու միութեան եւ ինքնապահպանութեան։ Այսպիսի հաստատութիւնն մը, որու անտեսութիւնը միշտ նոյն ինքն հայ ժողովուրդին ձեռքով ողած է եւ. Թուրքիոյ հայոց համար, Ազգային Սահմանադրութեամբ, աւելի եւս ազգային-վարչական կազմակերպութեամբ ժողովրդականացած է, և կողրոնը եղած է մեր կրօնա-ազգային կամ հայ-քրիստոնէական բոլոր գործառնութիւններուն։ Արդ ես ներելի չեմ գտներ այսպիսի հաստատութեան մը մասին ոչ միայն է յառաջնորդութեան (à priori) անըլլապատճիռները, անոր նշանակութիւնը պըզատիկցնելու ճիգերը, այլ նոյն իսկ թերի համութիւնը և սիսալ կարծիքները։ Մեր ազգին խորհող և գործող ոյժերուն համար նախատինք մը պիտի ըլլայ չըմբռնել հայ-ազգային եկեղեցին մի միայն իրեն յատուկ գերին և նշանակութեան մէջ և բաղդատել զայն իրը կրօնական հաստատութիւն մը՝ լատին և բոլոքական ամէնէն ազատամիտ եկեղեցիներու հետ։

Այսպիսի եկեղեցի մը. որ բոլոր աշխարհի խալազութեան համար կ'ազօթէ միշտ, այսինքն՝ տիեզերական եղբայրութեան համար կ'արտայաւտէ իր հոգեկան ամէնէն սուրբ ըղձանքներն ու մաղթանքները,

Այսպիսի եկեղեցի մը , որ Աշխարհամատրան տօնը այնքան խորունկ զգացումով կը կատարէ , այսինքն ոչ միայն քրիստոնէական առաջին եկեղեց հաստատութիւնը , այլ նաև քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ տօնը , և կը դիմէ արեւելքէն մինչեւ արեւմուտք , հիւպիսէն մինչեւ հարաւ «ընդ ամսնայն տեղիս քրիստոնէութեան» տարածուած այլազան ագգերու եկեղեցիներու աղօթքին և բարեխօսութեան , և գիտէ ու կը հաւատայ . որ այս տիեզերական հաղորդակցութիւնը՝ հիմունքը կը կազմէ եղբայրութեան , հաւասարութեան , արդարութեան ,

Այսպիսի եկեղեցի մը , որ նոյն սկզբունքով ներողամիտ է ոչ միայն իր զաւակներուն , այլ նաև ուրիշներուն և երբեք շրոնադատեր աւետարանի թագաւորութեան գոները , և կը յարգէ իւրաքանչիւր ազգին ինքնուրոյն նկարագրով կազապարուած տարբերութիւնները ,

Այսպիսի եկեղեցի մը վերջապէս , որ նոյն իսկ (Եկեղեցի=ժողովուրդ) արտայատութիւնն է , նոյն ինքն Հայ Ազգը կը մարմնաւորէ իր կրօնազգային ամրողութիւնը ,

Այսպիսի եկեղեցի մը , որ իր սահմանագրութեան ոգւոյն զօրութեամբ և սահմանագրական վարչութեամբ կը կառավարուի , և իր բոլոր բարոյական և նիւթական միջոցները ի սպաս կը դնէ հայ ազգին մարդասիրական , ազգասիրական , կը թական , կրօնական , ևն . ևն . պէտքերուն , այսպիսի եկեղեցի մը պէտք է անխտիր ճանչցուի և իր գերին և իր նշանակութեան բարձրութեան վրայ . որովհետեւ մեր նախնիքը յայտարարեցին . «Հայը Եր զարդը Աւետարանն է իտէմ+ և Մայր՝ զարդ Եւլուն Եկեղեց կանոնընէ»:

Հայեր , ճանչցէ՛ք ձեր ազգային Եկեղեցւոյն յարգը : Թօթափեցէ՛ք անտարբերութեան թմրիրը . արթնցէք , նայեցէ՛ք թէ ո՞րչափ հեռացեր էք անըգգալաբար ձեր Եկեղեցիէն : Արթնցէ՛ք , վերադրէք . և սիրեցէ՛ք ձեր Եկեղեցին , ձեր միակ կանգուն միացած գարաւոր ազգային ընդհանուր հաստատութիւնը :

* *

Սյա Եկեղեցին սակայն , ինչպէս որ վերեւ ալ դիտել առեինք , առիթ չէ ունեցած իոն բարեկարգութեան վրայ խորհելու երկար ժամանակներէ ի վեր : Անհրաժեշտ է Հայաստանեաց Եկեղեցւոյ համար այնպիսի բարեկարգութիւն մը , որ կարող ըլլայ արտավայրեցնել անոր հայենակ իսկութիւնը :

Եկեղեցին քարացած մեքենականութիւն մը չէ , ապրող գործանաւորութիւն մըն է այն , կենդանի կազմակերպութիւն մը , որ իր բարեկարգական պահանջները ունի : — Ես կը փափաքիմ — և փափաքս գործադրելու համար միշտ կ'աշխատիմ իմ միջոցներով — այսպիսի բարեկարգութիւն մը : Հետեւեւալ բարեկարգական սկզբունքները ճիշդ այսպատակով ծրագրուած են :

Բ.

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ

Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Ս. Մրգեսու. Դուռեան

Բարեխնամ Պատրիարք Հայոց Թուրքիոյ
Կ. Պողիս

Ընդունեցի Զեր Բ. Սրբազնութեան թիւ 865 և
1910 Օգոստոս 12 թուակիր Շրջաբերականը, գրուած
Ազգ. Կեդր. Վարչութեան Կրօն. Ժողովոյ որոշու-
մով, Սեպտմ. 14 ին գումարելի Համագումար Ժո-
ղովոյ մասին, որով կը յանձնարարէք, որ գաւառ-
ներու Առաջնորդներ ու Կրօն. Ժողովներ ալ իրենց
կարծիքներն ու գիտողութիւնները փութով տեղե-
կադրեն Զեր Բ. Սրբազնութեան:

Սիրով կը փութամ կատարել իմ մասին Զեր
յանձրաբարութիւնը, Սրբազն Հայր:

Բայց ամէնէն առաջ պէտք կ'ըզդամ յայտա-
րակել, թէ Հայ Եկեղեցւոյ Եկեղեցական-ծիսական
բարեկարգութիւնը պէտք է հիմնուի լուրջ և եր-
կար աշխատութեան մը արդիւնքներուն վրայ: Հայ
Եկեղեցւոյ բովանդակ պատմութեան, մեր ապրած
դարուն պահանջներուն բազմակողմանի, խիստ և
խորունկ քննասիրութեան արդիւնքները պիտի կազ-
մեն բարեկարգութեան հիմն ու շինուածքը:

Այս սկզբունքով՝ ես կարգ մը արտաքին կամ
երկրորդական խնդիրներ կամ առաջարկներ պիտի
չներկայացնեմ իբր կարծիք կամ գիտողութիւն:

Ասիկայ՝ կարող, հմուտ մասնագէտներէ կազմուած
Յանձնաժողովներու գուծերն են: Ես պիտի առա-
ջարկեմ կարգ մը սկզբունքներ, որոնք իմ տեսու-
թեամբ՝ անհրաժեշտ են գործի ձեռնարկելու համար:

Ինչու համար կ'ուզենք բարեկարգել Հայ Եկե-
ղեցին՝ իր Եկեղեցածիսական կողմերուն վրայ:—
Սնչուշտ հայուն հասկընալի և սիրելի ընելու համար
իր մայրենի հաստատութիւնը: Շատ լաւ, բայց ես
կը պնդեմ, որ այս գարմանը տեւական պիտի չըլ-
լայ: Ազգ մը, ժողովուրդ մը որպէս զի սիրէ իր
Եկեղեցին, պէտք է հասկընայ զայն: Մատնանշուած
բարեկարգութիւնը հիմնովին չապահովեր այս
հասկըողութիւնը:

Բատ իս առաջին բարեկարգութիւնը հայու-
դպրոցէն պիտի սկսի: Պէտք է որ հայու տղաքներ
քրիստոնէական պարզ, հիմնական կրթութիւն և
դաստիարակութիւն տեսնեն, ճիշդ անգլիական ազ-
գի տուած կրթութեան պէս: Ես չեմ կարծեր, որ
հիմա մեր գալրոցներու մէջ աւանդուած կրօնական
որոշ դասերը, անհամ ու անօգնուած, պատրաստեն
գիտակից հայ քրիստոնէոյն: Քրիստոնէական բա-
րոյականը, ոգի՞ն պէտք է առնէ հայ տղան դպրո-
ցէն: Ամբողջ գալրոցի ոգի՞ն պէտք է ըլլայ այս:

Երկրորդ բարեկարգութիւնը Եկեղեցւոյ պաշ-
տօնէութեան պատրաստութիւնն է: Անպայման
կերպով է՞ն քիչը երկորդական (միջնակարգ) կրթու-
թիւն տեսած և իրապէս բարի նկարագրի տէր ան-
ձերը պէտք է հրատիրել Եկեղեցականութեան: Այս-
պիտի պաշտօնեաներով ոգեւորուած Եկեղեցի մը՝
միշտ կենդանութիւն պիտի ճառագալո՞է և Եկեղե-
ցին ալ նոր գալրոց մը պիտի ըլլայ ժողովուրդին
համար:

Երրորդ բարեկարգութիւնը Եկեղեցւոյ ամբողջ

ժամակարգութեան, պաշտամունքին, կարդ ու սարքին պարզութեան և ազդուութեան մէջ կը կայանայ:

Այս սկզբունքին համեմատ՝

ա) Պէտք է երկարութենէ և կրկնութիւններէ զգուշանալ բացարձակապէս :

բ) Պէտք է եկեղեցւոյ լեզուն վերածել ժողովրդական լեզուին. զոր օրինակ՝ գոնէ ընթերցուածներուն և խորհրդոց մէջ, բաց ի Պատարագէն և ընտրեալ շարականներէն ու երգերէն :

գ) Եկեղեցական երդեցողութեան հիմնական բարեփոխումը, Կոմիտաս Վարդապետի հետազօտութեանց համեմատ, և գործիական երաժշտութեան, զոր օրինակ օռկի, ընդունելութիւնը եկեղեցւոյ մէջ :

դ) Մաշտոցին և ծիսարանին՝ հնագոյն օրինակներուն համեմատ՝ սրբագրութիւնը, համառօտումը և արդի հոգեկան պէտաքարույարմարումն ու յօրինումը: (Զոր օրինակ. Մկրտութեան, Պատի և Թաղման կանոնները կոկել, ամփոփել. վերցնել եկեղեցականներու Վերջին Օծումը: Զեռնագրութեան կանոնը բարեփոխել բոլորովին, և այն):

ե) Քահանայութեան առջե բաց թողուլ եկեղեցւոյ բարձրագոյն ասիտիճանները, և կուսակրօնութիւնը միայն կամաւոր վանականութեան վերածել, եթէ փափաքողները ըլլան:

զ) Առաջնորդութիւնները ձշգել և եպիսկոպոսական թեմերը որոշել, աւելորդ պաշտօնեաններով եկեղեցին չխճողելու համար:

է) Առումնական կանոնները գիտնօրէն և խղճմտօրէն պարզել և առտնին կեանքի երջանկութեան պայմաններուն նպաստել ամէնէն կարելի դիւրութիւններով: (Զոր օրինակ. միայն ազգակա-

նութեան ճիւղահամարին խիստ ըլլալ, խնամութեան և սանահայրութեան արգելքները վերցնել, ամուսնալուծման դրութիւնը վերահաստատել և այն. այս աշխատութեան մեծապէս պիտի օգնէ կանոնագրքին ուսումնասիրութիւնը և զառւմը):

Այս աշխատութեան համար եկեղեցականներէն և աշխարհականներէն, որոնք հմուտ, կարող անձեր պիտի ըլլայ անշուշտ, յանձնաժողովներ պէտք է կազմել այլ և այլ ճիւղերու համար, և ասոնց աշխատութեան արգիւնքներուն վրայ հիմնել բարեկարգութիւնը:

Անշուշտ օգտակար պիտի ըլլայ Յանձնաժողով մըն ալ կազմել, որուն պաշտօնը պէտք է ըլլայ մինչեւ հիմայ Հայ եկեղեցւոյ բարեկարգութեան նուիրուած գիրքեր, յօդուածներ, ուսումնասիրութիւններ և այն, ինչ որ կայ հրատարակուած, այս բոլորը ձեռք բերել, ասոնց արգիւնքը դասաւորել և տեղեկագրել:

Արդէն սովորութիւնները անդգալապէս փոփոխութիւններ, եթէ կ'ուղէք՝ տեղական պայմաններու համեմատ բարեփոխութիւններ ներմուծած են մեր եկեղեցւոյ մէջ. ասոնք ալ նկատի պիտի առնուին անշուշտ, և պիտի կազմուի այնպիսի ծրագիր մը բարեկարգութեան, որուն արդիւնքը Հայ եկեղեցւոյ համար պահճալի պիտի ըլլայ: Այդ ծրագրին գործադրութեամբ կ'աւելնայ Հայ եկեղեցւոյ հրապոյը, բան մը պիտի չեղծուի անոր հայկական նկարագրէն և պիտի ըլլայ առողջ կենդանութիւն մը, որ շարունակ պիտի ճառագայթէ, պահելով իր պատմական մեծ և անժխտելի նշանակութիւնը մեր ազգային կեանքին մէջ և ոգեւորելով իր ժողովուրդը բարութեան, յառաջդիմութեան և ինքնապահպանութեան ճամբուն վրայ:

Ահա՛, Սրբազն Հայր, ինչ որ պիտի փափաքէի, որ Զեր Բ. Սրբազնութեան նախագահութեան տակ գումարելի Համագումար ժողովին մէջ ուշադրութիւն գրաւէր ամէնէն առաջ :

1910, Օգոստու 25 Մնամ յարգանօք
Կարմիր-Վանի Առաջնորդ Գաղատիոյ Վիճակին
Անիլիւրիա ԲԱԲԴԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Ծննդ.— Պր. Երևանդ Տէր-Մինասեանց Մշակիթի 228, 1910 Հոկտեմբեր 25. Ուրբ.) մէջ հրատարակեց այս ծրագիրը՝ յայտարելով իր համաձայնութիւնը առաջադրուած սկզբունքներուն:

Պր. Ե. Տէր-Մինասեան, Երբեմն վեղարաւոր, որ Աստուածաբանութեան Լիսանսիէ եւ Փիլիսոփայութեան Տօֆրօր է, եւ խանդակառ կողմնակից Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան, չափազանց համարանքով հրատարակելով՝ այս ծրագիրը Մշակի մէջ՝ ցաւ յայտնեց, թէ Կովկասի Եկեղեցականները անփոյթ են այս մասին, մինչ Թուրքիոյ մէջ տաք զործունեութիւն մը կայ. Անշուշչ առանց գուշակելու. թէ Թուրքիոյ մէջ ալ պահ մը յառաջ եկած շարժումը հիմնական ծեռնարկ մը պիտի չկրնար Երաշխաւուել. (*)

Ահա իր խօսքերը.

«Ճշմարտութեամբ և հմտութեամբ արտայայտուած այս գաղափարների և առաջարկութիւնների մասին, որոնց շըհամաձայնել անկարելի է, ես չեմ ուզում այժմ խօսել: Բնթերցողներն անշուշտ

(*) Յառաջաբանիս մէջ դիտել տուեի, թէ բարեկարգութեան ձեռնարկը Պոլսի մէջ մոռցուեցաւ, Բայց կ'եւեւի, որ Ազգ Պատրիարքարանը բան մը ընել Կուզէ այս մասին. որովհետեւ Արշարունի Յովհաննէս Պատրիարք նոր Երջարերականով մը (Թիւ515 և 1912 Ապրիլ 18 թուակիր) կը հետապնդէ ձեռնարկը՝ Առաջնորդերու և գաւառաց կրօն. Ժողովներու կարծիքներն ու դիտողութիւնները ուզելով, եւ ես, որ առիթ չէի ունեցած այս ծրագիրը զբկել Դուրեսան Եղիշէ Պատրիարքին, ճամբորգութեան պատճառով, այս անգամ զրկեցի զայն Յովհաննէս Պատրիարքին՝ հանելով Մւշէն:

իրանք կը նկատեն, թէ որչափ մտածված, կշռված և արդարացի են Բարգէն Եպիսկոպոսի նկատողութիւնները: Ինձ այս դէպքում, ինչպէս և ամեն նման դէպքերում, մի ծանր հարց է զբաղեցնում: Թիւրքանայիրը համազգային ժողովի և եկեղեցական բարեկարգութեան լուրին առնելուն պէս սկսել են ժողովներ գումարել, իղձեր ու ծրագիրներ մշակել և այլն: Իսկ ի՞նչ են մասածում մեր ուստահայրքը, այդ անյայտ է մնում: Միթէ յիրաւի ուստահայրքներականութիւնն այնքան մեռած է մտաւորապէս, որ նրան իր եկեղեցու դրութիւնն անգամ մաշող քնից արթնացնել չէ կարողանում: Ինչու մինչև այժմ գոնէ չէ լովում՝ այս խնդրում ո՞չ միայն ուստահայր, այլ և առհասարակ ամբողջ Հայ հոգեւորականութեան մէջ ամէնից աւելի հեղինակաւոր և կարող անձնաւորութեան՝ Ատրպատականի առաջնորդ կարստի Եպիսկոպոս Տէր-Մկրտչեանի ձախնը: Ով կուզէ թող չխօսի, բայց նրա լուռթիւնը ցաւալի և գտասալարաելի է միաժամանակ, որովհետեւ շատերն են սպասում նրա խօսքին»:

ՎՐԻՊԱԿԱՑՈՅՑ

Եղ	Տող	Վեհական	Ուղիղ
24	4	յայտնէս	յայտնէ+
»	5	կը մտնէ	կը մտնեն
70	2-3 (<i>վարկէն</i>)	Ա. Պ. ի	Ա. Բ. ի
77	25-26	տողերու մեջ տարեկան բառը կրկնուած է մէկլը չնշել :	
79	11	հիմերուն	հիմերուն վրայ
81	18	Ամենէ	Ամենէն
90	19	որ նոյն իսկ	որ իւր իսկ

ԳԼԽԱԿԱՐԳ

	Եջ
Յիշատակ	9
Յառաջաբան	6
Այլեւայլ ուսումնասիրութիւններ Եղիշէի Վարդանանց Պատմութեան վրայ . . .	ԺԱ
§ Վարդապետութիւն	1
§ Խորհուրդներ	6
§ Պատմամունիք	16
§ Պահիք	34
§ Տօնիք	37
§ Բեմը	40
§ Պատօնինութիւն	43
§ Վանականութիւնը	49
§ Հայաստանեայց Եկեղեցւոյ ոգին . . .	51
<hr/>	
ՅՈՒՆԵԼՈՒԱԾՆԵՐ	
Ա .) Արդի Հայաստանեայց Եկեղեցին . .	56
Բ .) Ծրագիր Հայ . Եկեղեցւոյ բարեկարգութեան	92

ԲԱՐԳԷՆ ԵՊՈՒԻ ԳՈՐԾԵՐԸ

Ա. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. **ԿՈՒՐԱԿԻՑ** (արտասպուած Լումայէն). Տիֆլիս, 1896. թ. մլ. էջ 40:

2. **ԴՐԱԿ, ՏԼՈՒՅ, ՀՈՒՐՄԱՆ, Ա.Յ.** (արտասպուած Հանդէս Ռմաօրեայէն և նոխացուած սրբագրութիւններով, Յուելուածներով և Խարէսով մը). Վիեննա, 1904. թ. ձլ. էջ Բ+119:

3. **ԿՈՒՐԱ ՅՈՎՀԱՆՆԵԼՅ ՊԱՏՐԻԱՐՔ** (մասնաք արտասպուած Հանդէս Ռմաօրեայէն և նոխացուած սրբագրութիւններով և յուելուածներով). Վիեննա, 1904. թ. ձլ. էջ Բ+227:

4. **ԵՊԻՒԾԵԼ. ՔՅԵՆԱԿԻՆ** Աւումնասիրութիւն (պատկուած Յովսէփ-Եղմիշեանց մրցանակով. արտասպուած Հանդէս Ռմաօրեայէն). Վիեննա 1908. թ. ձլ. էջ ԽԲ. + 436:

5. **ՀԱՅԱՍՏԱՆՆԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ. ՀԻՆԴԵՐՈՒ ԳԱՅՐՈՒ ՄԻԶ** (ԵՊԻՒԾԵԼ. ՔՅԵՆԱԿԻՆ Աւումնասիրութիւն զիրտէն յապատուած զրուժներ ՆՈՐ ՅՈՒՆԻՉՈՒՄՆԵՐՈՒ) սպ. Վ. և Հ. Տէր-Ներէկնան. Ա. Պոլիս, 1912, թ. ձլ. էջ ԺԶ+102 :

Բ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

6. **ԺՈՂՈՎՐԴՈՒՆ. ՏՈՒՍՅՈՅՅ**, Տօնացոյցի և Տօներու մասին կարեւու և պարզ զիւկիթներ. սպ. Յ. Մատրէսոսն, Կ. Պոլիս, 1901. թ. ձլ. էջ 86 :

7. **ՄԻՒՆ.Ա.ՃԱՅ** (Տուա՛ Քիրապը), յատկապէս պատրաստուած բութերէն խօսող Հայոց համար. **ԵՐԵՎԱՆ** սպագրութիւն. Յ. Մատրէսոսն. Կ. Պոլիս, 1904, մԶ. ձլ. էջ ԽԳ+304 : ~~Առաջին սպագրութիւնը մամուլի տակ.~~

8. **ՔԱՐՈՉՆԵՐ**, Ա. Հատու. սպ. Յ. Մատրէսոսն. Կ. Պոլիս, 1904, թ. ձլ. էջ ԺԵ+388 :

13-90

Գ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

9. **ԼՊԵՍ Շարարարեր Եկեղեցագիտական**,
նոր նոյսի, Առաջին Տարի, սպ. Վ., Մինասեան (=Գ. Պադ-
սատիան), Ա. Պոլիս, 1906. Հատուր Ա., Վ., ծլ. Էջ Բ.+1252.
— Հատուր Բ., 1906. Վ.-ծլ. Էջ Բ.+1240:

10. **ՅԵՇԱՑՈՒԱՐՈՒՐ** Պատմանեան Գրիգոր
Պատրիարքի (Յանաչարան և Յնազիր, արտապուած Բա-
նակը) Փարիզ, 1908. միջակ Բ., ծլ. Էջ Գ+149:

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ՄԹԱՅՐ ՅՈՒՅԱՆ, Ա. Պոլսի Ազգային Մատենադարա-
նին 300ի մօս հայերէն Զեռագիրներուն:



2606

2607

2608

2609

2610

2611

2613

